


№16



ԻՈՒՆ

ՊԱՇՏՏՆԱԹԵՐԹ
ԱՏՐԻԱՐՔՈՒԹԵՄՆ
ՀԱՅՈՓ
ՆՐՈՒՍԱԳԷՄԻ

ԾԸ ՏՄԻԻ

Ա-Բ-Գ

1984



ՄԻՈՒ

ԱՄԱԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՍԱԽԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԻ ԵՐՈՒՍԱԼԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

ԾԸ. ՏԱՐԻ - ՆՈՐ ԵՐԶԱՆ

1984

Յունուար - Փետրուար - Մարտ

Թիւ 1-2-3

1984

January - February - March

No. 1-2-3

SION

2001

VOL. 58

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
 OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



93391աԿ

St. James Press, Jerusalem

10001-85թ.
 201-98



ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա. Ի

ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՔԱՐՈԶԸ

Ս. ԷԶՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԷՆ

Ճանաչման Լոր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

Սիրելի հաւատարմաւ զաւակներ Մեր,

Հաս ու աս դարեր առաջ, հեռու մի փոքրիկ, մոռացուած ֆալաֆուս Բեքթեհեմ կոչուած, մի անուր իջեւանի յարկի ներքոյ, մի բարեպապէս մայր՝ անունը Մարիամ, ծնունդ տուեց մի արու երեխայի: Այդ պահին, գիշերուայ խոր լուսթեան մէջ, երկնակամարի վրայ մի լուսաւոր աստղ ծագեց եւ երկնի բարձունքներից լուսեց մի ֆաղթ երգ՝ «Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն»:

Ծնունդ էր Փրկիչը աշխարհի՝ Յիսուս: Նրա ծնունդը անտու՛մ էին երկնից շողացող աստղը պայծառ եւ անմման երգը հրեշտակների, որ դարաւոր երազն էր աշխարհի ժողովուրդների խոնարհ զանգուածների:

Սուրբ Աւետարանը վկայում է, որ «Նա մեծ պիտի լինի եւ պիտի կոչուի Որդի Բարձրեալի... եւ նրա թագաւորութիւնը վախճան չի ունենալու...», եւ որ 'նա՛ գալիս է աստուածային զօրութեամբ, այն Աստուծոյ, «որ հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծատուններին ձեռնունայն արձակեց» (Ղկս., Ա. 32-54): Այսպիսով. Յիսուս լինելով արդարութեան արեգակ եւ խաղաղութեան իշխան, նախապէս որպէս Փրկիչ ազգի մարդկան:

Եւ այսօր էլ, համայն մարդկային աշխարհը նոյն երազանքներով, նոյն սպասումներով տոգորուած, իր հայեացքը դէպի երկինք յառած, Նոր Տարուայ լուսաբացին, յուսացեալ սրով ողջունում է մանուկ Յիսուսի հրաշալի ծնընդեան անտխր: Այս անտխրով այսօր էլ մխիթարում են հաւատարմ հոգիները, մխիթարում են արդարութեան եւ խաղաղութեան ծարաւի բոլոր մարդիկ, բոլոր ազգերը:

Յիսուսի ծնունդը երկնի պնասախանն է արդարութեան եւ խաղաղութեան ծարաւի մահախուճապ սերունդների:

Հին Կտակարանի իմաստունը, հոգեպէս պարտուած եւ յուսախաբ՝ կեանքից, մարդկանցից, դարաւոր մեղներից ու անարդարութիւններից, աղաղակել էր՝ «Աւանդութիւն ունայնութեանց, ամէն ինչ ունայնութիւն է»:

Յիսուս եկաւ փարատելու ունայնութեանց մեուեր, քանզի յիսուս քրիստոսը հզօրներէ աթուրը եւ բարձրացնելու խոնարհներին, բարիքներով յագեցնել ու քաղցեցնելներին, անիրաւուածներին:

Յիսուս բերեց աշխարհին իր հոգու խաղաղութիւնը եւ խաղաղութեամբ սերմանեց արդարութեան սերմերը: Յիսուսը Յիսուսի Յիսուսի մարգարէական խօսքերը, թէ՛ «Պետրոս արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ որ առնեն զխաղաղութիւն» (Յակ., Գ. 18):

Մանաւանդ *աթոմական* մեր դարաբաժանում, հրամայականօրէն այժմէական է՝ արդարութիւնը խաղաղութեամբ սերմանելու այս պատգամը:

Այլեւս չի կարելի խօսել մարդասիրութեան ու արդարութեան մասին առանց ապահովելու նախ խաղաղ գոյակցութիւնը աշխարհի պետութիւններին:

Աստուած այնքան սիրեց մարդկանց, որ իր Որդուն աշխարհ առաքեց խաղաղութեան եւ բարի կամեցողութեան պատգամներով: Եւ ինքը Յիսուս, Աստուծոյ Որդին, հաւատարիմ իր Հօր արարչագործ կամքին, այնքան սիրեց մարդկանց, որ նրանց փրկելու համար զոհուեց խաչափայտի վրայ, խաղաղութեան պատգամը երբեք չհրկարեց:

Աստուծոյ եւ Նրա Որդու՝ Յիսուսի սէրը դէպի մարդիկ, հիմնականում եւ առաջին հերթին արտայայտուած է խաղաղարար սնօրինութեամբ:

Աւետարանի բոլոր մեծ պատգամներին կիզակէտը սիրոյ եւ խաղաղութեան գաղափարներն են:

Մեր օրերին, աշխարհի խաղաղութիւնը պահպանելու եւ ընդհանուր կամ զէթ մասնակի զինաթափման հրամայականը՝ ամենաքրիստոնէական, ամենաբարոյական գաղափարն է: Այսօր ու ապագայում, եթէ մարդկութիւնը իր գոյատեւումը ապահովելու համար կարիք ունի մի գաղափարախօսութեան, դա անպատեհազմ խաղաղ գոյակցութեան գաղափարախօսութեան հաստատումն է մարդկային աշխարհում:

Մեզ համար միախառնական է, որ աշխարհի բոլոր եկեղեցիները մեր օրերին դէպի երկինք են բարձրացնում իրենց աղօթքը ի խնդիր աշխարհի խաղաղութեան:

Յոյժ միախառնական է նաեւ, որ Միացեալ Ազգերի կազմակերպութիւնը մէկ ամիս առաջ, գրեթէ միաձայնութեամբ արձանագրեց իր պատմական վճիռը, *աթոմական* պատերազմը յայտարարելով «իբրեւ ամենահրէշային ոգիւրդ ժողովուրդներէ դէմ եւ ժխտումը մարդու ամենախիմնական իրաւունքի, ապրելու իրաւունքի»: Այս վճիռը լուսեղէն տարելով արձանագրուած պիտի մնայ պատմութեան եւ մարդկային խղճի երկնականարի վրայ:

Ու չմոռանանք, որ մենք՝ հայերս, առանձնապէս տահազրգուած ենք խաղաղութեան պահպանման հարցում, որովհետեւ լաւ ենք յիշում մեր ազգի շխուր անցեալը, լաւ ենք յիշում դարեր տարուակ մեր մայր երկրի աւերումները, կոտորածները. լաւ ենք յիշում 1915 թուականի եթաթաղանի սարսափը:

Պետութիւնների խաղաղ գոյակցութիւնը հայ ազգի եւ հայրենիքի գոյատեւման միակ ապահով նախապարհն է:

Այս է թելադրում մեզ Մեծ Նղեռնի երկու միլիոն նահասակների սուրբ յիշատակը:

Այս է թելադրում մեզ Սարգսրապատի հերոսամարտը:

Այս է թելադրում մեզ մեր օրերի վերածնունդն ու վերափնջումն Մայր Հայաստանի աշխարհագրական դիրքը:

Արդ, սիրեցեալ ժողովուրդ մեր որ ի Հայաստան եւ որ ի Սփիւռս աշխարհի, եթէ կամենում էք հայկական հայրենասիրութեան դիրքերի վրայ անհարձ կանգնած մնալ, ապա ձեր միակ իսկալը թող լինի համախմբումը՝ Մայր Հայաստանը եւ նրա բնակչութեանը խաղաղ ու անվտանգ պահպանելու հրամայականի շուրջը:

Արտերկրի Մեր գաւազները թող մնան, այո՛, միշտ օրինապահ ու շինարար ֆաղափացիները իրենց բնակուած հիւրընկալ երկրների, բայց եւ միշտ աղօթող՝ ի խնդիր իրենց Մայր Հայրենիքի եւ այնտեղ ապրող իրենց փոքրերի ու եղբայրների անվտանգութեան եւ խաղաղ ծաղկման:

Մեր ազգի Մայր եկեղեցու գերագոյն յոյսն ու երազանքը կայ ու կը մնայ լրումը Նսայի մարգարէի տեսիլի՝ «Թող իրենց սրերից խոփեր ձուլեն եւ իրենց սուրբներից մանգաղներ, եւ այլեւս ոչ մի ազգ ուրիշ ազգի վրայ սուր չբարձրացնի եւ այլեւս չսովորեն պատերազմել» (Նսայի, Բ. 4):

Սիրելի հաւատացեալներ, այս երազանքով դիմաւորենք այս արքի եւ մեծ աւետիսը Սուրբ Մենդեան եւ աղօթենք, որ «խաղաղութեան եւ ի մարդիկ հանութեան» հրեշտակների երգը աւելի ու աւելի ճառագայթի մեր աշխարհի մարդկանց սրտերում ու կեանքում, «տրոյմնեսեւ Աստուած խոռովութեան Աստուածը չէ, այլ խաղաղութեան» (Ա. Կորն., ԺԳ. 33):

Եւ աղօթում եմ նաեւ, որ «խաղաղութեան Տէրն ինքը միշտ խաղաղութիւն թաղ մեզ ամէն ինչում» (Բ. Թեւ., Գ. 16), ձեր ընտանեկան յարկի սակ, ձեր ձեռաց գործերին, ձեր աշխատանքի վայրում, ձեր եկեղեցական համայնական կեանքում:

Շնորհիք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. Ամէն:

6 Յունուար 1984

ԱՍԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՅՐ ԾՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՍԸ

ԲԵԹՂԵՆԷՄԻ ՍՈՒՐԲ ԱՅՐԷՆ,

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀԱՅՈՑ ՈՐ ՅԵՐՈՒՍԱԼԷՄ, Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Կը խօսիմ ձեզի նորէն Բեթղեհէմի մեր Տիրոջ Ծննդեան Այրէն, փոխանցելու քաղցր աւետիսը այս գիշերուան, որ դաբեր առաջ աշխարհի տուեցաւ հրեշտակներու բերնով, Ծննդեան բոցավառ աստղին ներքեւ:

Յիսուսի ծնունդը արտառույց դրուագ մը չէ միայն, այլ անսօղ նւաշտութիւնը, մանուկի մը կերպարանով մեզի եկած: Այդ հրաշալի դէպքը մարդկային ճակատագրի մեծագոյն յեղաշրջումին յիշատակն է, բայց մանաւանդ այդ յեղաշրջումին եւ տեսականութեան տօնը: Քրիստոսի ծնունդով պիտի փոխուէր մարդոց Աստուծոյ նկատմամբ ունեցած ըմբռնումը, որքան խոր՝ նոյնքան արտառույց: Քրիստոսնեան այս ծնունդով իր Արարչին մէջ պիտի կրնար զգալ տիեզերական խորհուրդին էութիւնը, մարդկային կեանքի պատճառն ու գոյութիւնը, ամենասփիւռ ներդաճակութեան նախախնամողը եւ մարդոց ազնուացման ու մեծացման յարացոյցը:

Աստուծոյ յայնտութիւնը յեղաշրջում մըն էր, բայց ոչ յեղափոխութիւն: Յեղափոխութիւնները մղձաւանջներու եւ տագնապներու արդիւնք են: Յեղաշրջումը սակայն կեանքի տեսական եւ անընդմէջ ուղին հարթող ձգտումն է, մարդուն ազնուագոյն ուժերու, շնորհներու գերագոյն սասարը հանդիսացող կոչումի ոսկի բանալին:

Այս մեծ իրողութիւնը չէր կրնար իրագործուիլ բնական օրէնքով կամ ազատ կամովը մարդուն, այլ միայն ամենագոր փափաքովը Նախախնամողին: Աստուած կ'ընտէր կուտական էութիւն մը, անով ծնունդ տալու Կեցողանի Բանին՝ Ինքզինքին, որ մանկան մը մարմին առած հանգչեցաւ գոմի մը խաղաղ գոլին մէջ:

Հարիւր եօթանասուն տարիներ առաջ, Ֆրանսայի արքայական պալատին մէջ ալ կը ծնէր արքայազուն մանուկ մը, պառկած ոչ թէ մտուրի՝ այլ ոսկի օրրանի մը մէջ: Ծնունդի գիշեր մը, զանգակներու ձայնը, եթերային իրենց համանուագովը կը լեցնէին մեծ քաղաքին մթնոլորտը, ամենուն արքին մէջ անգամ մը եւս նորոգելով Փրկչին մարդեղութեան խորհուրդը:

Ինքնակալը, որ այդ օրերուն իր ձեռներուն մէջ ունենալ կը կարծէր աշխարհի հակասագիրը, կը նայէր բեհեզներու մէջ հանգչող իր ծիրանածին զաւկին, մինչ իր մտածումը կ'երթար անասուններու տունցով տաքացած այն

մսուրին, որուն մէջ դարեւ առաջ պառկեւ էր աղֆաս՝ բայց խորհրդաւոր այն Նորածինը, որուն կ'ուղղուէին բոլոր սիրտերը այդ գիշեր, զանգակներու ղողանջներու մէջէն:

Ոսկի օրոցը իր այճին առջեւ եւ անուր մսուրը իր երեւակայութեան մէջ իրեն կրցի՞նք բերել արդեօք անողոք բաղդասութեան մը եզերքը, զսնելու համար հեմարիս մեծութեան չափանիւրը:

Այսօր մոռցուած է Պօնափարթի զակիին ռսկեհամուկ օրրանը, մինչ մսուրը խորան է սիեզերական պաշտամունքին, շարունակ իրեն առինճնելով բիրաւորներու սիրտն ու միտքը:

Մանուկը, որ վերստին կը ծնի այս գիշեր մեր հոգիներուն մէջ, խորհուրդն ու մարմնառութիւնն է արդարութեան: Սակայն մինչեւ որ չմեղմանան մարդոց սրտերուն մէջ եսապաշտութեան եւ յօտաբաղութեան այրող տենչերը, արդարութիւնը պիտի մնայ ձայն մը միայն՝ բարձունքներու մէջ օրօրուող: Արդարութեան զգացումը ներգործական է, չի բաւեր զայն իր մէջ զգուել միայն: Աւխարհի բոլոր Սամարացիները պիտի չկրնային վերջ տալ աւազակութեան չարիքին, իրենց սիրտը եւ զոհողութեան ձեռքովն ու զինովը, եթէ արդարութեան ասպետները չգային ջնջելու չարագործները:

Արդարութիւնն է որ կը բարձրացնէ ազգերը: Իրաւունքի եւ պարտքի վերաբերմամբ ջերմ հոգածութիւնն է որ շին կը պահէ ժողովուրդները: Մարդկային կեանքի ամենէն շինիչ ուժերուն աղբիւրն ու ներհնչարանը, թուառութեանց ամոհիչը, քաջութեան ամրապնդիչ պահպանակը արդարութիւնն է: Աստուծոյ հայրութեան եւ մարդերու եղբայրութեան սօք եւ իրական զգացումը միայն կրնայ լուսաւորել աւխարհի հակառակորդը, մեզի բերելու համար արդարութեան իրական ուղիաւաստան:

Իշխողներու եւ զերիներու, հարուստներու եւ աղֆասներու մեր օրերու աւխարհին մէջ կեանքը ցուրտ է եւ մարդը դժբախտ: Յղիացում, արիւն եւ ֆրսիմք իրարու կու գան նորէն, ստեղծելու համար անհամեմատեալ եւ անզիջող կեանքը մեր օրերուն: Ունենալու տենչը, նոյնիսկ ամենէն ամօթալի միջոցներով, գերագոյն ձգտումն է այսօրուան մարդուն: Օրերը որ մերն են, լիցուն են նորէն աղմուկով եւ անձկութեամբ: Կ'ապրինք կարծես անկման մէջ եղող աւխարհի մը վրայ, վիռելիսուած անբուժելի հակասութիւններով: Զկայ հոգեկան եւ Ֆիզիքական ապահովութիւն: Տիրապետման բնագոյրը ազգերու՝ գազանային անզբոթիւններու կ'առաջնորդեն մարդը իր եղբայր մարդուն դէմ, ախաբանական նկարագիր հագնելու աստիճան:

Մարդիկ պէ՛տք ունին միշտ այս գիշեր վերստին մարմին առնող Արդարութեան Իշխանին, որ իր աստուածային կեռնով կուէր մեր կարիքները: Մարդը ծով մըն է պէ՛տքերու, դժուար է գոհացնել զանոնք մեր աւխարհէն, անհաւասար չափով բաշխուած մարդոց բարիքին: Ասելութիւն, կռիւ, յափրճակութիւն՝ արարներ են մարդկային այդ զգացումին: Մեր ժամանակներու յեղափոխութիւնները, ընկերային ու սնտեսական մարդերու վրայ, հաստատութեան ծրագիրներն ու բանակները տակաւին չեն կրցած հաւասարակաւել

մեր պէտքերը այս աշխարհին դիմաց: Որովհետեւ մենք եղբայրներ ենք ասելի աս մեր չունեցածին՝ քան մեր ունեցածին մէջ:

Հակառակ Յննդեան արեւածագին եւ յայտնու խորհրդանիւ խոստումներուն, մեր նախասագիրը կ'ուզէ որ Ափրիքի մեր ժողովուրդը բարունակէ մնալ իր սագնապներու ծիրին մէջ: Պիտի ուզէինք որ աշխարհի յորս՝ ծագերուն նետուած մեր ժողովուրդի բեկորները, այս օրերուն մանաւանդ, կարենային լուալ իրենց միտքն ու հոգին ժամանակի բերումներէն ու ժանգէն, ունենային իրենց հայրերու նկարագրի ամենէն արսապնդիչ գիծը՝ որջմտութիւնը: Արեւելի մէջ մանաւանդ՝ նոր կացութիւններու առջեւն է մեր ժողովուրդը: Անծանօթ չեն մեզի պայմաններն ու ժողովուրդները այս երկրներուն: Գիտենք մանաւանդ թէ հոն ի՞նչպէս կը ստեղծուին կենսունեքը, թափ կ'առնեն զգացումները եւ ի՞նչ միջոցներով կ'արսայայտեն իրենք զիրենք: Անենամք մեր ժողովուրդի դարաւոր իմաստութիւնը, որպէսզի փորձառութեան այդ պաւր նագրօրէն կարենայ ցոյց սալ մեզի մեր սեփական գոյութեան կողմը:

Պէտք չէ մտնալ թէ հայր հոգեկան անսպառ ոյժ է, անհատնործելի սառապաններու գիծով անմահութեան սիրացած: Յաներծութեան սանող այդ ոգին մեր դարաւոր աւերածութիւններու վրայ ծաղկած ծաղիկն է, եւ ժամանակի թեւամտութիւնները յաղթահարող ոյժը: Անիկն սերը մեր ժողովուրդին, որ Աստուծով վերջ գերագոյն իրականութիւնն է մեզի համար: Ամէն մարդու տնուած չէ հայ ըլլալ, բայց մանաւանդ հայօրէն հպարտանալ: Մենք զուակներն ենք ժողովուրդի մը՝ որ հակառակ իր դարաւոր դժբախտութիւններուն, գիտէ եւ կրնայ սակաւին հաւասար արդարութեան, որ տրտնուր է այս գիշեր վերսին ծնող Աստուծոյ:

Իմ եւ Սրբոց Յակոբեանց զինուորեալ Միաբանութեան սիրքը եզրի է որ կը բացուի նորէն, նուիրական այս գիշերով, ժողովուրդ Հայոց, եւ կեցած Սուրբ Յննդեան վեհավայրին մէջ, եզրի կը փոխանցենք աւետիսը՝ զոր օր մը հրեւեակներն ու հովիւները տուին աշխարհին: Մայրացուր հոգիդ այս գիշերուան մեծ խորհուրդովը, նման քու աստուածարեալ պապերուդ, որոնք գիտէին զեղովի հանել գիշերները, բանալու դռները երկնին, իջեցնելու Աստուածորդին իրենց արտուն մէջ:

Աղօթենք ի արեւ, որ բերդեհէմի երկնին վրայ յայնուած աստիւն լոյսովը լուսաւորուին աշխարհի ղեկավարներուն միտքերը, տեսնելու համար խաղաղութեան եւ արդարութեան իրական համբան, որպէսզի կարելի ըլլայ սերն ու արդարութիւնը հաստատել մեր այս երկրի վրայ, Աստուծոյ փառքին եւ մարդոց բարիքին համար, Ամէն: . .

19 Յունուար 1984



ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

Քիչ 579:83

Անթիլիաս, 14 Դեկտեմբեր 1983

Ամենապատիւ
Տ, Եղիշէ Արքեպ. Տրքերեան
Պատրիարք Հայոց Ա, Երուսաղէմի
Երուսաղէմ

Սիրեցեալ Եղբայր ի Քրիստոս,

Մեր կեանքի հորիզոնին վրայ անպակաս մը եւս կը բացուի Նոր Տարի մը եւ հեղ մը եւս երկնակամարին վրայ կը փայլի Բեթղեմէմեան աստղը, Մեր Տիրոջ եւ Փրկչին՝ Յիսուսի Քրիստոսի Մնունդը եւ Աստուածաշայսնութիւնը վերապրեցնելով մեր գիտակցութեան մէջ:

Այս երջանկալի առիթով, սրտի պարտք կը զգանք Ձեզի փոխանցելու Մեր եղբայրական ամենաջերմ զգացումները եւ սրտազգած մաղթանքները, ինչպէս ձեզի մանկացեալն Փրկչէն, որ Ձեր Սիրելի Եղբայրութեան պարգեւէ հաջաւորոջ կեանք եւ բեղմնալից գործունէութիւն՝ բերկրալի զահակալութեամբ:

Կ'աղօթենք առ Բարձրեայն Աստուած, որ աշխարհի ու մանաւանդ Միջին Արեւելի խռովեալ կացութեան մէջ Քրիստոսի ծննդեամբ մարդկութեան տուած խաղաղութեան աւետարտութեան վերածուի, որպէսզի «լուսնային պատերազմներ» եւ հանութիւնը տիրէ բոլորի հոգիներուն մէջ: Կ'աղօթենք որ Տերը խաղաղութեան եւ հանութեան իր բարիքները առատօրէն հեղու հայ ժողովուրդի կեանքին մէջ ի Մայր Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի, որպէսզի վերածննդեան շունչով կենսաւորուին հայ ժողովուրդի սպասումներն ու ծառայութիւնները, ըզձանկներն ու իրագործումները:

Կը մաղթենք, որ Երուսաղէմի Պատրիարքական Ս. Աթոռը, իր Սրբոց Յակոբեանց ուխտեալ Միաբանութեամբ, իր Ժառանգաւորաց Վարժարանով եւ իր բոլոր ծառայութիւններով ծաղկի եւ բարգաւաճի, ի վայելումն հայ հաւատացեալ ժողովրդեան:

Եղբայրական համբուրի կ'ողջունենք Ձեզ ըսելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:

Եղբայրական սիրոյ ջերմ ողջունիւ

Աղօթակից

Կ Ա Ր Ե Գ Ի Ն Բ.

Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ



Ամեն. Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան

Պատրիարք Հայոց -- Երուսաղէմ

Ս. Եննդեան հրաշափառ տօնին առիթով, հոգեւոր ուրախութեան զգացումով է որ կ'ողջունենք Ձերդ Ամենապատուութիւնը, խոր գիտակցութեամբ մեծ այն դերին՝ զոր ունեցաւ Փրկչին մարդեղութիւնը մեր հոգիներու փրկութեան տեսակէտէն: Բանն Աստուած մարդկային մարմին կը զգենուր, մասնակից դարձնելու համար մարդը աստուածային փառքին ու երանութեան:

Իսկապէս մեծ է խորհուրդը Աստուածայայտնութեան (Ա. Տիմ. 1, 9. 16), որով քանդուեցաւ պատուարը ընդմէջ Արարչին եւ արարածին, ինչպէս պատգամեցին հրեշտակները մեծախորհուրդ այդ գիշերին. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղկա. Բ. 14):

Թող մանկացեալ Տէրը, Քաղաղութեան Իշխանը եւ Յաւիտենականութեան Հայրը (Եսայի. Թ. 6), որ մեզ ըրաւ Իր զաւակները եւ ժառանգորդները յաւիտենական կեանքի եւ աստուածային խաղաղութիւնը պարգեւեց աշխարհին, շնորհէ խաղաղ կեանքի մը բարիքն ու օրհնութիւնը աշխարհի բոլոր ժողովուրդներուն, եւ թող յաջողութեամբ պսակէ խաղաղութեան ի խնդիր տարուած ճիգերը, առաջքը առնելու համար մարդկային կեանքին սպառնացող կործանաբեր պատերազմներուն:

Հանեցէք ընդունիլ, Ձերդ Ամենապատուութիւն, մեր սրտագին շնորհաւորութիւնները Ս. Եննդեան տօնին առիթով, եւ լաւագոյն բարեմարդութիւնները, որ Աստուծոյ առատ ու փրկարար շնորհները Ձեզի առաջնորդ ու զօրավիգ ըլլան Ձեր մեծ առաքելութեան նամուրն վրայ յառաջիկայ տարուան ընթացքին:

Եղբայրական սիրով ի Քրիստոս՝

Պ Ի Մ Է Ն

Պատրիարք Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ

Ս. Եննդ. 1983/84 — Մոսկուա

29 Դեկտեմբեր 1983, Հինգշաբթի կէսօրին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Պատր. Փոխանորդ Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարեկեանի, քրիստոնեայ այլ յարանուանութեանց ներկայացուցիչներուն հետ միասին, ներկայ եղաւ Նախագահական Ապարանքին մէջ Նոր Տարուան տաթիւ ստրբուած աւանդական ընդունելութեան: Նախ բարի գալուստի խօսք ըրաւ Կրօնից եւ Ներքին Գործոց Նախարար ՏԶԹ. Եօսէֆ Գուրկ, որմէ ետք ի գիմաց քրիստոնեայ համայնքներուն աւղերձ մը կարդաց Յունաց Ամեն. Տ. Տիտորոս Ա. Պատրիարքը: Պատուասիրութեան աւարտին խօսեցաւ Իսթայէիի Նախագահ Վսեմ. Հայիմ Հէրցօզ, որ նախ իր ուրախութիւնը յայտնեց առաջին անգամ ըլլալով այսպիսի հանդիպում մը ունենալուն համար, եւ ապա իր զոհունակութիւնը յայտնեց պետութեան եւ քրիստոնեայ համայնքներուն միջև գոյ բարեւոյ յորտրերութեանց համար, մաղթելով որ անոնք աւելի սերտանան յառաջիկային, որպէսզի այս երկրին մէջ մեր առօրեայ կեանքը դառնայ աւելի խաղաղ ու արդիւնաւոր:

SECRETARIAT OF STATE

From the Vatican, 18 January 1984

His Beatitude Yeghishe Derderian,
Armenian Orthodox Patriarch of Jerusalem.

Your Beatitude,

The Holy Father thanks you warmly for the good wishes you sent him at Xmas. It is his heartfelt hope that the joy and peace which fill the hearts of all Christians at this season may enlighten and renew the hearts of all mankind. Only hearts thus renewed can help to bring about in the world the reign of peace that was proclaimed that night in Bethlehem.

May I take this opportunity to offer Your Beatitude my own good wishes for the New Year just beginning. With an assurance of my prayers for your intentions and those of the Christian people entrusted to your care, I remain

Your Beatitude's devoted brother in Christ

CARDINAL CASAROLI

Secretary of State

LAMBETH PALACE, LONDON, SE1 7JU

CHRISTMAS 1983

His Beatitude Yeghishe Derderian,
Armenian Patriarch of Jerusalem.

Your Beatitude,

Among Christians and with all men and women of goodwill there is at the present time an ardent desire for peace. This is especially true with the young — as I have seen on recent visits to Eastern and Western Europe. But the peace offered by the Christ Child at Christmas is of a more profound order than the fragile truce based on fear of retaliation which passes for peace in the negotiations of the world's Statesmen. Christians have the duty to proclaim a Gospel of Peace based upon reconciliation rather than national security. The Prophet Isaiah points to this in his Messianic vision of God's Kingdom:

«The wolf also shall dwell with the lamb, and the leopard shall lie down with the kid; and the calf and the young lion and the fatling together; and a little child shall lead them» (11:6).

Such a peace — based on trust not fear — is at the heart of the Gospel and gives the Christian Church something unique to say at a time when there is increasing international tension in many parts of our world.

The Church also witnesses to trust and reconciliation in a divided world by the very fact that Christians span all man-made frontiers. Our Christmas exchange of greetings and mutual assurances of prayer are a small example of this.


In this spirit of the Prince of Peace, I therefore send you and your Church my greetings, prayers, and good wishes, for the feast of Christ's birth and for the coming year.

i

Your Beatitude's Beloved Brother in Christ,

DR. ROBERT RUNCIE

Archbishop of Canterbury



Հ Ե Ռ Ա Գ Ի Ր Ն Ե Ր

Ամանորի և Ս. Մննդեան տոներուն առիթով, Ամեն. Ս. Գատրիարք Հօր կողմէ
Եկեղեցւոյ Սրբազան Գեաորուն յղուած են հետեւեալ շնորհաւորական հեռագիրները. —

Երուսաղէմ, 24 Դեկտեմբեր 1983

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա.
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ս. Էջմիածին

Նոր Տարւոյ և Ս. Մննդեան տոներու բարեբաաստիկ առիթով, խոնարհաբար
կը ներկայացնենք Ձերդ Սուրբ Օծութեան մեր և Ս. Յակօբեանց Միաբանութեան
սրտագին շնորհաւորութիւնները, խնդրելով Բարձրեալն Աստուծոյ մեր շնորհէ Ձեզ
յաջողութիւններով լի երկար և առողջ կեանք, և Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ ան-
աստանութիւն և բարգաւաճում:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Գատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 24 Դեկտեմբեր 1983

Նորին Սրբութիւն
Յովնաննէս - Պօղոս Բ. Գաղ
Վասիկան

Ս. Մննդեան և Նոր Տարւոյ բարեբաաստիկ առիթներով, յարգանք կը ներկա-
յացնենք Ձերդ Սրբութեան մեր սրտագին շնորհաւորութիւնները, մաղթելով Ձեզ
չարունակական առողջութիւն և Ձեր մեծ Եկեղեցիին՝ բարգաւաճում, թող Ամենա-
կարողն Աստուած յաջողութեամբ պսակէ Ձեր բարի ջանքերն ու ծրագիրները:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Գատրիարք Հայ Երուսաղէմի

Երուսաղէմ, 24 Դեկտեմբեր 1983

Ն. Ամենապատուութիւն Պիմէն
Գատրիարք Համայն Ռուսիոյ
Մոսկուա

Ս. Մննդեան և Ամանորի առիթներով, կը ներկայացնենք Ձեզ մեր եղբայրական
և ջերմ շնորհաւորութիւնները, սրտագին մաղթանքներով Ձերդ Սրբութեան առող-
ջութեան և բարգաւաճ գործունէութեան համար:

ԵՂԻՇԷ ԱՐԲԵՊՍ. ՏԷՐՏԷՐԵԱՆ
Գատրիարք Հայ Երուսաղէմի

MESSAGE OF HIS HOLINESS POPE JOHN PAUL II

FOR THE CELEBRATION OF THE DAY OF PEACE

1 JANUARY 1984

"FROM A NEW HEART, PEACE IS BORN"

To the political leaders of the nations,
 To those active in economic, social and cultural life,
 To the young, who hope for a world of fraternity and solidarity,
 To all of you, men and women, who desire peace!

I address myself to you at the dawn of the year 1984, which presents itself everywhere full of questions and anxiety, but at the same time rich in hope and prospects. My appeal on the occasion of the 17th World Day of Peace springs from the depths of my heart, and I know that I re-echo the desire of many men and women who yearn for fraternity in a divided world. The message that I send to you is both simple and demanding, for it concerns each of you personally. It invites each one to do his or her share in the establishment of peace in the world without passing this duty on to others. The theme that I propose today for your consideration and action is this: "From a new heart, peace is born".

1. A paradoxical situation

Today, one cannot help being struck by shadows and threats, but at the same time without forgetting the lights and hopes.

Truly, *peace is fragile*, and injustice abounds. Implacable wars are being waged in several countries; and they continue despite the accumulation of death, grief and ruin; and without any apparent progress towards a solution. Violence and financial terrorism do not spare other countries, and it is the innocent who too often pay the price, while passions increase and fear risks leading to all sorts of extremism. In many regions human rights are violated, freedom is mocked, people are imprisoned unjustly, summary executions are perpetrated for partisan reasons and, in this twentieth century which has seen a multiplication of Declarations and of courts of appeal, humanity is ill-informed, or if it is informed, it remains almost helpless to stop these abuses. Numerous countries are engaged in the painful struggle to overcome hunger, disease and under-development, while the rich countries reinforce their position and the arms race continues to absorb unjustifiably resources that could be better used. The build-up of conventional, chemical, bacteriological and, especially, nuclear weapons causes an oppressive threat to weigh upon the future of the nations, notably in Europe, and causes justifiable concern to their population. A new and grave uneasiness fills public opinion, and I understand it.

The contemporary world is, as it were, imprisoned in a web of tensions. The tension between what is commonly called East and West affects not only relations between the countries directly involved; it also affects and even aggravates many other difficult situations in other parts of the world. Faced with such a si-

tuation, we must take note of the formidable danger represented by this growing tension and large-scale polarization, especially when we consider the unprecedented means of massive and unheard-of destruction which are available. And yet, though fully aware of this danger, the protagonists experience great difficulty, not to say helplessness, in halting this process, in finding ways to reduce these tensions by means of concrete steps towards de-escalation, towards the reduction of the levels of armaments, towards agreements which would make it possible to devote more efforts to the priority aims of economic, social and cultural progress.

Although the tension between East and West, with its ideological background, monopolizes the attention and fuels the apprehension of a great number of countries, especially in the northern hemisphere, it should not overshadow another more fundamental tension *between North and South* which affects the very life of a great part of humanity. Here it is the question of the growing contrast between the countries that have had an opportunity to accelerate their development and increase their wealth, and the countries locked in a condition of underdevelopment. This is another gigantic source of opposition, bitterness, revolt or fear, especially as it is fed by many kinds of injustice.

It is in the face of these enormous problems that I propose the theme of a renewal of "heart". It may be thought that the proposal is too simple and the means disproportionate. And yet, if one reflects well on it, the analysis outlined here permits us to go to the very depths of the problem and is capable of calling into question the presuppositions that precisely constitute a threat to peace. Humanity's helplessness to resolve the existing tensions reveals that the obstacles, and likewise the hopes, come from something deeper than the systems themselves.

2. *War springs from the human spirit*

It is my deep conviction, it is the leitmotif of the Bible and of Christian thought, and is, I hope, the intuition of many men and women of good will, that war has its origins in the human heart. It is man who kills and not his sword, or in our day, his missiles.

The "heart" in the biblical sense is the innermost depth of the human person, in his or her relationship to good, to others, to God. It is not primarily a question of affectivity, but of conscience, of convictions, of the system of thought to which one is bound, as also the passions which influence one. In his heart, man is sensitive to the absolute values of good, to justice, brotherhood and peace.

The disorder of the heart is notably the disorder of the *conscience* when the latter calls good or bad what it intends to choose for the satisfaction of its material interests or its desire for power. Even the complex nature of the exercise of power does not exclude that there exists always the responsibility of the individual conscience in the preparation, beginning or extension of a conflict. The fact that responsibility is shared by a group does not alter this principle.

But this conscience is often solicited, not to say subjugated, by *socio-political and ideological systems* that are themselves the work of the human spirit. To the extent to which people allow themselves to be seduced by systems that present a global vision of humanity that is exclusive and almost Manichean, to the extent that they make the struggle against others, their elimination or enslavement the condition of progress, they shut themselves up within a war mentality which aggravates tensions and they reach the point of being almost incapable of dialogue. Sometimes their unconditional attachment to these systems becomes

a form of power-worship, the worship of strength and wealth, a form of slavery that takes away freedom from the leaders themselves.

Over and above ideological systems properly so-called, *the passions* that disturb the human heart and incline it to war are also of many kinds. People can allow themselves to be carried away by a sense of racial supremacy and by hatred of others for this reason, or by jealousy, envy of the land and resources of others, or in a general way, by the desire for power, by pride, by a desire to extend their control over other peoples whom they despise.

Certainly, passions are often born of the *real frustrations* of individuals and peoples when others have refused to guarantee their existence or when social conditions are slow to adopt democracy or the sharing of wealth. *Injustice* is already a great vice in the heart of the exploiter. But passions are sometimes fed deliberately. It is difficult for wars to start if the people on both sides do not have powerful feelings of mutual hostility, or if they are not convinced that the claims of their opponents threaten their vital interests. This explains the ideological *manipulations* resorted to by those with aggressive intentions. Once fighting has begun, hostility is bound to increase, for it is nourished by the sufferings and atrocities experienced by each side. Psychoses of hatred can then result.

In the final analysis, therefore, the fact of recourse to violence and to war comes from man's sin, from his blindness of spirit and the disorder of his heart, which invoke the motive of injustice in order to spread or harden tension or conflict.

Yes, war is born *from the sinful heart of man*, ever since the jealousy and violence that filled the heart of Cain when he met his brother Abel, according to the ancient biblical narrative. It is not a question really of an *even more profound rupture*, when people become incapable of agreeing on what is good and evil, on the values of life of which God is the source and guarantor? Does not this explain the drifting of man's "heart", when he fails to make peace with his fellowman on the basis of truth, with uprightness of spirit and goodness of heart?

The re-establishment of peace would itself be of short duration and quite illusory if there were not a true change of heart. History has taught us that, even in the case of countries that have been occupied or where rights have been suppressed, the "liberation" for which people had yearned for so long has proved a disappointment, in that the leaders and the citizens have held on to their narrowness of spirit, their intolerance and their hardness, without overcoming their antagonisms. In the Bible itself, the Prophets denounced these ephemeral liberations when there was no real change of heart, no real "conversion".

3. *From a new heart, peace is born*

If the present systems generated by the "heart" of man turn out to be incapable of ensuring peace, then it is the "heart" of man that must be renewed, in order to renew systems, institutions and methods. Christian faith has a word for this fundamental change of heart: it is "conversion". Speaking generally, it is a matter of rediscovering clear-sightedness and impartiality with freedom of spirit, the sense of justice with respect for the rights of man, the sense of equity with global solidarity between the rich and the poor, mutual trust and fraternal love.

In the first place, individuals and nations must acquire a *true freedom of spirit* in order to become conscious of the sterile attitudes of the past, of the biased and partial character of philosophical and social systems which begin from debatable premises and which reduce man and history to a closed system of materialistic

forces, which rely on nothing but the force of arms and the power of the economy, which shut human beings into categories in opposition to each other, which present onesided solutions, which ignore the complex reality of the life of nations and hinder their being treated as free. So a re-examination is needed of these systems that manifestly lead to deadlock, that freeze dialogue and understanding, develop mistrust, increase threats and dangers, without resolving the real problems, without offering true security, without making people truly happy, peaceful and free. This transformation in depth of the spirit and the heart certainly calls for great courage, the courage of humility and clearmindedness. It must influence the collective mind, by first touching the conscience of the individual. Is this an impossible hope? The impotence and danger in which our contemporaries find themselves urge them not to put off this *return to the truth* which alone will make them free and capable of better systems. This is the first condition for creating the "new heart".

The other positive elements are well known. It is enough to mention them. Peace is authentic if it is the fruit of *justice*, *Opus iustitiae pax*, as the Prophet Isaiah said (cf. *Is.* 32 : 17): justice between social partners and between peoples. And a society is just and human if it respects the *fundamental rights of the human person*. Moreover, the spirit of war rises and grows strong where the inalienable rights of man are violated. Even if dictatorship and totalitarianism temporarily suppress the complaint of exploited and oppressed human beings, the just person clings to the conviction that nothing can justify this violation of the rights of man; he has the courage to intercede for others who suffer and he refuses to surrender in the face of injustice, to compromise with it; and likewise, however paradoxical it may appear, the person who deeply desires peace, rejects any kind of pacifism which is cowardice or the simple preservation of tranquility. In fact, those who are tempted to impose their domination will always encounter the resistance of intelligent and courageous men and women, prepared to defend freedom in order to promote justice.

Equality also demands a strengthening of the relationships of justice and *solidarity with poor countries*, and especially those experiencing poverty and famine. The phrase of Paul VI has become henceforth the conviction of many: "Development is the new name for peace". The rich countries then emerge from their collective egoism in order to think in new terms about exchanges and mutual aid, opening themselves to a worldwide horizon.

Still more, the new heart seeks to banish the fear and psychosis of war. It replaces the axiom which holds that peace results from the balance of arms, with the principle that true peace can be built up only in *mutual trust* (cf. *Pacem in Terris*, 113). Certainly, it remains alert and clear-sighted in order to detect lies and manipulation, and in order to go forward with prudence. But it dares to undertake and ceaselessly resume dialogue, which was the subject of my message last year.

In a word, the new heart is the heart which allows itself to be inspired by *love*. Already Pius XI stated that there cannot "be true external peace between individuals and peoples where the spirit of peace does not possess minds and hearts . . . , minds, in order to recognize and respect the rights of justice; hearts, in order that justice be linked with charity and that charity may even prevail over justice, for if peace must be the work and fruit of justice . . . , it belongs rather to charity than to justice" (*Discourse of 24 December 1930*, AAS [1930], p. 535).

It is a question of renouncing violence, falsehood and hatred, of becoming τ in intentions, feelings and whole conduct — a fraternal being, one who recognizes the dignity and the needs of the other person, and seeks to cooperate with him or her in order to create a world of peace.

4. *Appeal to political leaders and those who form public opinion*

As it is necessary to acquire a new heart, to promote a new mentality of peace, all men and women, whatever their place in society, truly can and must assume their share of responsibility in the construction of a true peace, in the circle where they leave, in the family, at school, in business, in the city. In their cares, conversations and actions, they must feel concerned for all their brothers and sisters who are part of the same human family, even if they live at the other end of the world.

But obviously responsibility has various degrees. The responsibility of *Heads of State*, of *political leaders*, is primary for the establishment and development of peaceful relations between the different parts of the nation and between peoples. They more than others must be convinced that war is in itself irrational and that the ethical principle of the peaceful settlement of conflicts is the only way worthy of man. Of course, one is obliged to take into consideration the massive presence of violence in human history. It is the sense of reality in the service of the fundamental concern for justice which forces one to maintain the principle of legitimate defence in this history. But the dreadful risks of the arms of massive destruction must lead to the working out of processes of cooperation and disarmament which will make war in practice unthinkable. Peace must be won. All the more so, the conscience of political leaders must forbid them to allow themselves to be carried away in dangerous adventures in which passion overrides justice. They must not sacrifice uselessly the lives of their fellow-citizens in such adventures, or provoke conflicts among others, or use the pretext of the precariousness of peace in one region in order to extend their authority into new territories. These leaders must weigh all this in their minds and consciences, and exclude political opportunism; they will render account for this to their peoples and to God.

But I ~~say~~ again that peace is the duty of everyone. The *International Organizations* also have a large role to play in order to make universal solutions prevail, above partisan points of view. And my appeal is directed especially to all those, who exercise through the media an influence on *public opinion*, all those who are engaged in the education of young people and adults: it is to them that is entrusted the formation of the spirit of peace. In society, can one not count especially on *the young*? In the face of the threatening future which they foresee, they certainly aspire more than others to peace, and many of them are prepared to devote their generosity and their energies to peace. Let them show inventiveness at its service, without abandoning clear-sightedness, and so let them show the courage to weigh up all the aspects of long-term solutions! In short, everyone, all men and women, must contribute to peace, contributing their particular sensitivities and playing their particular roles. Thus *women*, who are intimately connected to the mystery of life, can do much to advance the spirit of peace, in their care to ensure the preservation of life and in their conviction that real love is the only power which can make the world liveable for everyone.

5. Appeal to Christians

Christians, disciples of Jesus, caught up in the tensions of our age, we must recall that there is no happiness except for the "peacemakers" (cf. *Mt.* 5:9).

The Catholic Church is celebrating the Holy Year of the Redemption: the whole Church is invited to allow herself to be taken over by the Saviour who said to the people, as he went to the extreme of love: "My peace I give you" (cf. *Jn.* 14:27). In her, all must share with their brothers and sisters the proclamation of salvation and the vigour of hope.

The Synod of Bishops on Reconciliation and Penance recently recalled the first words of Christ: "Repent and believe in the Gospel" (*Mk.* 1:15). The message of the Synod Fathers shows us on which road we must go forward in order to be true peacemakers: "The Word calls us to repent. 'Change your heart, it tells us, seek pardon, and be reconciled with the Father'. The plan of the Father for our society is that we live as one family in justice, truth, freedom and love". This family will only be united in deep peace if we hear the call to return to the Father, to be reconciled with God himself.

85-109
 Answering this call, cooperating with God's plan is to allow the Lord to convert us. Let us not count on our power alone, nor only on our so often failing will. Let us allow our lives to be transformed, for "all this is from God, who through Christ reconciled us to himself and gave us the ministry of reconciliation" (*2 Cor.* 5:18).

Let us rediscover the power of prayer: to pray is to be reconciled with him whom we invoke, whom we meet, who makes us live. To experience prayer is to accept the grace which changes us; the Spirit, united to our spirit, commits us to conform our life with the Word of God. To pray is to enter into the action of God upon history: he, the sovereign actor of history, has wished to make people his collaborators.

Paul says to us about Christ: "For he is our peace, who has made us both one, and has broken down the dividing wall of hostility" (*Eph.* 2:14). We know what a great power of mercy transforms us in the *Sacrament of Reconciliation*. This gift overwhelms us. In that case, in all loyalty, we cannot remain resigned to the divisions and confrontations which set us against one another even though we share the same faith; we cannot accept, without reacting, the fact that conflicts are dragging on which are destroying the unity of humanity, which is called to become one single body. If we celebrate forgiveness, can we fight one another endlessly? Can we remain enemies while we invoke the same living God? If Christ's law of love is our law, shall we remain silent and inert while the wounded world looks to us to join the front ranks of those who are building peace?

Humble and conscious of our weakness, let us come to the *Eucharistic table*, where he who gives his life for the multitude of his brethren gives us a new heart, where he puts into us a new spirit (cf. *Ezek.* 36:26). In the depth of our poverty and disarray, through him let us give thanks, for he unites us by his presence and the gift of himself, he "who came and preached peace to you who were far off and peace to those who were near" (*Eph.* 2:17). And if it is given to us to welcome him, it is up to us to be his witnesses through our fraternal work in all the workshops of peace.

Conclusion

Peace has many different forms. There is peace between nations, peace in society, peace between citizens, peace between religious communities, peace within undertakings, neighbourhoods, villages and, especially, peace inside families. In addressing myself to Catholics, and also to other Christian brethren and to men and women of good will, I have deplored a certain number of obstacles to peace. They are grave, they present serious threats. But since they depend on the spirit, the will, the human "heart", with the help of God people can overcome them. They must refuse to give in to fatalism and discouragement. Positive signs are also piercing the darkness. Humanity is becoming aware of the indispensable solidarity which links peoples and nations, for the solution of the majority of the great problems: employment, the use of terrestrial and cosmic resources, the advancement of the less favoured nations, and security. The reduction of arms, controlled and worldwide, is considered by many a vital necessity. There are many calls to use every means in order to banish war from the horizon of humanity. There are also many new appeals for dialogue, cooperation and reconciliation, and numerous fresh initiatives. The Pope is anxious to encourage them. "Blessed are the peacemakers!" Let us always unite clear-sightedness with generosity! Let peace be more genuine and let it take root in man's very heart! Let the cry of the afflicted who await peace be heard! Let every individual commit all the energy of a renewed and fraternal heart to the building of peace throughout the universe!

JOANNES PAULUS PP. II

From the Vatican, 8 December 1983.

Մեր և Հռոմէական Եկեղեցւոյ Հովուապետերուն Նոր Տարւոյ արշալոյսին ըրած խաղաղութեան այս կոչերէն և մաղթանքներէն ետք, պատշաճ նկատեցինք այս էջերը փակել Հայց. Եկեղեցւոյ առաւտեան ժամերգութեան մաս կազմող նոյնքան արտառուչ հետեւու աղօթքով. —

Խաղաղութիւն մեր և կեանք՝ որ ի շօրէ առաքեցար, միածին որդի Աստուծոյ, Տէր մեր և փրկիչ Յիսուս Քրիստոս, տո՛ւր մեզ զխաղաղութիւն քո, զոր շնորհեցեր սրբոց քոց առաքելոց՝ փյմամբ քո ի նոսա զկենդանացուցիչ և զամենազօր հոգիչ քո սուրբ: Որպէս զի և մեր խաղաղացեալք յամենայն աշխարհական սահեցմանց, լիցուք տաճար և բնակարան աստուծային շնորհացդ, և գոհանալով փառաւորեցուք զքեզ ընդ շօր և սուրբ Հոգւոյդ, Քրիստոս Աստուած մեր, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՓՈՒՍԵՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ

ՍԵՐՈՎԹԷ ԽՈՀԵՄԱԶԱՐԴ

Դարձեալ կսկիծը կը լեցնէ մեր սրտերը, ի դէմ մահուան սիրելիի մը, Աստուծոյ և ազգին պատուական պաշտօնէի մը, որ կ'իյնայ այսպէս յանկարծ, սուգի մէջ թաթխելով Հայ եկեղեցին, Երուսաղէմի Միաբանութիւնը՝ որուն շնորհալիր անդամն ու եղբայրն էր, Ֆրանսահայ զաղութը՝ որուն երեսուն տարիներու հովիւն ու առաջնորդը եղաւ: Չափ չունի նաև մեր վիշաքը, երբ զըպրոցական կենսակցութեամբ, հոգեորական կարգակցութեամբ և մանաւանդ աւելի քան կէս դարու սրտի և մտքի կցորդութեամբ միասին ապրած հոգիէ մը այսքան աղիտաւոր կերպով բաժնուած, փրթած կը զգամ ինքզինքս: Գրիչը կը սահի մատներէս, այնքան խոր է այս դառնապէս մահը իր շանթահարիչ սաստկութեամբ, պիտի ուզէի ըսել խողխողութի հաւասար անաղորոյն կարծութեամբ, եթէ չերկնչէի վրդովելու իր հոգին՝ որ այնքան թրծուն էր ջրիստոնէական համակերպութեամբ:

Իր նկարագրի ամենէն ցայտուն արժանիքներէն մին պիտի մնայ իր խոհեմութիւնը: Կետևաբար թող խորթ չհնչէ խոհեմազարդ վերադիրը, որ հակակիշորը կազմեց իր եկեղեցականի նկարագրին և գործունէութեան: Ճշմարիտ եկեղեցականն ու առաջնորդը այն ատեն արդար է իր անձին և գործին նկատմամբ, երբ կրնայ զգաստութեան սանձով չափաւոր ուղղութեան մէջ պահել իր հոգեկան և մտաւոր կարողութիւններն ու ձգտումները, ներքին և արտաքին բերումները, որոնք փաստակար կրնան ըլլալ իրենց ապերտասն և անուղղայ սաստկութեանը մէջ: Մէկը որ իր յարաբերութիւններու ընթացքին չի կորսնցնիր իրաւունքին կշիռը, թոյլ չի տար որ համակրանքի և հակակրանքի նկատումներ, այսինքն անձնական զգացողութեան վիճակներ ազդեն իր դատումին վրայ:

Անպատրուակ անկեղծութիւնը, որ երբեմն կարծես անտեսել կու տար պատշաճութեան կանոնները և վերաբերմունքի քիչ մը խիստ թուող արտայայտութիւնները, քաղցրութիւն պարունակող պտուղի կճեպին կարծրութիւնն էին իր վրայ, հետևանք՝ նախանձախնդիր հոգիի մը: Ողջամիտ էր, բառին որակային իմաստով: Ուղիւ, ոչ երկերես, սիրտն էր կեղբոնը իր մտածումներուն և սիրաբար դիւրին չէր կրնար ստել: Հակառակ այս իրողութեան, սատամանելու չափ երկար կշռել զիտէր պարագաները, զանոնք դիմագրաւելէ առաջ:

Մեր օրերուն, երբ ամէն ինչ քօղածածուկ, լարծուն և հեշտ ուղիներէ ընթանալու կը հակամիտի, երբ անկեղծութիւնը միամիտ՝ չըսելու համար անմիտ կը նկատուի յաճախ, անձնական շահեր միայն հետապնդել ուզող այս աշխարհի որդիներէն: Երբ վերջապէս զազափարները այնքան դիւրաւ կը խաչուին և սրբութիւնները կը վաճառուին ամենուրեք, անկեղծութիւնը ոչ միայն յատկանշական՝ այլ և հազուագիւտ իրականութիւնը կը դառնայ կեանքին, կազմելով թոնկազին առաքինութիւնը ջրիստոնեայ մարդուն:

Ոլբացեալ Սերովրէ Սրբազանը մին էր այդ անկեղծ և բարի հոգիներէն, ուր կեանքին ժանգը իր աւերը չէր գործած իր ներքը: Անկեղծ էր իր ներքին կեանքին մէջ, նաև ընկերային շրջանակէն ներս: Անկեղծ՝ մանաւանդ իր հանրային կեանքի ընթացքին: Բոլոր անոնք որոնք իր հետ ըլլալու և գործելու առիթը ունեցած են, զգացած են իր մէջ նկարագրի այդ գիծը, որ շեշտուած դիմագծի մը հանգամանքը կու տար իր արտայայտութիւններուն: Բոլոր անոնք որոնք էականն ու անհրաժեշտը երկրորդականէն տարորոշելու զգայարանը ունէին, առանց չփոթելու սղին տառին և ձևը խորքին հետ, կը սիրէին զինքը, իր մէջ ընդունելով թերևս նուազ արուեստագործուած՝ բայց ուղիղ մարդը, անկեղծ եկեղեցականը:

Իր անկեղծութիւնը ստացիկ չէր, յանձնարարուած պարագի մը սիրոյն, արտայայտելով այսկերպ մեծագոյն կեղծիքը յանուն անկեղծութեան: Իր անկեղծութիւնը ընդակից էր և վարակիչ, խայթող բայց բուժիչ: Կը հաւատար թէ թունաւոր վէրքերը կապելով միայն չեն բուժուիր և թէ անհրաժեշտ է զանոնք խարել յաճախ շամփուրով, վասնզի ճշմարտութիւնը խօթամիտները կը վիրաւորէ միայն: Այս տեսակէտէն ան կը զատուէր մեր եկեղեցական այն գործիչներէն և քարոզիչներէն, որոնք հանրութեան զայթուսններուն և պարտագանցութեանց կը նային նուազ բժախնդրութեամբ: Այս վերապահումը, որ խոհեմութիւն կը յորջորջուի, որդիւնք է զգացումի և մտածումի երաշտութեան, բայց մանաւանդ հոգիի երկչոտութեան: Անկեղծութիւնը սուրն է քրիստոնէայի հոգիին: Ով որ անկեղծ և քաջ չէ, չի կրնար քրիստոնէայ նկատուիլ:

Կը հաւատար թէ Հայ Եկեղեցւոյ կապը իր ժողովուրդին հետ սրտաուռ իրականութիւն մըն է, որ իր պատմական, ցեղային և հոգեկան խորունկ պատճառները ունի և մեզ հայ պահելու կենսական ազդակներէն մին՝ իրերու այժմու դրութեան մէջ: Պէտք է յարգել և զօրացնել զայն, և նուիրուիլ մանաւանդ անոր վերակենցաղման և պայծառութեան: Մեր գերբընանիկ պապերուն համար դարեր պէտք եղան, արցունքի և արիւնի, սիրոյ և զոհողութեան դարեր, բռնելու և գտելու համար մեր էութեան մաքուր ոսկին, հայ ժողովուրդի բնութիւնը, խիղճը, Հայ Եկեղեցին, հայ կերպը Աստուծոյ մօտենալու: Առանց Հայ Եկեղեցւոյ չեմք զգայութեան՝ մենք հազիւ թէ Հայ ենք:

Տխուր է մտածել որ այսօր մեր գոյութեան միակ կռուանքը, մեր միութեան գերագոյն կապը, մեր անցեալը, ներկան և ապագան իր ոսկի ծիրին մէջ առնող կարելիութիւնը, Հայ Եկեղեցին, վերածուած է բաժանման ազդակի, մեր հոգիները անզութ և յիմարաշարժ դանակով մը իրարմէ բաժնող: Ասիկա օրուան քաղաքականութեան սխալ կերպով ծառայելու ձգտումն է: Անշուշտ կարելի չէ մեկուսացած մնալ ժամանակի և միջավայրի ազդեցութիւններէն: Միւս կողմէն սակայն, ժամանակին տրուելիք տուրքը պէտք չէ այնքան շատ ըլլայ, շեղեցնելու չափ հոգևոր այս Տնտեսութիւնը իր դերէն:

Նրկար տարիներու, մշտադալար ապրումներու գործակցութիւնը և անխաթար բարեկամութեան յիշատակները կը խուժեն այս պահուստ մաքիւս մէջ, իրենց տխուր և քաղցր մրմունջներովը: Իրարու հետ մեր տարիները սկսած են Արարատեան որբանոցէն, մեր կեանքի զրեթէ սեմին՝ 1921ին, նահր էլ-Օմարի



ՀԱՆԳՈՒՑԵԱԿ Տ. ՍԵՐՈՎԸԷ ԱՐՅԵՊՕ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
Կաթ. Պատմիրակ Երոզայի Թեմին եւ Առաջնորդ Փարիզի
(1908-1984)

աւազներուն վրայ, որ չէկ խոնձարուրը եղաւ մեր որբութեան և քաւարանը՝ իրենց բոյնէն հեռու ինչպէս հարիւրաւոր ձաղուկներուն: Աւազներէն առինք թոյլ աղւաւմազ և բեկ փետուր, մեր հայրենի գետի ափին՝ դնելու համար մեր անհայր ժորմիրը մութ անուշի, թուրքի եսթաղանէն մազապուրծ: Հոն, այդ ամայութեան մէջ ինկան անձայն մեր երազներն ու անշնչերը, սինչ մեր հոգիներուն մէջ կը գողալին ձայներ, եկած բերնէն յաւէտ զոցուած մեր ծնողներուն: Անցեալի հայելիին մէջէն մեր ոչքերուն կ'երևար աշխարհ մը, իր հորիզոնուող լեռներով՝ հպած երկնքին, և դէմքեր անոյձ՝ փաթթուած մշուշի քօղին: Յետոյ մեր պատանութիւնը, համակ տենչ ու կրակ, բազմատերև ծառերու պէս լոյսին, ազազային լարուած: Հայրենիքէն հեռու, զուրկ՝ ծնողական սէրէն և հովանիէն, մեծցանք, առանց ունենալու ոստայնը մեր հարազատներու հոգիին: Որբանալ... բառը իր լայնքովն ու երկայնքովը դիւրին չէ ըմբռնել: Վիճակներ կան, որոնք կ'ըսուին առանց ընդգրկուելու. որբութիւնը մին է անոնցմէ:

Յետոյ աշակերտ ժառ. Վարժարանի և Ընծայարանի, որ այն օրերուն, շնորհիւ ժամանակի նպաստաւոր պայմաններուն և Գուրբան և Գուշակեան Պատրիարքներու հմայքին ու կորովին, զեղեցիկ և արդիւնաւից շրջան մը պիտի բուրդէր, մեր ժողովուրդի ուշադրութեան և զուրգուբանքին առարկայ: Այդ բախտորոշ օրերուն, կանաչ, առօրէի և բուրբապինդ երիտասարդներ, առանց երկմտելու պիտի ճշդէինք մեր կեանքին յարացոյցը, անվարան ընդունելով մեր Եկեղեցիին ու ժողովուրդին ծառայելու հրաւերը: Ա. Ելին՝ մոռցած մեր պատիկ մարդը և անոր կապուած հանգամանքները, կեցած մեր ժողովուրդի ծով կարիքներուն դիմաց՝ պիտի ընէինք մեր նուիրումի կարմիր ուխտը, զինուորագրման այն անխաբ զգացումով՝ որ ճշմարիտ հայու պարագ սըն էր որ կը կատարէինք, լուսաւորելու, ոգևորելու և սպրեցնելու մութի, մորմոքի և կորուստեան մատնուած հաւաքականութիւն մը, որ տակաւ կը զգար թէ իր գոյութեան գաղթի ժամանակն վրայ կը գտնուէր և լոյսին զալու շարժումներ կը փորձէր:

Գուրբան Սրբազան Հայ Երուսաղէմի Պատրիարքութիւնը ստանձնած էր կատարելու համար շուրջ վրէժխնդրութեան մը զորժը: Այդ նուիրական վրէժխնդրութիւնը ուրիշ բան չէր, բայց եթէ լեցնել տեղը Արմաշի իր մտքի գաւազներուն, որոնք իբրև մեր օրերու Ղևոնդներ, ինկան մեր դասի արիւնոտ ճամբուն վրայ: Ըստ իրեն, Հայ Երուսաղէմը լաւագոյնս ծառայած կ'ըլլար մեր ժողովուրդին և Եկեղեցիին, եթէ կարենար կրթական բեղուն կեանք մը և բնագական որոշ բարձրութեամբ մակարդակ մը ստեղծել: Յիբաւի, Սիոնի բարձունքին վրայ կարելի չէր կանգնել աւելի աստուածահաճոյ գործ մը՝ քան ինչ որ հիմնարկեց Ս. Աթոռոյ կրթասէր և ուսումնապետ պետը: Յետոյ, հոգևոր կեանքի նուիրականութիւնը, զոր կու տար սրտերուն ոչ միայն անօրինական Ս. Տեղեաց խորհուրդը, այլ նաև Վանքին բազմադարեան և ազգային սրբութեանց զգացումը, այս ամէնը կը պատրաստէին արդէն ինքնին արգաւանդ դաշտ մը եկեղեցական դաստիարակութեան գործին համար:

Գիտէինք թէ ժամանակէ մը ի վեր Փիզիքական ընդհանուր սկարութիւն մը, սրտի և շլային դրութեան հետ կապուած, երբեմն պատիկ տազնապներ կը

պատճառէին իրեն, սակայն չէինք ուզեր մտածել թէ այսքան շուտ պիտի բաժնուրէր մեզմէ: Իր մահով կարևոր դէմք մը և արժէքաւոր ոյժ մը կը պակսի Հայ Եկեղեցեցու կեանքէն, որ տակաւ կը պարպուի արդէն իր սպարադազդի կադնիներէն, տեղ տալու համար ճիշդ թեղօշներու: Համակ շնորհ ու բարութիւն էր իր բարքին, իր զգացումներուն, իր ընկերական յարաբերութիւններուն մէջ: Հեզ և խաղաղ էր բնաւորութեամբ, սակայն ընդվզեցնող երևոյթներու առջև սուրբ սրտմտութեամբ պայթելու պատրաստ: Իբրև եկեղեցական, իր գործունէութեան մէջ պարզաները կըռել զիտէր, նպատակը միջոցներուն չզոհելու ուղի մտութեամբ: Իր անձը զեցուն էր օժութեամբ և հանդարտ լոյս մը կը հոսէր կարծես իրմէ: Այդ լոյսը չէր շլացներ, այլ յարճուն քաղցրութեամբ կը համակէր շուրջինները:

Հանգուցեցալը սակայն իր սրտին մէջ ունէր պարտալ մը, զոր ոչինչ կրնար լեցնել: Տխրանուշ մարդ մըն էր, եթէ կարելի է այդպէս ըսել, ոչ անշուշտ այն տխրութիւններէն, որոնք յաճախ արտաքին են և ազդակող, այլ սրտի այն պարտալէն՝ զոր ոչինչ կրնայ լեցնել: Այդ տխրութիւնը կը բխէր զուցէ մանկութեան մը վճիտ երջանկութեան պակասէն կամ հոգեկան խառնուածքէ մը: Կեանքը իր առօրեայով տաք հրատար մը շունէր իրեն համար, հակառակ իր սպարէզի մէջ ունեցած զոհունակութեան: Այդ պակասը կը լեցուէր յաճախ այն քաղցր հակումով, զոր ունէր միշտ ուրիշներու կարիքներու նկատմամբ:

Վերջին երկու ամիսներուն, իր օրնոյի արկածէն յետոյ, սեռն հանդարտութեամբ մը կը նայէր կեանքին, խաղաղութեամբ մը՝ զոր կ'ողջունէ ազգիկը իր գէնքը կուռադատի վերջին եզրին վրայ դրած ատեն: Կարծես կը զգար թէ հասած էր ժամը՝ ուր պիտի կրնար ինքն ալ ըսել առաքեալին հետ. «Ժամանակ դարձի իմոյ հասեալ է, զբարեոք պատերազմն պատերազմեցայ, զընթացան կատարեցի, զհաւատան պահեցի»: Մաքուր ըմբռնութեամբ սերտուած գիտակցութեան մը լոյսին մէջ բոլորած էր իր ասպարէզին շրջանը, ուրարին ժապաւէնը իր ուսին ընդունած վայրկեանէն սկսեալ:

Մահուան անակնկալը և կեանքի կարճութիւնը տառապեցուցած է սերունդներ: Մահը նկատուած է մութ ուրուականը կեանքի խնձոյքին, ամպը՝ արևոտ երկնքին վրայ, տխուր շեշտը ուրախութեան երգին: Ապրելու տենչը, մահէն սուկու մը ամենէն արդար բնագոյն է հոգիին: Ինչպէս ծաղիկը կը դառնայ արևին՝ այնպէս ալ ամէն մարդ կ'ըղձայ կեանքին, բայց սակաւ հասարակ կեանքն է՝ որ կը ծնի օր մը՝ ուրիշ օր մը մեռնելու համար: Ճշմարիտ, գերազանց կեանքը այն է, որուն մէջ Աստուծոյ, իր Եկեղեցիին և ժողովուրդին ծառայելու կրակը կայ: Այդ ոգին էր որ աւելի քան կէս դար գօտեպնդեց զինքը և տարաւ հանգրուանէ հանգրուան իր ասպարէզին, մինչև որ օր մը, չարաշուք օրը, վար դրաւ յանկարծ անոր բեռը, ծառայելէ վերջ մարմն ու բարի նպատակներու արդիւնագործման: Հետևաբար, կեանքի հասկացողութիւնը երկու երես ունի, կենդանական և աստուածային: Եթէ կենդանական հայեցակէտէն նայինք կեանքին, ան իր կարճութեան մէջն իսկ բաւարար է և նոյնիսկ ձանձրացուցիչ: Սակայն եթէ անոր նայինք աստուածային հայեցակէտէն՝ կարճ է ան, որովհետև յաւիտեանակնութեան կը նայի:

Ըսուած է թէ իւրաքանչիւր մարդու մօնը երկու փոս կը բանայ այս աշխարհի վրայ, մէկը որ իր մարմնի մեծութիւնը ունի և կ'առնէ զայն իր մէջ և կը զոցուի, իսկ միւսը՝ որ իր ապրած միջավայրին և սիրահարու մէջ կը փորուի և կ'ըլլայ այնքան մեծ և խոր՝ որքան սիրելի և պիտանի եղած է իր կեանքը, և բաց կը մնայ երկար ժամանակ: Սիրովը Սրբազանը իր մահով այդ լայն փոսն է որ կը բանայ մարդոց հոգիներուն մէջ, որունք երկար ատեն պիտի սզան իր կորուստը:

Մահը մեծագոյն արժեշտփն է կեանքին, որ կու գայ յաճախ քօղազերծելու սակեթել պատմուճանը կամ մեղադրանքներու ցեցակեր մաշկեակը մարդերէն: Իր դագաղին շուրջ խոնուող բազմութեան լացն ու տրամոխիւնը պերճախօս արտայայտութիւններ էին սրտառուչ արժանիքի մը՝ որ այսպէս կը բաժնուէր մեզմէ: Իրիւրն չէ անշուշտ կազմել արժէքներու համեմատական կշիւր: Որովհետև անոնք որ իր խիշախեն իրենց անձին ի հաշիւ, իրենց անձը կ'արժեն լոկ, անոնք որ կը հետամտին դիզելու նիւթական բարիքներ՝ անոնք աշխարհը կը շահին միայն: Իսկ ասոնք որ կը ձգտին իրենցմէ անդին, հանրային և արբազան իրազործումներու, մարդոց բերելու ափ մը բարիք, կտոր մը լոյս՝ անոնց կիզիչ պատուքը ամոքելու համար՝ մեծագոյններէն են մարդոց որդիներուն:

Ճակատագրուած մեծութիւններու առասպելին դժուար է հաւատալ, որովհետև ամէն բան այս կեանքին մէջ յարարիական է: Սակայն կարելի չէ չհաւատալ ճիզին, աշխատանքին, ձգտումին, ինքզինքը արժեւորելու իտէալին, երբ հոգին և միտքը որդեգրուած ծրագրի մը համաձայն կը տանին կեանքի պայքարը: Այդ տեսակէտով Սերովը Սրբազանը հերոս մը ելած է: Անշուշտ հասկացողութեան խոշոր տարբերութիւն մը կայ արմէի և արժանիքի իմացումին միջև: Առաջինը վիճակ մըն է՝ զոր կրնայ ունենալ մէկը իր կամքէն Դոյն իսկ անկախաբար, իսկ երկրորդը՝ առաւելութիւն մը, աւելի ճիշդ՝ ստաքինութիւն մը, որուն կարելի է տիրանալ կամբով և զիտակցութեամբ միայն: Մնիլ արքայորդի՝ արժէք մըն է անշուշտ, բայց այդչափ միայն. անոր բուն արժանիքը մարդ կ'ունենայ այն ատեն, երբ կրնայ վայելցնել զայն իր անձին վրայ, փոխելով արժէքը արժանիքի: Կարենալ իր մարմնի կաւին մէջ՝ նշմարել Հոգիէն հրահալուած աստուածային բուրայի ոսկին, արթնցնել իր բնութեան մէջ նիրհոզ ազնուական բնազդներ, անկէ հանելու համար միջոցներ, զօրութիւններ, նարաւորութիւններ, մէկ խօսքով՝ զործադրելու Աստուծոյ կամքը երկրի վրայ:

Կը հաւատամ, սիրելի Սրբազան, որ երբ կը զօցէիր նայուածքդ կեանքի ստուերներուն, զգացիր թէ հովէն քշուած խլեակ մը չես եղած, և կրնաս ճակատաբաց կենալ Յաւիտենականին առջև, որովհետև քու կեանքդ Անոր քեզի շնորհած քանքարներուն շահաւորումը եղաւ երկրի վրայ:

Եւ այժմ, մարմնովդ միայն հեռու մեզմէ, կեցած ժամանակին ետև, սրբուած ու պարզուած հոգիով կը նայիս մեզի: Մենք չենք հաւատար թէ արժանիքը, սէրը, բարեկամութիւնը կրնան մեռնիլ, Դագաղը նաև մըն է միայն, որ կը տանի նիւթական մարմինը լոկ: Այդ խորունկ զրացումով՝ Սուրբ Հոգիի մխիթարութիւնը բոլորիս, քու մահովդ վերաւորուած: Հանգիստ յոգնատանջ սակարներուդ:

ՄՏԵՐՄԻԿ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՅԵՏ ՄԱՀՈՒ

ՍԻՐԵԼԻ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ՇԵՏ

(Իր մահուան ֆառասուցմին առթիւ)

Հեռախօսին զանգը հնչեց այդ գիշեր ասփորականին պէս: Խօսողը անսովոր հեծկլտանքով ու անկապ վանկերով այս քանի՜ մը բառերը փոփոսաց ականջիս. «Մեր ... Առաջ ... նորդ ... Սըր ... բազա ... նը ... օրերը քեզի ...»: Կարծես լախտի հարուած մը իջու գլխուս: Փանի մը վայրկեանէն, սնարիդ մօտն էի արդէն: Անկողնիդ մէջ պառկած էի: Դէմքդ քօղարկուած էր կարծես սուրբի մը երկնազածութեամբ: Անշնչացած մարմինդ անգամ ախուր վեհութիւն մը կը պարտադրէր սենեակիդ տիրապետող մըթնալորտին: Շրթունքներդ ինքնաբերաբար ինկան տակաւին չստաւած ճակտիդ վրայ: Ակնթարթի մը արագութեամբ կեանքիդ պարմաթիւնը, շարժանկարի ժապուէնի մը պէս, անցաւ աչքերուս առջեւէն ...

Անակնկալ մահդ, սիրելի Սրբազան, անդարմանելի կորուստ մը եղաւ բոլորիս համար, և եթէ մեր որտեղն այսօր լիցուած են սուղովդ, անոր համար է, որ ամէնքս ալ կը զգանք անդուսկան այն պարապը, զոր բացիր քու մահովդ մեր այրիացեալ հօգիներուն մէջ:

* *

1908 թ եղաւ ծնունդդ աւետող երջանիկ տարին, վանայ լճին գեղովիծող ափերուն փոռուած Մվտասան աւանին մէջ: 1915 թ եղաւ այն չարաշուք տարին, որ մեր ժողովուրդին զարհուրելի նշանը տաղանքեց ու պատկերասփռեց՝ ճաղատաբանիքի ճակիրթն նկատուած սղզիներուն կամովին

խուլացած ականջներուն և կուրացած աչքերուն:

Հաղիւ եթնամեայ մանուկ, այդ ահաւոր օրերուն՝ դեռ անգիտակ դառն իրականութեան, նորածին ու դալար ճիւղի մը հանգոյն անջատուեցար ընտանեկան բուննէդ և խառնուելով տարաբախտ հայրենակիցներուդ խուճապահար ամբոխին, քշուեցար տարագրութեան արիւնոտ ու ամայի ճամբաներուն վրայ, դէպի անծանօթ վայրեր:

Սահայն բախար ժպտեցաւ քեզի ու քեզ նման իրենց դժբախտ ճակատագրին լքուած հայ մանուկներուն: Պատասպարուեցար ու կերակրուեցար որբանոցներու մէջ, որոնք իբրև բարեօրիական հաստատութիւններ, նախախնամական անուրանալի դեր մը կատարեցին մեր հայածուած ժողովուրդին Ֆեացորդները մէկտեղելու և զանոնք վերապրեցնելու գործին մէջ: Ի վերջոյ, ապաստան դատար Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքին մէջ, ուր և որոշեցիր ընդգրկել Հայաստանեայց Եկեղեցիին ու հայ ժողովուրդին ծառայելու ամենէն նուիրական ու վսեմ առարկէզը:

1931 Սեպտեմբերին եղաւ մեր առաջին հանդիպումը: Այդ տարին կը խորհիմ թէ ապարէզիդ պապադոյ ժրագիրներուն իրականացման անկիւնադարձն էր քեզի համար: Առաջնորդուած այն առեւնուան Ս. Յակոբի վարչական և կրթական կեանքը ղեկավարող իշխանաւորներէն, Եւրոպա զրկուեցար, հետեւելու աստուածաբանական և բնազանցական գիտութիւններու:

Այսօրէնք որ կենաց և անմահութեան պարզատուն ընդունի իր հաւատարիմ ծառայի հողին և դասաւորէ զայն ի դասս երանիւեաց: «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Ե.

Ուրեմն, իրրեկ Լոնտոնի համարարանին ուսանող, դէպի Անգլիա ճամբորդ վրայ՝ Գահիրէէն անցար: Այդ օրերուն տասնհինգամեայ պատանի մըն էի: Այսօրուան պէս կը յիշեմ, երբ տեսայ քեզի, առինքնուեցայ պարզապէս բարեմտյն դէմքիդ ու երիտասարդական աւելնով վարվաւն աչքերուդ ի տես: Ու ես ալ որոշեցի հետեիլ օրգեղբւո՞ւմ ուղիիդ, չէ՞ որ անձն օրինակը շատ աւելի հրապուրիչ և համոզիչ է քան դիրքերու թելագրած իմաստութիւնը: Երկու տարի յետոյ, ուսմանդ աւարտին, նորէն Վանք վերադարձար ու զիս դատար ժառանգաւորացի գրասեղաններուն վրայ: Ժպտեցար ինձի, կարծեմ ուրախ էիր վանական միջնորդին մէջ տեսնելով զիս, ու ես՝ անզուսպ գոհունակութեամբ մը լռելիայն յայտնեցի քեզի իմ երախտագիտութիւնը:

Մասնագիտութիւնդ էր Հովուական Աստուածաբանութիւն: Դասախօսութիւններուդ ունկնդիրներէն մին պիտի ըլլայի Վանքի Ընծայարանին մէջ՝ 1936-1938 տարիներուն:

Հաւասարիմ աշակերտը Ե. Դուրեան Պարիսրքին, որ կոպած ու զարբնած էր կարծես միտքը ու հօգիդ իր սալին վրայ, խորունկ համոզումով կը ջանքէիր մեզի այն տանն ամբարած մտային պաշարդ ու հօգեկան սնունդդ, որոնք, ո՛հ, ի՛նչ անխորտակելի նշանաբան՝ մա՛նաւանդ քեզի համար, հիմնուած էին Մեծ Վարդապետին մարգարտանման խօսքերուն վրայ: «Հովիւ քաջ զանձն իւր դէն ի վերայ ոչխարաց»: «Մի մոռնաք, սիրելի աշակերտներ, որ մօտ ապագային դուք ալ ինձ նման պիտի կանչուիք Հովիւներ ըլլալու, առաջնորդելու համար աշխարհի չորս ժագերուն ցրուած մեր տառապեալ ժողովուրդին քիզորտներէն կազմուած փոքրիկ հօտերը: Հետևաբար պետք է ըլլաք քաջ հովիւներ, անվհեր պառջնորդներ՝ պաշտպանելու համար ձեր հօտը և փրկելու զայն՝ խորամանկօրէն գիշատել ուղող գայլերուն յարձակումներուն դէմ: Այսպէս կը վերջանային զմեզ խանդավառող դասախօսութիւնները:

Վանք էր այդ կոչումը, նոյնիսկ դերմարդկային՝ անօր սիրոյն յանձն առ-

նրած զոհողութիւնները: «Քաղցումք են կոչեցեալք իւրացնելու այդ առաքինութիւնները՝ փորձութեան բովէն անցնել յետոյ. քայց սակաւք են ընտրեալք»:

Գանի մը տարիներ վանքին մէջ կրթական և վարչական պաշտօններ վարելէդ յետոյ, 1950ին, գիտակցօրէն կառուած կրօնական և ազգային սկզբունքներուդ, օրուան Տեղապատիւին արտօնութեամբ և Գէորգ Զ. Կաթողիկոսին լիազօրութեամբ, յանձն առիք շրջապատյանի կատարել Ս. Երկրէն դուրս ի սփիւռս աշխարհի: Առաքեալի մը խնտարնութեամբ՝ բայց հաւատաւոր վճարականութեամբ քարոզեցիր Քրիստոսի վարդապետութիւնը և Ս. Գրիգոր Լուսաւորչի աննկուն հաւատքը Արեւմտեան կրիստոնէտին վրայ տարածուած բոլոր հայ համայնքներուն:



Մինչ այդ սակայն՝ ես . . . կ'երեկ թէ այն ատեն այդ ռուսաց ընտրեալներուն մաս կազմելու արժանի չէի: 1944ին՝ արդէն տարիէ մը ի վեր Ս. Յակոբեանց Միաբանութեան մէջ ծայր տուած վէճերուն և պառակտումներուն անհաղորդ մնալու կամքիս անսովով՝ ուղեցի ժամանակ մը հեռանալ Վանքէն, որ պատճառ պիտի ըլլար յետոյ կամաւոր հեռացումիս կրօնաւորի կեանքէս:

Ես ալ քեզի պէս, սիրելի Սրբազան, լեցուցած էի սփորս Սամաթիէի նման Յովհոր Նահապետի ջրհորէն, ես ալ քեզի պէս տարի զայն ուսամբարձ Փարառունիքու երկիրը՝ բաշխելու անոր պարունակած անմահական ջրերէն, բաժակ առ բաժակ, բոլոր անոնց՝ որոնք կ'ուզէին յազեցնել իրենց հօգիներուն պատուքը: Սակայն երկար չտեւեց իմ այդ առաքելութիւնը: Փորձառութեան պակասն ու երիտասարդական ըմբօստ մտածումներ շեղեցուցին քայլերս՝ վճարականութեամբ ընդգրկած ասպարէզիս նպատակէն, և քիչ ժամանակուան մէջ ինքզինքս գտայ կրօնական կեանքիս համար հետզհետէ կառուցուող դղեակին աւերակներուն դիմաց: Եւ սառանց չափելու շղթխանքիս անդունդին մթին խորութիւնը», հետս տարի չկենաց

այդ ջանքերը որսկնելու համար դասն կեդրոնական Ափրիկէի խոսքն անապատներու աւազներուն վրայ: Ուզեցի կամուրք գիտութեամբ մոռացութեան ենթարկել ինքզինքս, հեռու, շատ հեռու իմ ազգակիցներէս: Ընտանեկան պարագաներէս և մանաւանդ իմ վանական եղբայրներէս: Տարիներ շարունակ խորխորակեցի մթուհեան մէջ ի խնդիր այն ճամբորտութեան, զոր կորսնցնել էի ուզած կամովին սեւաճորթներու աշխարհին մէջ: Սակայն, ի զուր: Հետզհետէ կը զգայի թէ ըսիստ էր ինձ ընդդէմ խթանի աքսցելոյ: Չէ՞ որ մեր Մեծ Վարդապետին խօսքերը՝ «Ես եմ Փշմարտութիւն և կհասնէ» փորագրած էի վանքին մէջ սրտի մարմարին վրայ, և ուզեցի արժարօքն անդիտանել թէ այդ արձանագրութիւնը անշնչելի էր ինձի համար: Առանձնութեանս մէջ կը մտածէի առիթ մը ստեղծել ինձի՝ ապրելու համար Հիթանոսաց Առաքելուն հրատարակած տեսիլը, ուրիշն շեմանակն ճամբայ մը: Կէտք էր ինձի: Չէի գիտեր թէ Ափրիկէի աստիճաններէն անդին խորհողներ կալին տակաւին իմ գոյութեանս մասին: Այդ շրջանի Սամարացիներէն առաջինը գուն եղար, Սրբազան Հայր, որովհետեւ, երրորդ անգամ ըլլալով, Նոխարիսմուսի թիւնը դիտ նորէն դրու: Ղէպի քեզ տառաջնորդող ճամբանս վրայ:

1953 Ապրիլին էր երբ առաջին անգամ ըլլալով առիթը սենեկայ եւրոպայի ամենալուսաւոր մայրաքաղաքը այցելելու: Փարիզ, անոր առաջակրկան հրատարակ և հեշտորայ գիշերներուն համարուէ երազներու աշխարհին մէջ միայն կրցած էի երեւակայի տարիներ շարունակ:

Հայ ըլլալու բնազդս և կրօնական դատարարութիւնս քայներս մղեցին ամենէն առաջ Ղէպի Ժան Կուստի Հայկական Եկեղեցին: Կիրակի օր մըն էր: Շաբոնց է որ կարօտն ունէի շնչելու այն խնկուէտ մթնոլորտը, որ իմ էր կըզմ մտնութեանէս ի վեր: Անհունօքն երջանիկ զգացի ինքզինքս երբ եկեղեցոյ գաւթի ժեզ անկիւնը կախուած՝ Ս. Էջմիածինը խորհողանող կանթեղէն վտակցի առաջին մոմս աւ արտասանեցի լուկիայն՝ աւելի քան տասը տարիներ

յետոյ, իմ առաջին շարք մերձը, ազգիս պատկանող այդ սրբավայրին մէջ:

Հազիւ քանի մը ամիսներ անցած էին այն երջանիկ օրէն, երբ Ֆրանսահայ պաշտօնը, արժանաւոր ընտրութեամբ մը, Առաջնորդ նշանակեց քեզ իր եկեղեցոյ թափուր մնացած աթոռին վրայ:

Պատարագէն յետոյ երբ դիրքս ողջաւորեցիք, վստահ եմ, սիրելի Սրբազան, որ մեր հոգիները հրճուեցան այնպէս, ինչպէս հօր մը հոգին՝ վերագրած ըլլալուն իր կորուսած զատկը և որդւոյն հոգին՝ երբ ան կը փարի զըզուանքով և երախտագիտութեամբ իր հօրը կուրծքին:

Տասնեկու տարիներ ապրած էինք միասին վանական մթնոլորտին մէջ, հետեւաբար մեր միջև ստեղծուած էր եղբայրական սէր և վստահութիւն: Երկար ժամանակի պէտք չկար, մեր հին յիշատակները իրարու պատմելու ընթացքին, անգրագտանալու անգամ մը ևս, որ այդ զգացումները անաղարտ էին մնացած մեր սրտերուն մէջ:

Մեր մտերմիկ խօսակցութիւնը ընազգարար տարու քեզի հետեւալ հարցումը ընելու ինձի. «Ձղջոցա՞ծ ես, հեռացած ըլլալուն համար եկեղեցական ասպարէզէն»: Վշտաստանեայց Եկեղեցոյ տարուանին մէջ թորգոմ Պատրիարքի բոցովը թաքցուցած հոգիս չի կրնար սառիլ մեր ազգային աւանդութիւններուն նկատմամբ: Գիտակից էի որ սկզբունքներս, մտածումներս և զգացումներս ղէպի Ազգաւ Եկեղեցիս մնացած էին անայլու: Հետեւաբար ըսի քեզի. «Սիրելի Սրբազան, համոզուած ըլլալով որ սքեմը չէ որ կը շինէ վանականը, պիտի շարունակեմ նորէն ապրիլ Կոնստանտինոպոլիսին՝ ինչպէս որ եմ այժմ, քայց կը խոստանամ քեզի՞ ծառայել մեր Եկեղեցիին և մեր ազգին իմ կարողութեանս չափով, Կոնստանտինոպոլիսի մեր հոգիս կը շնորհէ ինձի այս երկրի վրայ»:



Սրբազան Հայր, աւելի քան երեսուն տարիներ Թեմական Առաջնորդի կեանքը

ու գործունէութիւնը չէ որ պիտի պատմել հոս մանրամասնօրէն. այդ բունը սերիշներ ըրած են արդէն: Բայց պիտի ուզէի քանի մը տողով անդրադառնալ ատոր՝ յայտնաբերելու համար անոնց՝ սրբնք չէին ճանչցած քեզ, և եկեղեցականի և ուղիղ մարդու արժանիքները:

Ամէնքս ալ գիտենք թէ հաւատարմութեամբ և նուիրումով ծառայեցիր Փարիզներ համայնքին, ընդհանրապէս պատկելով հուսարակչուած խաղաղութիւն մը ազգային բոլոր հատուածակա նութիւններուն միջև: Արժանաւորապէս քալեցիր յաղթական այն լայն պողոտայէն, որ քեզ առաջնորդեց դէպի մեր Եկեղեցւոյ նուիրապետութեան դազաթիւրը: 1955ին օծուեցար Եպիսկոպոս՝ Ամենայն Հայոց նորընտիր Կաթողիկոս վանդգէն Ա. ձեռնադր որ, միևնույն ատեն, վերահաստատեց քեզ Գէորգ Ա. Հայրապետին կողմէ արդէն քեզի շնորհուած նուիրական պաշտօնիդ վրայ, որ էր Հայրապետական Պատուիրակ ըլլալու Արեւմտեան Եւրոպայի Հայոց: Իբրև Ս. Էլմ-միածնի Գերագոյն Հոգևոր Խորհուրդի անդամ, բազմաթիւ անգամներ կանչուեցար վեհափառ Հայրապետին կողմէ, ստանձնելու համար ծանր պատասխանատուութիւններ, լուծել ջանալու կնճառ հարցեր, որոնք վերջին քսան տարիներու ընթացքին լրջօրէն ցնցել փորձեցին ամուր վէժի վրայ հիմնուած Հայաստանեայց Եկեղեցին: Ըրիր այն՝ ինչ որ կըրնայիր ընել, Սրբազան Ի վերջոյ, կատարել զորք մը աստուածային արարք մըն է, և մենք՝ երկրաւոր արարածներս, ստիպուած ենք յարաբերականութեան բաղդատականը ընել, մեր արարքները դատելու և արժէք մը տալու անոնց:

Տարի մը առաջ, Մայիսին, Ֆրանսական կառավարութիւնը, գնահատել ուզելով քու արժանիքներդ իբրև Ֆրանսայոյ յարանձանութեան պետը, ի ներկայութեան հիւրաբար քաղաքս գանուող Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Պատուոյ Լէգէոնի շքանշանով դարդարեց կուրծքդ:

Մտար կարգին մէջ այն սրբազան և երախտաւոր եկեղեցականներուն, որոնք Ի. դարու արշալոյսին արեւովը փայլե-

ցան: Դուն ալ, անոնց նման, հակառակ ամբողջական նուիրումիդ՝ դասապարտուեցար, ինչ որ բաժինն է բոլոր նուիրեալներուն, այս պահարխա շխարհի մէջ:

Կը յիշե՞ս, Սրբազան Հայր, երբ օր մը քեզի յայտնեցի մատակարարութեամբ, ըսելով թէ Վեյ վտխնամ որ 2000 կական թուականներուն ծնող Ֆրանսայոյ սերունդը պիտի չխօսի այլևս իր Մեծասքանչ լեզուն և ետզեռէ պիտի կորսընցնէ իր Հայ ժողովուրդին պատկանելու գիտակցութիւնը: Ամենախոր համազումով պատասխանեցիր ինձի. «Ո՛ր, բարեկամ, հո համաձայն չեմ բնաւ այդ դադափարին: Մեր պատմութիւնը, վարդանանց պատերազմէն ի վեր, հրահանգած է մեզի, թէ՛ Հայ ժողովուրդը ուր որ ալ ապրի՝ չի կորսնցնիր իր ինքնութիւնը և նոյնիսկ իր լեզուն, ա՛յնքան ատեն որ կտուած կը մնայ ան լուսաւորչի հուսաւքով ջամբուած իր Սուրբ Եկեղեցիին»:

Այսպէս, սիրելի Սրբազան, բացիր ամբողջ սիրտդ քու զուականերուդ, ծառայեցիր անոնց մինչև կեանքիդ վերջին օրը և ինկա՛ր պաշտօնիդ պատնէ: Ին վրայ այնպէս ինչպէս վայել էր քեզ նման զինուորակալի մը Ի Գրիտանոնէական հաւատ:

Սրբ Գառնուութիւնը կը ստեղծուէր քեզի, Ս. Յարութեան տօնին առթիւ, կեանքի անմահութեան մասին քարոզելու, կամ սիրելիի մը դազադին առջև դամբանական մը խօսելու, խորհրդաւոր ներշնչուածով մը սովոր էիր յայտարարել Եկեղեցւոյ բեմէն, թէ Ամէն բացուած գերեզման դուռ մըն է լուսաւոր, որ կը տանի հանգուցեալի հողին դէպի յաւիտեանական կեանքը:

Փարիզի հայութիւնը, խուռներամ ներկայութեամբ, յայտնեց իր երախտադիտութիւնը քեզի՝ կատարելով փառաւոր յուզարկաւորութիւն մը և հետեւելով դադադիդ մինչև գերեզմանդ, ուր մարմնիդ պիտի գտնէր իր յաւիտեանական հանգիստը, հանգուցեալ Առաջնորդներու կողքին:

«Թիչատակն տրդարաց օրհնութեամբ եղիցի»:

Փարիզ ԱՐՄԵՆԱԿ ԳՈՒԹՈՒՄԸԱՆ

Ս Ե Բ Ո Վ Ա Բ Է ՝ Ա Ր Ք . Մ Ա Ն Ո Ւ Կ Ե Ա Ն Ի

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ի Ն

Առանց «մնաք բարով»ի ինչպէ՞ս մեկնիլ դուն կրցար,
Ա՛խ, այնպէս եմ վճացած ... Ձէ՞ որ ինձի խոսացար
Թէ պիտ' գայիր դուն նորէն ... բրնաւ չէի ըստաւեր,
Որ զիս այսպէս խաբէիր, հուսկ մեկնէիր անհարբեր:

Վճացուցիր զիս թէպէտ՝ երբաւ բարով դուն սակայն,
Պարմանութեանս, մանկութեանս եւ ծերութեանս բարեկամ.
Ասողիկին, Հայրիկին, Հայկազունիս բարեւ սար,
Երազին մէջ գէթ, ըսէ, չէի՞ն կրնար այցի գալ:

Ըսէ, թէ շատ չըմբռնաց որ միանամք մենք նորէն,
Հազար-հազար ձեւերով, մեր մճաւակայ սարբերէն՝
Մայր Բընութիւնը պիտի զանգէ մեզ նոր ձեւերու,
Ի՞նչ զիտես թէ պիտի մենք չըզգանք բուրմունքն իրարու:

Ըսէ՛, թէ զերթ վարդ, շուշան պիտ' հովիտներ զարդարենք,
Ծառերուն մէջ ցայգն ամբողջ հսկում պիտի կատարենք,
Զրլա՞յ խորհին թէ եկանք-անցանք այսպէս անիմաստ,
Բնութեան Ոգին չի բըլիր ունայնամիտ, սընձապատ:

Մ. Մ Ա Ն Ո Ւ Կ Ե Ա Ն

8/2/84 — Խրուսապէտ



“ՏԵՍՈՒՉ ՀԱՅՐԱՍԻՐԲԸ”

Ա՛յսպէս կը ճանչնայինք զինքը, երիտասարդ, միջնադարի ու բարձր ասիական վեհաբարձը, որ ստանձնած էր Տեսչութիւնը Ս. Թարգմանչաց վարժարանին, ճիշդ այն ատրին, ուր մենք Մանկագրութեան շէնքի շէնքն ու հանձնի (թէ և ոչ այսօրուան համեմատութեամբ) միջնորդութիւն կ'անցնէինք նախակրթարան, ուր պարզ ու կանոնաւոր էին տիրական, ինչպէս կ'ըսէին, իրենց այլամերձ ու անզիջող հեղինակութեամբ:

«Տեսուչ Հայրապետը», առանց միտք իսկ պահելու անուշը այդ կրօնաւորին, որուն պաշտօնի հոշոտիլը փարատած էր անորոշ՝ այլ բունցող կրօնից մը մեր արտերէն, պատճառաւ՝ իր նախորդին մասին շրջան ընող գրոյցներէն, թէ ան խիստ նախանձախնդիր էր ու աներևակայ խիտրէն բժախնդիր՝ ուսումնարանէն ներս, իր ձեռք առած պատժական միջոցներով թունդ հանելով արտերք հետ ու պարտազանց աշակերտներէն անզին նաև իրենց վէս պարտակալութեան մէջ դռնը թերացում մը, դեղեւում մը ցուցաբերող դատաստաններուն: (Ետքը պիտի հասկնայինք թէ այդ գրոյցները չտապալանցուած տեւի ճիշդը՝ չարափոխուած էին անտեղիօրէն: Թէ ան կը կրէր ազգին ու Եկեղեցիին սիրովը յորդուն ազնիւ սիրտ մը, որուն գերագոյն սպասցոյցը պիտի տար կարճատեւ իր Պատրիարքութեան դժնդակ տարիներուն:)

Գանուցեցան թէ և ծնողքներ, որոնց ուղեղին խորը ուրուագրուեցաւ ճշտօնի կ'երթայ, յոռագոյնը կու գայ՝ թրքական հանրանօթ առածը:

Վարժարանին (նոր ու ներկայ իր կտորոյցին մէջ) առաջին Տեսուչը, այնքոր ու դալկահար, բազմած էր արդէն Ս. Յակոբոս Տեառնեղբոր փառապանծ գահին վրայ: Անոր յաջորդը, խստասիրտի համբաւով պատկուածը, բունած էր Աթոռին առաջնորդող ճամբան, ստանձնելով այս Ուխտին մէջ կրկնորդ բարձրագոյն դիրքն ու պատօնը: Ու կը մտածէինք, միամիտ

գահունակութեամբ մը, թէ նոր «Տեսուչ Հայրապետը»ն ալ բունած եղաւ այն ճամբան, զոր իր նախորդները հասցուցած էր պատկառազից այդ բարձունքին:

Ինչպէս ամէն ուսուցիչ, բնական է որ «Տեսուչ Հայրապետը»ն ալ շախորժէր ծոյլ ու տղիկոր աշակերտներէ: Մեր դասարանը շատ կը հաշուէր անոնցմէ: Ապացոյցները՝ նախ որ իրմէ իսկ եկած էր «նշանակար ծոյլերու դասարան» յորջարջումը մերինին, և յետոյ՝ ոչ մէկ ասան մեր դասարանին վիճակուեցաւ հիւրընկալիլ — գէթ ամսուան մը համար — «Աշխատասիրութեան վաճառքը»:

Հոկտեմբեր ասար սակայն, «Տեսուչ Հայրապետը»ն մասնաւոր սէր ու բացառիկ հետաքրքրութիւն ցուցաբերեց մեր դասարանին նկատմամբ: Զոյգ են ասոր ալ սպասցոյցները: Նախ որ մեզի նուիրեց — ոչինչ էր նուիրած միւս կարգերուն — կոմիտաս վարդապետի իշխաների մեծադիր նկարը, որ մեզի հետ քայլ պահեց (կամ նետեց) մինչև վեցերորդ (բարձրագոյն) կարգը ու անկէ ետք աներևութեան տարին լայս ընծայեց «Տեսուչի» մը, ուր տեղ գտած է մեզի՝ շրջանաւարտներուն ձեռնած գողտրիկ քերթուած մը: Իր կհանքին մէջ առաջին և վերջին անգամն էր որ «Տեսուչ Հայրապետը»ն դարպասած էր մուսաններուն: (Անկէ յետոյ, քանի մը թարգմանածոյ կտորներ միայն ունինք իրմէ, հասցէ ուսած «Սխանքին»)

Դողտնիքը տարադէպ այս համակրանքին (բարձր թիւի կը հնչէ հոս): Սակայն չէ՞ որ մեծ մարդերուն հետ է որ մեծ գաղտնիքներ կը դերեզմանուին:

1945էն ետք, երբ իրմէ ստորագրուած նախակրթարանի մեր վկայագրերը (վարժարանը զուրկ էր տակաւին Երկրորդական բաժնէն) հպարտօրէն գրպանած՝ վառ ու վարդապետին երազներով արբէր գուր

(*) Իր օրով էր որ հաստատուեցաւ վաճառքներու գրութիւնը (և իրմով ալ վերջ գտաւ) Երեք էին անոնք, Արշապատիւրբան, Վարժ և Բարձի և Վարժուբան, որ կը տուէին պատկառելիքին մէջ գերազանց նկատուած դասարանին, ամէն ամսամուտի: Մերը վերջինը միայն կրցաւ իր մօտը ունենալ և ամիս մը պահել:

կու գայինք մտքի այդ դպրատունէն,
 ԵՏեսուչ Հայրաւորը մեզի համար կը
 դառնար Հայր Սերովիէն:

Աւելի կրթական այդ յարկէն մեր
 անջատուելուն տրամաւթիւնը մեզմեկու՝
 քան հայադիտական մեր մտապաշարը ճո-
 խացնելու դիտումով էր որ տնկէ յետոյ
 անդամագրուեցանք Վարժարանի Երջու-
 նաւարտից Միութեան: Պէտք է, որդար
 ըլլալու գնով, ըսել հոս թէ մեզ այդ
 յարկին մազնիսադ ոյժերէն մէկն ալ Հայր
 Սերովիէի առիթնող անձնաւորութիւնն
 էր: Հոն ալ իր ներկայութիւնը վայելե-
 ցինք քանի մը տարիներ:

Շատ չանցած. Ս. Երկրի քաղաքա-
 քական հորիզոնին վրայ որչաւող ամպերը
 հոծացան ու կարհուարեալացաց: Կրակի ու
 կապարի անձրև, կարուեցաւ վանքը իր
 կեանքաւոր աղբիւրներէն ու թշուառու-
 թիւնը նստառ անոր կամարներու շուքին:
 1950 յի սեմին, Հայր Սերովիէն իրրև Ս.
 Աթոռոյ Նուիրակ պիտի զրկուէր Վերա-
 մբռեան կողմն աշխարհի, որուն հիւսի-
 սային թէ հարաւային բաժինները չըջե-
 լով 21 ամիսներ, իր տառաքելութիւնը
 պահպան յաջող արդիւնաւորութեամբ:

Վերադարձին՝ երկար շննաց երեսու-
 ղէմ: Ամբիկա գտնուած միջոցին, վախ-
 ճանած էր արդէն Եւրոպայի Հայոց կա-
 թող. Պատուիրակ և Փարիզի Առաջնորդ
 Արաուսազ Արքեպոս. Սիւրմէհանը և Հայր
 Սերովիէն կը կանչուէր յաջորդելու իրեն:

Երբքը չեմ ժողանք հրածեշտի թէյա-
 սեղանը, իր մեկնութիւն ատիթով օտքը-
 ւած, Յուզուած էինք բոլորս ալ, յուզ-
 ուած էր քայք մանուսանդ ինք, որուն
 ներսիդին կը ճակատէին Սրբավայրերուն
 սիրովը ակադձուս աւանդապալմ վանականը
 և իր կոչումի անսուս ձայնին հաւատա-
 րեմ ազգին ու Եկեղեցիին նուիրանդ պաշ-
 տօնեան ու սպասուողը Երեսունէ տակի
 տարիները չեն յաջողած ստուերիլ իմ
 մտքէն յայդ առիթով ըրած հետեւեալ իր
 արատայատութիւնը, Վերջում որ բոլորդ
 ալ յուզուած էք այս պահուս բայց թոյլ
 տուէք ըսելու որ աւելիով յուզուած եմ
 նաև ես, քանի որ, ի վերջոյ, ես եմ
 բաժնուողը: Բաժանումները այստեղ ինչ
 մը սենին իրենց մէջ, նոյնիսկ երբ կը

զիմեն լաւէն դէպի լաւագոյնը: Մինչև
 այսօր, կ'ապրէի հոգիով ամբողջ: Ասկէ
 ետք, կիսուած պիտի ըլլամ հոգիով,
 քանի որ դժուար է Երուսաղէմը, մանա-
 ւանդ Հայր Երուսաղէմը դուրս հանել ան-
 կէն: Չեմ յիշեր աւելի յուզիչ օղբեր թի-
 ւ:

Ասկէ ետք, Սրբողմնը (1955 ին ձեռ-
 նագրուած էր Եպիսկոպոս) յամախ եկաւ
 Ս. Աթոռոյ Անգամ մը, Մասնադարանի
 որակին մէջ երբ կը դասախօսէր, արտա-
 յայտուեցաւ այսպէս. «Սիրտս ձեզի հետ
 է միշտ, ամէն անգամ որ Փարիզի Առաջ-
 նորդարանի գրասենեակին մէջ ինքզինքս
 գտնեմ առանձին, Հայ Երուսաղէմն է որ
 կը պատկերանայ հոգիիս աշքերուն»: Եւ
 իրաւ ալ, Երջանաւարտիցէն ներս թէ Ե-
 կեղեցեայ բեմին վրայ, Հայ-Երուսաղէմը
 իր գունձերով ու փառքերով, առանցքը
 կազմած էր իր խօսքին:

Երկու տարիներ, Ս. Գրական գիտե-
 լիքներ տաւուցեց մեզի: Հանելի էին իր
 դասադասերը, ուր կը տիրէր քաղցր այն
 մթնոլորտը, որ ծնունդն է ծնողը-դա-
 ւակ՝ քան ուսուցիչ-աշակերտ յարաբե-
 րութեան: Միձ հիացած սենը Եսայի
 մտքաբանի մասին, ու անոր տառաքելու-
 թեան կոչուելու գրուագէն սպասուողի
 դասեր կը հանէր մեզի: Երուսաղէմը
 մեծ առաքելութեան կոչուելի, կը կրկնէր
 յամախ, հերիք է որ ձեր արտերը անկա-
 րանը ըլլան Աստուծոյ սիրոյն: Եկեղեց
 թագաւորին մասին ալ կը խօսէր ու անոր
 կեանքին վրայ բարդուած 15 տարիներ
 ունէ: Սրբողմնը 1969 ին սրտի տագնապ
 մը անցուցած էր ի Փարիզ, որ սպանա-
 ցած էր իր կեանքին: Ու տարուեցայ
 մտածելու, թէ արդեօք ինք ալ, նման
 Եկեղեցոյ, կեանք խնդրեց Ամենակալէն,
 որ նոյն թիւով տարիներ շնորհեց իրեն:

Սրբողմնը չուէր գրելու մասնաւոր
 ձիքը ու շնորհ: Բայց սենը գիտակից
 ու պարտաճանաչ կրօնաւորի վայել ոգի
 ու կեցուածք, ու նախանձախնդրութիւն
 մեր Եկեղեցեայ և ազգային արժէքներու
 հանդէպ: Ես ա՛յդ է որ կը սպասուէ,
 ամէն բանէ առաջ և աւելի, սփիւռքի
 հայ հոգեւորականէն:

Գ. ՃԱՐՏԱՐ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ ԼԱՆԳ. Տ. ՍԵՐՈՎԷԷ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

7 Փետրուար, Երեքշաբթի երեկոյան, արտի յանկարծահաս տաղանայի մը հետեւանքով, իր յաւիտենական հաւգրաւոր մտաւ Արեւմտեան Եւրոպայի Կաթողիկոսական Պատուիրակ եւ Ֆրանսահայոց բազմամեայ Առաջնորդ Գրիշ. Տ. Սեբրովի Սրբեպա. Մանուկեանը, որ նուիրեալ անդամներէն էր Ս. Յակոբեանց Ուխտին:

Հանգուցեալ Սրբազանը, աւագանի անունով Արփիար, ծնած է Մզատան (Վան) 1906 ին: Տարագրութեան տարին որբանալով՝ հոգաբարձուր բախտակիցներու հետ կը ըլլար Միջագետքի անապատները: Նահր էլ-Օմարի եւ Արարատեան որբանոցներէն անցնելէ ետք, 1924ին կը մտնէ Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանը, ուր կ'ուսանի վեց տարիներ, 1926ին՝ Դուրեան Պատրիարքէն Սարկաւազ ձեռնադրուելէ ետք աշակերտելով Ընծայարանի բաժնին: 22 Յունիս 1930ին, ութ ընկերներու հետ, բահանայական կարգն ու օծումը կ'ընդունի Տեղապահ Տ. Մեծար Սրբեպա. Նշանեանէ:

Տարի մը ետք, վարդապետական գաւազանը ստացած, իր օժակիցներէն Տ. Շաւարշ Վրշ. Դուրեմեանի (պապ Նպա. եւ Առաջնորդ Դամասկոսի, վախճ. 1970ին) հետ կը զրկուի Լոնտոն, ուր երկու տարի կը հետեւի Քրիստոսի Գոլեմի աստուածաբանական դասընթացներուն: Վանք դարձին, 1933-39, կը կանչուի Ս. Գրոց դասաւանդութեան զոյգ վարժարաններէն ներս, ինչպէս նաեւ կ'ընտրուի անդամ Տնօրէն Ժողովոյ եւ կը նշանակուի փոխ-Խմբագիր «Մինոս Պաշտօնաթերթի», ուր կը ստորագրէ կրօնական յօդուածներ, ինքնագիր թէ թարգմանածոյ:

Բայց պաշտօնը, որուն մէջ պիտի յարատեւէր եւ որուն կապուած պիտի մնայ իր անունը Տեսչութիւնն էր Ս. Թարգմանչաց Վարժարանին, զոր ստանձնց 1939ին, Կիրեղ Վրշ. Իսրայէլեանի (հետագային Պատրիարք) Լուսարարական ընտրուելէն ետքը: Իսկ 1945ին, Նիդիշ Վրշ. Տէրտէրեանի (այժմու Պատրիարք) Լուսարարական ընտրուելէն քիչ ետք. իրեն կը վստահուէր նաեւ Տեսչութիւնը Ժառանգ. Վարժարանին եւ Ընծայարանին: Իր օրով զշալիօրէն բարեկարգուեցաւ Ս. Թարգմանչաց Վարժարանը, որուն աշակերտութեան թիւը հասաւ մինչեւ 752: Եւ մտածել որ Վարժարանը այդ ատեն չունէր տակաւին երկրորդական բաժին . . . :

1952ին, Ամերիկայի իր Նուիրակութենէն դարձին, Գէորգ Զ. Կաթողիկոսի կողմէ կը նշանակուի Եւրոպայի Քեմբրիջ Կաթոլ. Պատուիրակ եւ Առաջնորդ Փարիզի, ուր կ'անցնէ կեանքի իր վերջին 32 տարիները, ըլլալով ամենէն երկարօրէն իր պաշտօնին մէջ յարատեւող Առաջնորդ մեր օրերուն: 1965ին Եպիսկոպոս օծուեցաւ Նորընտիր Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսէն: 1962ին ստացաւ Արքուիթեան տիտղոս: Հանգուցեալը ընտրուած էր նաեւ Մայր Աթոռոյ Կերպոյն Հոգեւոր Խորհուրդի անդամ:

Վերջին տարին. Սրբազանի կեանքին մէջ պատահեցան յատկանշական դէպքեր: Մայիսին, Ֆրանսական Կառավարութենէն պարգեւատրուեցաւ «Լէժիօն Տ'Օնէօր» շքանշանով: Աշնան՝ Երուսաղէմի մէջ եկեղեցուցաւ աչքի վիրաւորական գործողութեան: Իսկ Փարիզ դարձին քիչ ետք՝ ինքնաշարժի թիթեւ արկած մը անցուց:

Սրբազանը իր մահէն բանի մը ժամեր առաջ, ազգայինի մը յուզարկաւորութեան նախագահելէ ետք, հեռածայն բացած էր Վանք, յայտնիլով իր մտադրութիւնը Մարտին մեր մէջ ըլլալու: Բախտը այլ կերպ տնօրինած էր սակայն . . . :

Սրբազանին վերջին օծումն ու յուզարկաւորութիւնը կատարուեցան 16 Փետր., Շաբաթ առաւօտուն, Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցոյ մէջ, ի ներկայութեան օտար պետական թէ կրօնական ակաւոր դէմքերու: Հոն էր նաեւ Սմեմ. Ս. Պատրիարքը (Հոգշ. Տ. Սեւան Վրշ.ի հետ), որ խօսեցաւ յուզիչ դամբանական մը: Այդ օր փակ մնաց Ս. Թարգմանչաց Վարժարանը: (Ժառանգաւորացէն ներս Շաբաթ օրեր դասաւանդութիւն չի կատարուի):

Սրբազանը բարի անուն մը կը ձգէ իր ետին: Հանդիստ իր սրբանեալ հոգիին:

ԿԵՐՆԱԿԱՆ

ՆՈՐ ՏԱՐԻՒԱՆ ՊԱՏԳՍԱՄԸ(*)

«Ահա ես: առաջի քո դուռն բացեալ,
գոր սք պարէ փակելի:
(ՅՍՍ. Գ. 8):»

Սիրելի հաւատացեալ ժողովուրդ,
Մարդկային կեանքը որոշ կայաններ
ունի: Սմանորը այդ կայաններէն մին է:
Կեանքի իւրաքանչիւր կայան ճամբոր-
դութեան ընթացքին հանգրուան մըն է
հանգստանալու, կազդուրուելու, մէկ կող-
մէն անցնելի փորձառութիւններէն խրատ-
աւելու և միւս կողմէն մեր առջև յառա-
ջիկային կարուհիք նոր ճամբաներուն
համար մեզ պատրաստելու: Որքան ալ
մեր ապրելուն համար կտրուոր է նիւթ-
կան անուագը, նոյնքան և աւելի պէտք
մըն է բարոյական խանդավառութիւնը,
եռանդը, յոյսը, իտէալը:

Մարդկային կեանքի գծաւորութիւն-
ներն ու տառապանքները քաջութեամբ
կրելու համար, թարմ ներշնչութեամբ և
նոր տեսիլներու պէտքը ունի՞ք միշտ:
«Առանց տեսիլի ազգ մը կը խոտորի»,
կ'ըսէ հին իմաստաններէն մէկը: Վստահ
եղէ՞ք որ սա մի բնական պահանջ է մարդ-
կային կեանքի մէջ — նորագոյն ամէն
օր, վերածնիլ մերթ ընդ մերթ և կազ-
դուրուելի շարունակ:

Ամանորը մեզի նոր ներշնչութեամբ
տալու և մեզ բարձր տեսլականներով սփ-
տելու առիթներ կ'ընծայէ, ինչպէս նաև
պատահութիւններու նոր դռներ կը բանայ
մեր առջև: Դուռն է՞ որ կարելի կ'ընէ
մեր մուտքը շէնքէ մը ներս: Առանց
անոր՝ չենք կրնար սենեակէ մը ուրիշ
սենեակ անցնիլ, կեանքի ազեղութիւն-
ներէն ու տափսկութիւններէն աւելի վեր
միջավայրի մը բարձրանալ:

Ամանորի սեմին՝ կեանքի անցառ-
րութեան զապափարմ կ'արտասանայ մեր
մտքերուն մէջ: Ժամանակի անսահման

տեղութեան մէջ, մեր կեանքը աննշան
կէտ մըն է: Չ'արժեք ապրիլ մեր անա-
նական հակութեան և աննշան կիր-
քերուն միայն յազուրդ տալու սահման-
ուած կեանք մը: Յիմարութիւն է խորհիլ
թէ կեանքը մեզի արուած է միմիայն ու-
տակու, խմելու և սին վայելքներով յեղ-
փանալու համար: Ոչ նուազ անհեթեթ է
խորհիլ թէ կեանքի միակ նպատակն է
խաղաղ ապրուստով մը բուսկանանալ:

Կեանքի բարիքներու ապահովումին
ձգտիլ բնական է անշուշտ և բանաւոր:
Բայց չէ գրիվերոյ նպատակը անոր:

Վիտանութիւն, նուիրում, զոհո-
ղութիւն, ծառայութիւն՝ մարդկային հո-
գիին այն բարձր յատկութիւններն են,
որոնց աստիճանական զարգացումով կը
չափուի մարդու մը ինկական արժանիքը:

Սիրելի հաւատացեալներ, մարդկային
իրական և յարառու ներշնչութիւնը սչ
նիւթ է և սչ ալ մարմին, այլ հոգեկան
արժէքները, որոնք կը ստացուին ճի
վերաւաս:

Նոր Տարին մեր տօրնայ կեանքի
գծողակ պայքարին մէջ մեզի համար
մարտաբուն մըն է մաքառութեամբ,
նոր պարտականութիւններու և նոր զո-
հողութիւններու:

Ամանորը մեր առջև կը բանայ նորա-
նոր ոսկեայ պատահութիւններ, ուղղելու
անցնելի մը օրալները և թերութիւն-
ները, և միանգամ ընդմիջտ վերջ տալու
մեր գոհնիկ միտումներուն, այլամերժօրէն
նուիրուելով լուսազոյն տարելակերպի մը,
որուն իրադրժման համար ստեղծուած
է մարդ:

Մտազինս կը շնորհուորեմ ըլլորիք
Նոր Տարին և զալիք Ս. Մնակաճը, մաղ-
թելով ամէնուր նորանոր յաջողութիւն-
ներ ձեր անօրնայ գործերուն մէջ: Թող
խաղաղութեան նորամանուկ իշխանը խա-
ղաղութիւն պարգէէ այս ալեկոծեալ ու
խառնաշփոթ աշխարհին, շնորհք, սէր և
երկնային ու տեաական խաղաղութիւն բու-
լորիք: Ամէն:

ՌՈՒՐԻՆ ՎՐԴ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

14 Յունուար 1984

(*) Քարոզ՝ խօսուած Ս. Յակոբեանց Մայր Տա-
ճարի քիւէն, Նոր Տարուան առաւօտուն:

ՓՐԿԳԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Ձի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է
Օծնայ Տէր, ի քաղաքի Գալիթի
(ՂԿՍ. Բ. 11)

Պատմական մեծ եղելութիւններն ու շարժումները եւ անսնց մղիչ ոյժը հանդիսացող, անսնց ծրագիր եւ ուղղութիւն ունեցող մեծ դէմքերը անցամաքելի աղբիւր բարձած են ներշնչումի ու անհաշուելի նիւթ մատակարարած մեծ խորհողներու եւ հեղինակներու: Անոնց մասին շատ բան գրուած ու խօսուած է դարերու տարածքին եւ սակայն անոնք, անպառ հոնքերու նման, կարծես դեռ միշտ նորութիւն մը ունին, պատգամ մը ունին մեզի հազարեկիքը:

Մեծ մարդոց — մաքի եւ հոգիի տիրաններուն — զօրծերն ու խօսքերը անմահ են, ըսուած է իրաւամբ, այսինքն՝ չնց հիմնար: Առաւել էս ճշմարիտ է այս հաստատումը Աստուածորդւոյն պարագային:

Պատմական եղելութիւններուն մեծագոյնն է անվարան Մնունդը մեր Տիրոջ, ուրիշ խօսքով՝ Աստուածայայտնութիւնը, ինչպէս կը կոչէ զայն մեր Եկեղեցւոյ Տօնացոյցը: Անկէ սկիզբ առաւ մեր աւրիթիւրը: Ու մեծագոյնը՝ աշխարհի վրայ մարմնով յըջող մարդերուն եղած է նոյն ինքն Քրիստոս՝ կատարեալ մարդ-Աստուածը: Անով հաստատուեցաւ ճշմարիտ ու ամենէն կատարեալ կրօնը:

Ահա թէ ինչու չենք վարանիր, Ս. Մննդեան ասոյն առթիւ, թուղթին յանձնելու մեր մաքի դրան յամենող քանի մը հպանցիկ խօսեր, առանց իլիճ ըլլալու կամ ծածուած ու աժան խօսք ծախելու վախին:

Սրբ, Մննդեան խոր ու խորհրդաւոր գիշերին, հրեշտակներ պարզ ու հուռառաւոր հովիւներու կ'աւետին Մնունդը Քրիստոսի, Փրկիչ մահդիրով է որ կ'որակեն զԱյն. Ձի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է Օծնալ Տէր, ի քաղաքի Դաւթի (ՂԿ. Բ. 11): Ու ինքնաբերաբար կը ծագի հարցումը. — Ի՞նչն էր որ պիտի վրկէր Ան է ինչպէ՞ս: Պիտի ըլլա՞ր արդեօք սովորաբար ըմբռնուած, քաղաքա-

կան իմաստով վրկիչ մը միայն, որոնցմէ շատ էին տեսեր սահող դարերը, եւ պիտի վրկէ՞ր Հրեայ ժողովուրդը Հոռովէացիներու անարգ ու դաժան լուծէն: Պիտի վերահաստատէր արդեօք կործանած քաղը իորայէլի, Դաւթիով կ'ըթողուած Սիոնի բարձունքին: Պիտի ըլլա՞ր արդեօք ընկերային բարեկարգիչ մը, ու հարուստներուն եւ հզօրներու ձեռքէն պիտի ազատադէր լէզէոնները ստրուկներուն եւ զերիններուն:

Սակայն Քրիստոս փրկիչը պիտի ըլլար մարդոց հոգիներուն ու հիմնադիրը երկնի քալաւորութեան:

Ու ճիշդ այստեղէն է որ կը բացուի խրատաւը ընդմէջ Քրիստոնէութեան եւ Մովսիսականութեան: Յիսուսի առաքելութեան համամարդկային նկարագիրն է ահա որ զայնթաղութեան քարքը եղած է հողէն արժէքներու նկատմամբ իր չփանիչերը խախտած Աստուծոյ երբեմնի ճշմարիտ ժողովուրդային: Ի՞նչ կ'արժէ, ի վերջոյ, քաղաքական բարեկարգութիւնը, երբ աժգունած ու փտած է հողին:

Այդ ժողովուրդը մինչեւ այսօր ալ ոչինչ է փոխած Մեսիայի (ազատարար) նկատմամբ ունեցած թիր ու դարաւոր ըմբռնումէն: Փրկիչ մը գալուտաբար դեռ իր կարևոր ու կեդրոնական տեղը պահած է իրենց հաւատալիքներուն մէջ, Մենք ալ կը սպասենք մեր Փրկիչին (երկրորդ) գալստեան: Բայց ըմբռնումի ի՞նչ կանխախտարբերութիւններ իրարմէ:

Սակայն Փրկիչին գալուտաբար ոչ մէկ օգուա կամ նշանակութիւն պիտի ունենայ մեզի համար, եթէ չկարենանք մանուկի մը անեղծ ու անկեղծ հոգիով ընդունիլ մանկացեալ Աստուածորդին մեր սրտերուն մէջ, առանց նշան փնտառոյ հրեաներու եւ իմաստութիւն որոնող հեթանոսներու մեծամտութեան: Սթէ մանաւանդ չզգանք մեղքին ճնշումն ու ապականութիւնը մեր սրտերուն ու ունկէ ազատագրուելու, ձերքազատուելու կարիքը: Իսկանայ մեր ներսիդին: Այն ատեն է միայն որ պիտի կարենանք մեր հագիններու ազատարարն ու փրկիչը ողջունել Բեթղեհէմի անշուք մտուրին մէջ ծնող հրաշք-մանկան մէջ:

ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆՆԻՎԻԶՅԱՆ

ՆՈՒԱՐՍԱԿԻ ԴԱՇԻՆՔԸ

(1500ամեակիև տո՛րոմ)

Այս տարի կը լրանայ 1500ամեակը Եւսեփոսակի դաշնագրին: Կ'արժէ պահ մը կանգ առնել այս հանգրուանին և յետագարձ ակնարկով մը վեր առնել, աւելի ճիշդ՝ իր բուն իմաստին մէջ բռնել և արժեւորել դերն ու տարողութիւնը այդ դաշինքին, Ե. դարը մեր երկրի այնպէս ու անկերպարան պատմութեան վրայ բացուած իբրև խուարին անպայմանօրէն յաջորդող երկնազեղ արշալոյս մը:

Գերագոյն արժէքներու և արեամբ շահուած իրաւունքներու պահպանութեան համար պայքարները, զանազ փորձերով ժողովուրդներուն անընկճելի կամքին յայտարար, միշտ ալ պսակուած են յաջողութեամբ և յաղթանակով: Երբեմն սակայն թափուած ջանքերուն պողպետութիւնը կը յապաղի սերունդներու երկայնջգով: Բացառութիւն չէին կրնար կազմել Հայ ժողովուրդը և Վարդանանց դոյա՛մարաը: 33 տարիներ ետք, մենք սիրացած էինք արդէն մեր նպատակին - հոգեւոր ազատութիւն: Աւելիին չենք ցանկացած: Բու էր այդքանը, առեւտր պայմաններու մէջ, հողին մարմնէն գերադաս համարող ժողովուրդի մը համար:

Հառարակ տեղիք է բան թէ Վարդանանք թէև նիւթապէս պարտուեցան, սակայն բարոյապէս յաղթեցին: Նիւթին և նօգիին, բիրտ ոյժին և բարոյական արժէքներուն դարերու խորքէն եկող և յաւիտեաններուն դիմող դատան ու անտեղիտալի պայքար: Բայց պէտք է խոստովանել թէ հարկ եղած չափով չէ շնչաւըւած արժէքնուկարեորութիւնը նուարտակի դաշնագրին, որուն կ'ակնարկէ «բարոյական յաղթանակ» բացատրութիւնը:

Մեծն Աղեքսանդրի ապստամբութիւնները խորխուլ ու կարճատև փառք մը հազիւ ճարեցին իր կայսրութեան, Նափօլէօնի արշաւանքները բարբք մը չբերին Յորանտայի, Հիթլէրի աշխարհակալական ախորժակներուն իբր հետեանք կիսուեցաւ Գերմանիան: Ա' չհաշուենք անհաշուելի մարդկային զոհերը և սե-

րունդներու ճիգն ու արևնը խլող քաղաքակրթութեան մը անփառունակ կործանումը, որուն փառակները պիտի թրջուէին թշուառ ու կիսաքաղց որբուկներու արցունքներով, Բոլոր այդ ճեմծնեբուն նետերը վրիպեցան իրենց թիրախէն, մինչ Վարդանի կապարճը, Ղևոնդ Յրէցի օրհնութիւնը վրան, ճեղքեց օրբոր մահուան և խուարին, անվրէպ հասնելու համար կեանքին ու յաղթանակին:

Տարբեր չէ այսօր ալ քաղաքական դիմագիծը մեր աշխարհին ու անոր օտարածքին սփռուած մեր ժողովուրդին: Այսօր ալ չեն պակսիր աշխարհակուլ ախորժակներ օնուցանող տրտեղալիներ, իրենց սուրին ու խուարին գորութեան կրթնած, սրունք նիւթական հիմունքներու վրայ լոկ խարոխուած քաղաքակրթութիւն մը կը նկատեն բուարար՝ վարդագոյն արշալոյս մը բանալու մարդկութեան առջև: Գաղմութեան դառը շտորված ու սորվելիք ալ չունեցող մարդեր, մեծամիտ որբան խոթմիտ: Բայց քրիստոնեան յուստահատել չի գիտեր, աւելի ճիշդ՝ իրաւունք չունի յուսահատելու: Ամէն Աւարայր ունի իր Նուարտակը, ճիշդ ինչպէս ամէն Գողգոթա ունի Յարութեան շունչը բուրդող իր գերեզմանը, ինչ փոյթ թէ երկուքին միջև լեցուած ժամանակը Ըլլայ լայն ու դժուար: Հողին նետուած սերմերը անձրեկին ու ժամանակին կարիքը օւնին, իրենց բարիքը մատրուակելու մեր վայելքին: Այդ էր պտուղը, զոր քաղցեցինք տղզովին, երբ Գարսից Պերող արքան 484 թին մեղի շնորհեց այն՝ ինչ որ զլացած էր Յազկերտ Բ՝ 451 թին: Այն է յաճախ ընթացքը պատմութեան:

Եթէ մենք, հսկառակ մեղի վիճակուած կարծիք Աւարայրներուն, կրցանք գոյատեւել և հասնիլ այս օրերուն, պատճառը այն է որ մեր օրտին գաղտնի մէկ խորշին մէջ միշտ պահեցինք յոյսը արքաութեան ինչպէս անմահութեան: Այդ յոյսը չէ խարած մեզ անցեալին: Չի խարեր նաև ապագային, եթէ մեղի չպակսի իմաստութիւնը անոր ընկերացնելու ողջմըտութիւնն ու քաղաքական պարկեշտութիւնը:

ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆՆՎԻԳԵԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

352. ՄԿՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԸՆԿՂՄԱՄԲ, ԷԼՂ-ՄԱՄԲ ԵՒ ՄՐՍԿՄԱՄԲ. — Ըստ այն բաժանումներուն զորս վերը յիշեցինք, ջուրը հեռաւոր նիւթ է, որ կիրարկուածով կ'ըլլայ մերձաւոր նիւթ: Անկէ է որ կը յուզուի խնդիր մը, թէ երեսային վրայ արշափ ջուր պէտք է լեցնել որպէսզի Խորհուրդին էութիւնը կատարեալ ըլլայ: Ստոյգ է թէ նաւանդ սովորութիւնը երկուսն մկրտութիւնը կը կոչանայ որ թէ լուսցման կամ թէ ջուրին երեսային վրայ լեցուելուն, այլ անձին ստորոջութեամբ ջուրին մէջ ընկղմուելուն մէջ զոր ընկղմում կը կոչենք, և որուն կ'անկարգէ Պողոս ըսելով. «Թողեցուք ըստ նմին մկրտութեամբն» (Հռոմ. 2. 4): Այսպէս ալ է ցարդ բոլոր արեւելեան Եկեղեցիներուն մէջ, որուն հետ նաև մեր Ուղղափառ Եկեղեցիինը: Բայց Լատինք վերջին դարերուն մէջ ընկղման սովորութիւնը թողելով, ընդունեցին հեղուածով լուսցման սովորութիւնը, այն ալ ոչ մտադրել մարմին, այլ միայն գլուխին վրայ, այսինքն երեսային գլուխը կոնքին վրայ մերկացնելով, վրան կը լեցնեն ջուրը և այսպէս կ'աւարտեն Խորհուրդը: Այդ սովորութիւնը Լատիններէն անցաւ Բողոքականներուն, սակայն անոնցմէ սմանք նկատելով արեւելեան ծէսերը և զինելով նախնաց սովորութիւնները, հին ձևին դարձան և ոկսան ընկղմումով մկրտութիւնը: Լուսցման կամ մկրտութեան երբորդ եղանակ մըն ալ կայ, աւելի համառօտ, որ կը կատարուի ջուրը սրկելով ամբողջ համախումբ բազմութեան մը վրայ, բաւական է որ իւրաքանչիւր անձի վրայ կաթիլ մը իյնայ: Հռոմէմէացիներ իրենք ալ կը խոստովանին թէ միւնչև թովմա Ագուինացիին († 1274) ժամանակը, կտր ընկղման սովորութիւնը և թէ անկէ վերջը տակաւ տո տակաւ տարածուեցաւ հեղմամբ մկրտութիւնը: Այս մասին բուռն կերպով

կը պահէ Յունական Եկեղեցին նախնական սովորոյթը ոչ միայն անխախտ պահելով զայն մեզի պէս, այլ նաև վարդապետելով թէ մկրտութեան էութեանը համար էական է ոն, այնպէս որ, ըստ իրեն, հեղմամբ մկրտուածները պէտք է վերստին աւազան մտցնել: Եւ որովհետև ընդհանրապէս Եկեղեցւոյ աւազանները փոքր կողմ մը ունին, մտնուկ երեսաներու համար պատրաստուած ըլլալով, երբ հարկ ըլլայ չափահաս երեսաներ մկրտել, խոշոր անօթներ կը գործածեն աւազանին տեղ, այսինքն ինչպէս կ'ընենք ցարդ տոկոսներ: Եւ Յունաստանի մէջ ժողովրդական կոչմամբ Եկեղեցիին մկրտութիւնը կը կոչուի տակաւ մանել:

353. ՄԵՐ ԿԻՐԻՔ ԱՅԻ ՄԱՍԻՆ. — Յոյն և Լատին Եկեղեցիներուն միջև եղած այս վէճին մասին մեր կարծիքը աւելի վերջինին նպատաւաւ է: Թէև մեր ծիսարանը կը պահանջէ երեսային ջուրին մէջ ընկղմումը և համամիտ ենք արեւելեան ձևին, բայց մեր Եկեղեցին երբեք մտքէն չէ անցուցած անկունք համարել Լատինները և վերստին մկրտել Լատինադաւանութենէ մեզի դարձողները, որ է ըսել թէ վաւերական կը համարի հեղմամբ եղած մկրտութիւնը: Տաթևացիին իսկ կը գրէ. «Լուսնայն պարտ է լինիլ ի բոլոր մարմինն, իսկ եթէ հարկաւոր ժամանակ հանդիպի, զպատուական մասունքն միայն և կամ զերեսս միայն բաւական է լուսնայն» (Հատոր Թ, Պրակ իԹ): Իսկ հեղուածէն սրկուած ճամբան դիւրին է, զի սրկուած սովորական չէ, այլ սոսկ համառօտումը հեղման ձևին, ցանցառ պարագայից մէջ: Այժմ մեր սովորութիւնն է մկրտել Բողոքականներէն եկածները, բայց այս կ'ընենք ոչ թէ նիւթին թերութեանը համար, այսինքն ընկղմամբ չըլլալուն, այլ պաշտօնէին թերութեանը, այսինքն մկրտողը ձեռնադրեալ քանանայ չըլլալուն համար, ու մանաւանդ ձևին համար, որ չէ կատարուած յանուն Ամենասուրբ Երրորդութեան, իսկ այս պայմաններուն դէմ չ'մղանալու Բողոքականներուն, զոր օրինակ Անգլիականներուն մկրտութիւնը հասարակ Բողոքականներու մկրտութեան պէս չենք համարիր:

354. ԼԱՏԻՆԱՅ ՓԼՍՏԱԲՐՈՒԹԻՒՆԸ Ի ՆՊԼՈՍ ԻՐԱՆԵՑ ԱՅԻՒՆ. — Փաստերը, զորս Լատինները յառաջ կը բերեն ընդդէմ Յուլիոս ի հաստատութիւն իրենց հեղմամբ մկրտութեան, հետեւողներն են. — ա) Նախկին Եկեղեցիին մէջ անպակաս էին առթիւները, որոնց մէջ ըստ հարկին հեղմամբ կը կատարուէր մկրտութիւնը, ինչպէս մկրտութիւնը երկարատեւ և մահածոյ հիւանդներուն, զորս կարելի չէր զուրս բերել մահիճէն և աւազան մացնել: Բ) Մկրտութիւնը հեթանոսներուն՝ բռնատերու, տարբոր և թաքսոսցներու մէջ կատարուած, ըստ դիպաց գտնուած քիչ ջուրով: Գ) Զ. դարէն սկսած հեղմամբ մկրտութիւնները, որոնք ինչ ինչ յիշատարաններու, մահուանդ Հռոմայ Մեծն Գրիգոր հայրապետին գրքերուն մէջ կ'աւանդուին: 1) Լիւներէն մնացած զանազան նկարներ և պատկերներ, որոնց մէջ կը տեսնուին լոկ հեղուով կատարուած մկրտութիւններ: 2) Չանազան արեւելեան հեղինակներու վկայութիւններ, որոնք բառնակն կը համարեն հեղուամբ, երբ բուսական ջուր չգտնուի երկխան ընկղմելու համար:

Բայց այս բոլոր փաստերը եթէ կրնան վաւեր համարել տալ հեղուամբ պարագայից անհրաժեշտ հարկին մէջ, չեն կրնար սակայն հետաւոր ձէսերուն մէջ մուծուած նորութիւնները, որովհետեւ եկեղեցական օտարութիւնները չեն չափուի բնութեան ընդհանրութիւնը: Ուստի և մեզի ձիւղակի կը թուին պատճառները, զորս յառաջ կը բերեն պաշտպանելու համար Եկեղեցւոյ նաւանդ ձէսին խափանումը: Կ'ըսեն թէ Պետտարիոս չ'որոշած մահուակները ջուրին մէջ մացնելը, թէ կրնայ վախճուիլ որ մահուակները ընկղմուին աւազանին մէջ կամ աւազանին ջուրը արեւելեան: Բայց ըստ այս երկիւղած մտածումները ոչ մէկ արժէք ունին, որովհետեւ ահա դարերէ ի վեր Արեւելեան Եկեղեցիները կը շարունակեն այս սովորութիւնները և այդ կարծեցեալ վտանգներէն ոչ մէկը կը պատահի: Կ'անկարկեն նաև պարկեշտութեան պարագայից, չափահաս կանանց մկրտութեան առթիւ, ինչպէս և հիւսիսային երկիրներու սատ-

տիկ ցուրց ցուրին: Բայց ասոնք ալ նախընթաց պատճառներէն աւելի արժէք ունեն: Նախ որ չափահաս կիներու մկրտութիւնը հազուադէպ է շատ, և բացառութիւնները չեն որ օրէնքը պիտի չիւնեն, իսկ ջուրմ ջուրի գործածութիւնը կը ճշմարտուի նաև հեղմամբ կատարուած մկրտութեան մէջ. հետեւաբար և ոչ մէկ արդեւելք կայ ընկղմամբ մկրտութեան մէջ և օրորածնելու զայն:

355. ԸՆԿՎՄՈՒՄԻ ԵՒ ԼԵՒՈՒՄԻ ՏԵՍԱԿ ՄԸ ԽԱՌՆ ԻՆՍՏԱՍԵ ԵՒ ՄԵՐԸ. — Մեր ծիարանին հրահանգը կ'ըսէ թէ քառանան ճիշտացանէ զերեստան ի ջուրն և երես թաղէ ի ջուրն և հանեալ ի ջրայն, երբ արկ և օրհանէ զգլխոջն: Ըստ այս, մեր Եկեղեցւոյ օտարութիւնը կը յողակապէ արեւելեան հին ընկղմամբ արեւմտեան նոր հեղուամբն հետ, կարելի չէ ըսել թէ արդեօք նախնական է հեղուամբն յաւելումը մեր ձէսին մէջ, թէ յետոյ մտած է Լատիններուն օրինակովը, ինչ որ լինի սակայն, նախկին ընկղմումն է մերուսոր նիւթին գլխուսոր կերպը և գլուխին ջուր լեցնելէն կարելի չէ իմանալ թէ երեստան աւազանէն հանուած է, զի գլուխը հանելը պարզապէս կը հասկցուի թաղելէն դիմաբաժանումը. զի թաղուած ատենը ամբողջ մարմինը գլուխով մէկտեղ ջուրին մէջ է թաղուած: Ըստ այսմ կ'օրինաբար է Եկեղեցւոյ կանոնը. «Աւազանն կանգնեցի յեկեղեցւոյն կամ ի ասն պաշտաման, թէ բարեշէն իցէ, թէ զինչ և իցէ երկիւղածութեամբ, արժանի և բուսականութեամբ գործոյն, լուսաւորութեամբ, և լայնութեամբ և խնդութեամբ, զի բուսականաբար ծածկեցէ ջուրն զհասակ մահական զոր մկրտեցես» (Ներոէս, ԺԵ): Հեղուամբն այս յաւելումն է, որ թերևս առիթ տուաւ որ այժմ ընդհանրապէս աւազանը և անոր մէջ դրուած ջուրը բուսական չեն ըլլար մարմինը ծածկելու և կտտարեալ ընկղմումի այս թերութիւնն է, որ Յայներուն առիթ կու տայ անվաւեր կողիւր Լայոց մկրտութիւնը, ինչպէս կը պնդեն Լատինաց համար: Բայց մեզի համար թաղումը կանոնական է և ծիսական, և կանոններուն և ձէսերուն պահպանումը՝

նուիրական, իսկ ընկղմումին կամ հեղուակին երիցս կրկնումը էական չէ և որ հուրդին վաւերականութեան տեսակէտով, այլ լոկ ծիսական, ի լրումն անոր, և սովորութիւն է երիցս թաղումը և երիցս նեղումը մեկնել ի խորհուրդ երից անձանց Ամենասուրբ Երրորդութեան, որուն անունով նաև կը կատարուի մկրտութիւնը. բայց մեր ծիսարանը կ'ըսէ թէ այսօրնակ երեքօրեայ թաղմանն Քրիստոսն է: Ասկէ կը հասկցուի թէ նեղումին և ընկղմումին երեակութիւնը խորհրդական է և ոչ երբեք էական, և որ հուրդին վաւերականութեան համար:

356. ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՁԵՒՐ՝ ՀԱՏ ՀԱՅ, ՅՈՒՆ ՈՒ ԼԱՏԻՆ ԵՒԱՐԱՆԱՅ. — Խորհուրդին ձեռք, զոր Տաթևացին սեսակ կը կոչէ, է այն պայմանը, որով նիւթը իր ընդհանուր և ընական նշանակութիւնէն կ'ամփոփուի Խորհուրդին նշանակութեանը մէջ և կը ստանայ խորհրդական ձև. Ու ասիկա կը կատարուի այն բանով: զոր իւրաքանչիւր Եկեղեցի սահմանած է իրեն համար: Մեր Մաշտոցի մէջ արուած ձևն է այսպէս. «Այս անուէն ծառայ Աստուծոյ, եկեալ յերախալութիւնէ ի մկրտութիւն, մկրտի յանուն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, գնեալ արևամբն Յիսուսի ի ծառայութեան մեղաց, ընդունի զորդեգրութիւն Հորն Երկնուորի, լինել ժառանգուկից Քրիստոսի և աստար Հոգւոյն Սրբոյ: Այս բանով ձևն մէջ յայտնի են այն խտրութիւն, որոնք Խորհուրդին էութեան չին պատկանի, այսինքն ամբողջ հոտուածը, զգնեալը բունէն սկսեալ, որով կը մնայ առաջին մասը միայն, զոր Տաթևացին ևս այսպէս կը գնէ. «Այս անուն ծառայ Աստուծոյ, գնեալ արևամբն Քրիստոսի, կհ-

եալ կամաւ յերիխայութեանէ ի մկրտութիւն, մկրտի այժմ ի ձեռն իմ յանուն Հոր և Որդւոյ և Սուրբ Հոգւոյն»: Այսպէս կրատուպէս կ'ըսէ նաև Յունական ձեռք. «Վկրտի ծառայ կամ աղախին Աստուծոյ յանուն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ: Իսկ Լատինականը նոյն իմաստը ունի ներգործականով. «Ես մկրտեմ զքեզ յանուն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, զոր Տաթևացին Ունիթոսներուն թարգմանութեամբ յառաջ կը բերէ և կը գնէ. «Ես կու մկրտեմ զքեզ յանուն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ» և կը մեղադրէ մանուաւնդ կուց, զի կ'ըսէ թէ «զկուց ցուցանեն մկրտել և ոչ գնաւատացեալն», ինչ որ ծանրորէն անարգական է:

357. ԿԱՏԱՐԱԿԱՆՈՒՆ ՁԵՒՐ ԲԱՂՎԱՍԿԱՆՈՐԷՆ ԼԱՍՏԱՏՈՒԼԵ. — Չանց կ'ընենք սովորական Մաշտոցներուն ձևին Տաթևացիին յառաջ բերած ձևէն տարբերութիւնը, բայց կը կարծենք թէ կատարելագոյնն է երկրորդը, և փոփոքելի էր որ ան կիրարկուէր: Իսկ ձևին կատարելագոյնը այն է, ոչ կը պարունակէ նախաձեռններուն բոլոր պարագաները, որոնք են՝ գործը՝ «մկրտի» անունը, այսինքն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, պաշտօնան՝ «ի ձեռն իմ», ընդուննողը՝ «այս անուն ծառայ կամ աղախին Աստուծոյ»: Եւ որովհետեւ արևելեան և արեւմտեան երեք ձևերն ալ յայտնապէս կամ զօրութեամբ կը պարունակեն այդ բոլոր պարագաները, ուրեմն կրնան նկատուիլ հաւասարապէս բաւական և վաւերական. թէև իւրաքանչիւր Եկեղեցոյ կանոնը է անյղղի և հաստատուն պանել աւանդները և կանոնները, զոր ընդունած է իր նախնիքներէն և առաքելական Ս. Հայրերէն:

(Ճարտնակելի՛ 36)

ՄԱՂԱԲԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ



Լ Ռ Ի Ն Ա Ղ Օ Թ Ք

Բ.

Խոց մը տուր ինձ, ո՛վ Տէր, որուն համար ես յանախ
Գանգատեցայ Քեզի դէմ, Քեզ կոչեցի իսկ խարդախ.
Բայց 'թէ տուած չըլլայիր' պիտ' զիս խոցէր աւելի
Քեզ ծառայել մերժելուս մեղքին ժանիքն անռելի ...:

Ու կը յիշեմ ես յսակ, այդ խոցը զիս չհրած
Դուրեանի պէս որքան Քեզ ես «ոխերիմ» եմ կոչած:
Օրերուս վրայ կամարուած ամպերուն շուրջ միայն
Նեմարած եմ, իսկ անձրեւն՝ անգիտացած միտս սակայն:

Տկար, զգէ՛ս, անհամբոյր սա ծառայիդ՝ որ ես եմ,
Տուած խոցերդ ու վէճերդ քիչ են, ո՛վ Տէր, ես գիտեմ,
Ինձ տուած հունճը յոյսի՝ հոգիիս մէջ անապաս
Ձի քաղիցի, մերժած սէրդ — հըրաւագործ դեղահաս ...:

Շեղչակոյտի՛ն դէմ զագիր իմ մեղքերուն զարեաբոյր,
Այնքան նուաստ ու հղիւմ կը զգամ ինկզինքս այս՝ գիշեր,
Ծանրածանր բեռը անոնց այնքան ուժգին է հետք
Իմ ուսերուն, այնքան մտք դիզուած է շուրջս, որ իբր կոյր

Կը խարխափեմ ցաւակոծ, միակ մաղթանք մը շուրջիս,
Որ ա՛լ մեղքեր խոր ու նոր չյանդգնին ընկնել զիս ...:

1984

Գ. ՀԱՐՏԱՐ

ՀՐԵՎԿԵԱՆՆ ՎԱՆՔԵՐ

Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔ, ԵՐՈՒՍԱԸԼԷՍ

(ԺԳ. - ԺԸ. Դար)

Տեղագրական. — Սրբոց Յակոբեանց հռչակաւոր վանքը կը գտնուի Երուսաղէմի պարիսպներէն ներս, Սիոն լեռան վրայ, հիւսմասային արեւմտեան կողմը: Կը պարունակէ երեք եկեղեցիներ, Աթոռանիստ Մայր Եկեղեցին՝ Ս. Յակոբ, անոր մօտիկը՝ Ս. Թէոդորոս, եւ քիչ հեռու՝ Ս. Հրեշտակապետաց Վանքը՝ իր համանուն եկեղեցիով:

Սյա զուխին տակ կը ներկայացնենք Ս. Փրկչի Վանքն ալ, որ կը գտնուի նոյնպէս Սիոն լեռան վրայ, Ս. Յակոբեանց Վանքին հարաւային կողմը, որմէ կը բաժնուի քաղաքին պարիսպով եւ դուրսէն զայն եզերող ճամբայով միայն:

Նոյնպէս այս գտնուի ներքեւ պատշաճ էր առնել Ս. Յարութեան Տաճարը, որ կը գտնուի Ս. Քաղաքին կեդրոնը գրեթէ: Վասնզի Ս. Յակոբեանց Միաբանները վերոյիշեալ վանքերուն եւ եկեղեցիներուն մէջ իրենց պարբերական ծառայութեանց ջրհանին սկսած, շարունակած կամ աւարտած են շատ մը ձեռագիրներու օրինակութիւնը, ընդ հովանեաւ Ս. Յակոբեանց Վանուց:

ՊԱՏՄԱԿԱՆ. — Երուսաղէմ, ըլլալով Սուրբ Քաղաքը Քրիստոնէական Եկեղեցիին, իրրեւ առաջնորդ ունեցած է, եւ ունի, երբեակ Պատրիարքներ, Յօյն, Հայ եւ Լատին: Հայոց Պատրիարքներուն աթոռանիստ վայրը եղած է Ս. Յակոբեանց Մայրավանքը:

Այստեղ ժամանակագրական կարգով կը ներկայացնենք Երուսաղէմի Հայ Պատրիարքները. բոտ կարելոյն ճշդելով անոնց պաշտօնավարութեան ջրհանները՝ մեր յօդուածին նիւթ կազմող հինգ դարերու ընթացքին:

1. — Սարգիս Եպիսկոպոս, 1281-1313. — ԺԳ. Դարու սկիզբը, Լատինական ազդեցութիւնը զօրացած էր Կիլիկիոյ մէջ: Սիսի ժողովը (1307) Հայ Եկեղեցւոյ կանոններուն եւ ծէսերուն հակառակ որոշումներ առած էր եւ կը քանար պարտադրել զանոնք բոլորին: Սարգիս Պատրիարք մերժեց այդ օտարամէտ ժողովին որոշում-

ները, եւ իր դիրքը ամրացնելու համար եզրիպտոսի սուլթանէն նոր հրովարտակ մը ստացաւ (1311) իրրեւ ինքնազուխ Պատրիարք Հայոց, եւ կեղեցական պետ Հայոց դաւանակից համայնքներուն:

2. — Աւետաւանուր Ա. Պատրիարք, 1313-1316. — Աղաւառնուի, Միաբ., էջ 32:

3. — Դաւիթ Ա. Պատրիարք, 1316-21. — Ս. Հրեշտակապետաց Վանքին մէջ, 1316ին, գրիչ Ստեփանոս Երկայն՝ Ճաշոց մը կ'օրինակէ «հրամանաւ եւ ծախիւք ատուածարեալ եւ հոգիւրկալ եպիսկոպոսին Երուսաղէմի՝ տէր Դաւիթի» (Չեռ. Ս. Յ. թիւ 271): Իր տապաւնադիրը կը գտնուի Ս. Յակոբեանց Տաճարին գաւիթը, քաղաղովի սիւնին վրայ. «Տապաւն այս որ կայ ատէն, է գերեզման սա Տէր Դաւիթ գերերջանիկ եւ սուրբ հեղինակի, զձեզ աղալէ աղերսայի. յիշման առնել զիս արժանի. թվ. 92»:

4. — Վարդան Պր. Արեւելի, 1321-1332. — Յիշատակարաններու համաձայն աւելի քան տասնեակ մը տարիներ պաշտօնավարած է որպէս Պատրիարք Երուսաղէմի, «Առաջնորդ», «Աթոռակալ», կամ «Եպիսկոպոս» տիտղոսով: Գովուած է իրրեւ «մեծիմաստ զիտապետ» եւ «հեզագեոցի բարունի»:

5. — Յովնանէս Պր. Չօլին, 1334-1341. — Մեզի հասած յիշատակարաններու համաձայն տէր Յովնանէս Ճաշոյն պաշտօնավարած է ութ տարի, իրրեւ «Առաջնորդ», կամ «Աթոռակալ», եւ կամ «Եպիսկոպոս» Երուսաղէմի:

6. — Բասիլիոս կամ Վասիլ Արեւպա., 1341-1356. — Հ.մ.Ս. Միաբ., էջ 47:

Մանուէլ Գրիչ, 1352ին մեծ գովասանքով կը ներկայացնէ Բասիլիոս Եպիսկոպոսը, իրրեւ հեզ եւ ողորմած անծնաւորութիւն. «Եւ ողորմած կամք սորին ոչ միայն յաղբատս, այլեւ յայնոսիկ, զորս արկածից չարին յրսասյա հաղրից վնասակարին սահեալ եւ անկեալք, նոցա տիրապէս գութ շարժեալ, զիրկս արծակեալ ի ծոց իւր ժողովէր, եւ սիրով հանդարտութեան ժամենեօտան խրատէր, քաղցից՝ հաց, ծարաւելոցն՝ ջուր, մերկիցն՝ զգեստ, օտարաց՝ ժողովող, հիւանդաց՝ այցելու, բանտարգելոցն՝ խնամածու, եւ առհասա-

րակ ամենեցուն տածող եւ վերակացու եւ ծաղիկ մխիթարութեան երբեքալ ի հիւծեալ եւ ի մաշեալ ժամանակս . . . » : — Հմմտ. Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 396 :

7. — Գրիգոր Սպս. եպիսոփոս (Մարցի), 1356 — 1390. — Հմմտ. Միտր., էջ 80, Գրիգոր Գ. եւ էջ 81, Գրիգոր Դ. : Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 688, Գր. Մարցի.

Գր. Եպիսոփոսացիի պատրիարքութեան շրջանին շատ տաճնապալի օրեր անցուցած են Ս. Երկրի հայ կրօնաւորները, եւ առ հասարակ քրիստոնեայ համայնքները, ինչպէս կը նկարագրէ Վարդան Արղ. Բաթրդզի (Ղրիմցի) իր գրած յիշատակարաններուն մէջ, այսպէս .

«Արկ., գրեցաւ ի թվին Հայոց ԳԺԵ (1366) : Ի յայտ տարի գերեց փառանկն զԱղէքսանդր, եւ յայտ աշխարհս զինչ քրիստոնեայ կայր զամէնն կալան եւ ի զիր հանին, եւ զինչ եպիսկոպոս եւ արեղայ եւ երէջ կայր՝ զամէնն զնտանեցին, եւ զինչ եկեղեցի կայր՝ զամէնն փակեցին : Սպանին զմեր բռայնսն, եւ այլ բազում երէջ եւ կարգաւոր սպանին եւ բազումք վասն դառն տանջանացն դարձան թուրք : Եւ մեք յերուսաղէմս զտարոյս շատն ի զնտան ենք կացել, եւ բազում վիշտ եւ նեղութիւն վասն Քրիստոսի տեսաք, զոր ոչ կարեմ ընդ գրով պատմեմ : Աղայնեմ զձեզ եւ՝ Վարդան արեղայ Ղրիմցի, որ անակեցաւ եւ գրեցի զսա բազում նեղութեամբ եւ հաիւ, յամէն աւր կու մնայաք թէ երբ չարչարեն կամ սպանեն . . . » : — Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 473 :

«Զի ի թվին մերոյ ԳԺԴ = 1365ն առաւ Աղէկսանդր, եւ այս աշխարհս քրիստոնէքն մեծ նեղութիւն եւ չարչարանք կրեցին Դ տարի, զինչ յայտ աշխարհս եկեղեցի կայր եւ զՅարութեանն դուռն որսով փակեցին, եւ ի յրնչից ի չորսէն զմին առին յամէն քրիստոնէից, զբազումս դարձուցին, զբազումս սպանին, եւ զմեզ զամէնս շատ զնտան ղնելով եւ ազգի ազգի նեղութեամբ պահեցին Դ տարի : Բ տարայայ ի Ղազէ տարան, զինչ երէջ եւ արեղայ եւ եպիսկոպոս կայր, եւ Բ մանկագոյն արեղայ, Գրիգոր եւ Կիրակոս, այնչպիսի չարաչար հարին մինչեւ ի մարմնոցն կաշին անկաւ

եւ մարտիրոսացան վասն Քրիստոսի : Եւ զՄխիթար ըռայնսն եւ մին միայնակեցի մեզնէ տարան ի Մար եւ սպանին : Եւ զՏէր Մկրտիչ զերուսաղէմայ եպիսկոպոս բռնեցին եւ բազում խոստմամբ, եւ ազգի ազգի կապանաւք եւ տանջանաւք չարչարեցին վասն հաւատոյն, եւ համբերեաց վասն Քրիստոսի, եւ յաղթեաց նոցա Քրիստոսիւ, որ տայ համբերութիւն սիրողաց իւրոց . . . » : Տուցակ Ձեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966, էջ 356 :

8. — Եւսայի Բ. Պատրիարք, 1392—1399. — Յիշատակարաններու համաձայն պաշտօնավարած է որպէս պատրիարք երուսաղէմի, ԺԴ. Դարու վերջին տասնամեակին, 1392—1399 : Վերջին յիշատակագիրը կ'ըսէ. «Աղայնեմ յիշել զհեզահոգի եւ ամենայն առաքինութեամբ զարդարեալ զլեռդակից եղբայրն իմ, զառաջնորդ սուրբ վանօրէիցս, եւ զարքեպիսկոպոսն Ս. Քաղաքիս Երուսաղէմայ՝ զտէր Եւսայի » :

9. — Սարգիս Պատրիարք, 1399—1415. — Իր անունը իբրեւ եպիսկոպոս յիշուած է 1392 թուին : Յաջորդ տարին, 1393ին, յիշատակուած է որպէս արքեպիսկոպոս եւ նուիրակ ի Կաթայ : Երուսաղէմ վերադառնալէ ետք, Ս. Յակոբի մէջ, 1399ին, օրինակած է Սարգիս Վարդապետի կաթուղիկեայ Մեկնութիւնը (Ձեռ. Ս. Յ. թիւ 7) :

10. — Պօղոս Պօ. Գուսնեցի, 1417—1419. — Ծնած է Դառնի, ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար : Ծնողը կը կոչուէին Աւտարշահ եւ Թեմնա : Երուսաղէմի պատրիարքութիւնը վարած շրջանին գրել տուած է հոյակապ ձառնատիր մը (Ձեռ. Ս. Յ. թիւ 1) : Չիթնելիներու պարտէզ մըն ալ գնած է Գեթսեմանիի ձորին մէջ : Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրուած է 1419ին եւ մեկնած է Սիս, ուր տասնամայ կաթողիկոսութենէ ետք վախճանած է դիզակուր (1450) :

11. — Մարտիրոս Պար. Եպիսոփոս, Մարցի, 1419—1441. — Ծնած է ԺԴ. Դարու երրորդ քառորդին վերջերը հաւանաբար : Զաւակն էր Սարգիսի եւ Ըսթէթի :

Շուրջ քառորդ դար պաշտօնավարած է իբրև պատրիարք Երուսաղէմի, «Արքեպիսկոպոս», «Եպիսկոպոս», «Առաջնորդ» կամ «Աթոռակալ» տիտղոսով: Իր կատարած կարեւոր գործերէն յիշատակելի է Գեթսեմանիի Ս. Աստուածածնի Տաճարին նորագութիւնը 1421 թուին:

Մեծ տագնայ մը վերապահուած էր իր ձերութեան օրերուն: Վրացիք, Եգիպտոսի սուլթան Աշրաֆի (1412-1438) հրամանով Հայոց ձեռքէն կը խլեն Ս. Գողգոթան (1434?): Մարտիրոս հակառակ իր ձեր տարիքին քանիցս կ'երթայ Եգիպտոս, ամբողջ ունեցածը կը ծախսէ վերահաստատելու համար Հայոց իրաւունքը, բայց չի յաջողիր գոյուի ելլել Վրաց թագաւորութեան հետ:

Ուստի Եգիպտոսի սուլթան Տահր Չախմախի (1438-1453) հրամանով ձեռք կը բերէ Գողգոթայի հանդիպակաց վերնատան բաժինը, եւ 5000 Փորի ծախսելով կը վերածէ Եկեղեցիի եւ կ'անուանէ Երկրորդ Գողգոթա (1439):

12. — Աբրահամ Գ. Պատր. Եգիպտոսի, 1441-54. — Աբրահամ Եպիսկոպոս 1444ին կը հանդիպի Թաւրէզ, 1445ին կը գտնուէր Դամասկոս, Արդնէն վերադարձի իր ճամբուն վրայ, հետը բերելով Պարոն Արեւշահի նուիրած մեծարժէք Յայսմաւորըրը (Ձեռ. Ս. Թ. թիւ 25) եւ շուրջառը: Իր պատրիարքութեան տասներկուերորդ տարին էր երբ Օսմանցիք գրաւեցին Ստամպուլը (1453):

13. — Մեսրոպ Եպիսկոպոս, 1454-81. — Հմմտ. Միաբ., էջ 262:

14. — Պետրոս Պատրիարք, 1461-1475. — Յիշատակարաններու մէջ իր անունը կը տեսնուի իբրև «Եպիսկոպոս» Երուսաղէմի 1461ին, եւ որպէս «արհեպիսկոպոս»՝ 1463ին: Երուսաղէմի հայրապետները ներկայանող ցուցակի մը մէջ կը կարդանք, «ԶԺ թվին տէր Պետրոս ամս Բ, ԶԺԲ թվին տէր Պետրոս ամս ԺԳ» (Յուցակ Ձեռագրաց Ս. Յակոբեանց, է. Հատոր, էջ 437): Եթէ այս երկու Պետրոսները մէկ անձ համարուին՝ իր հաշույն կ'ունենանք 15 տարի, 1461-1475:

15. — Սկրեյլ Պատր. Իովկեցի, Ղերմեցի, ըստ յիշատակարաններու պաշտօնավարած է տաս տարի, 1475-1485, «Արհեպիսկոպոս» կամ «Եպիսկոպոս» կոչումներով: Գովուած է իբրև «բաջ փիլիսոփայ»:

16. — Յովնան Պատր. Մետրեցի, Մարցի, Տաւրի, 1425? - 1510?. — Ծնած է Մերտին ժժ. Դարի երրորդ տասնամակին հաւանաբար: Իբրև արհի եպիսկոպոս զովասանով յիշուած է բազմիցս. Գրիչ Յակոբ արեղայնէն 1452ին, Գրիչ Սիմէոն վարդապետէն 1454ին, Գրիչ Մարգարէ արեղայնէ՝ իր եւ ընկերակիցներուն Սինէական անապատէն Երուսաղէմ վերադարձին 1463ին, Գրիչ Պուրացի Մարտիրոս եպիսկոպոսէն 1464ին, Սողոմոն Գրիչէն 1476ին, որ զինք կ'որակէ «անարժաթ եւ անբարտաշուած», եւ Գրիչ Հայրապետ եպիսկոպոսէն 1510ին:

17. — Մատթիոս Պատր. Պուրացի, 1420? - 1501. — Ծնած է ժժ. Դարու առաջին քառորդին վերջերք: Ծնողքը կը կոչուէին Ստեփանոս եւ Հռիփսիմէ: Չինըր իբրև եպիսկոպոս կը տեսնենք 1450ին, երբ սկսած է օրինակել Գր. Տաթևացիի Գարոզդիրքը Թորանայ վանքին մէջ, զոր ապա շարունակած է Պուրաց (1460) եւ աւարտած է Երուսաղէմ, 1462ին (Ձեռ. Երեւանի, թիւ 5223):

Գրական իր աշխատանքներէն ծանօթ են Ձեռնադրութեան Մաշտոց, օրինակուած Պուրաց 1457ին (Ձեռ. Ս. Թ. թիւ 2928), Աւետարան, օրինակելու սկսած է 1458ին, հաւանաբար Եգիպտոսի մէջ, եւ աւարտած է Երուսաղէմ, 1464ին (Ձեռ. Ս. Թ. թիւ 2567). Մարգարէ արեղայի 1463ին օրինակած Յայսմաւորքը ծաղկած է (Ձեռ. Ս. Թ. թիւ 27):

Մարտիրոս Եպ. իր կեանքին վերջին տասնամակին (1491-1501) պաշտօնավարած է իբրև պատրիարք: Իր պատրիարքութեան սկիզբը (1492) տեղի կ'ունենայ Ամերիկայի գիւտը Ք. Գոլոմպոսի կողմէ:

18. Պետրոս Պատրիարք, 1501-1510. — Իր տասնամեայ պաշտօնավարութեան շրջանին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին

ներքը ծեփուած եւ սպիտակացուած է, եւ ճառնիրը սալարկուած: Ուրիշ շատ ծառայութիւններ ալ մատուցած է ան Սուրբ Աթոռին:

19. — Սուրբիս Պատրիարք, 1511-1523. — Իր օրով 1517ին սուլթան Սէլիմ կը գրաւէ Երուսաղէմը, կը շրջի սրբազան վայրերը, եւ արքայական հրովարտկով կը հաստատէ Հայոց սեփական իրաւունքները:

20. — Ասուածատուր Մեթեօնցի, 1523-1542, 1550-1551. — Ծնած է ԺԵ. Դարու երրորդ բառորդին վերջերը հաւանաբար: Ծրուսաղէմ կու գայ իբրեւ արքայ 1523ին եւ կը մտնէ Ս. Յակոբեանց Վանքին ծառայութեան, եւ միաբաններու հաւանութեամբ պատրիարք կ'ընտրուի: Ս. Յակոբի նորագութեան հրովարտակը ձեռք բերելու համար Կ. Պոլիս կ'երթայ 1540ին: Ի զնահատութիւն իր բարուք աշխատանքին՝ տեղւոյն համանուն պատրիարքը եւ մեծամեծները իրեն կը յանձնեն Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսին պատկանող եւ հետագային գերուած եւ գերութենէ ազատուած թանկագին Աւետարանը (Ձեռ. Ս. Յ. Թ. 251) որ տանի Երուսաղէմ՝ պահելու ի յիշատակ նուիրատուներուն:

Աստուածատուր Պատրիարք Ս. Աթոռոյ իշխանութիւնը կը յանձնէ Փիլիպպոս Եպիսկոպոսին 1542 թուին: Ահաւոր երկրաշարժ մը 1547ին կը պատճառէ մեծ վնասներ. կը փլի վանքին սեղանատունը, զոր նոյն տարին կը վերանորոգէ Փիլիպպոս: Ասոր վախճանումէն ետք Աստուածատուր դարձնալ կը ստանձնէ պատրիարքական պաշտօնը (1550), բայց շատ ծերացած ըլլալուն՝ իրեն յաջորդ կը կարգէ իր եղբորորդին՝ Անդրէաս Եպիսկոպոսը (1551), եւ հաւանաբար կը վախճանի յաջորդ տարին:

21. — Անդրեաս Մեթեօնցի, 1551-1589. — Սուրբ Տեղեաց խնդիրներու կարգադրութեան համար կ'ուղևորի Կ. Պոլիս: Վերա-

դարձին կը նորոգէ Ս. Համբարձման եկեղեցիին գմբէթը եւ յարակից մասերը (1570): Անդրէաս Պատրիարք, Երուսաղէմի Լուսարարապետ Սամուէլ Արքեպիսկոպոսի հետ, ներկայ կ'ըլլայ Միքայէլ Աբրաստացի կաթողիկոսին Սեբաստիա գումարած ժողովին (1583), ուր Աբգար Դպիրի որդիին՝ Սուլթանշահին վկայական մը կը տրուի հաստատելու թէ ան արքայական ընտանիքէ սերած է: Իր վերջին տարիներուն (1583-1589) Անդրէաս իրեն աթոռակից կ'առնէ իր եղբորորդին՝ Դաւիթ Եպիսկոպոսը:

22. — Դաւիթ Մեթեօնցի, 1589-1613. — Ծնած է ԺԶ. Դարու կիսուն մտատուրապէս: Որդին էր Անդրէաս Պատրիարքի ելըօր՝ Յովհաննէսի եւ Դամար Խաթունի: Եպիսկոպոս ձեռնադրուած է 1575ին: Իր հօրեղբորը աթոռակից կարգուած է 1583ին: Համբաւուած է իբրեւ զիտուն եկեղեցական: ԺԶ. Դարու վերջին տարիներուն, Հայաստանի եւ անոր շրջակայ վայրերուն մէջ պատահած աշխարհաւեր արշաւանքներն ու պատերազմները՝ մէկ կողմէն պակսեցուցած են ուխտաւորական եկամուտները եւ միւս կողմէն աւելցուցած հարկապահանջութիւնները անօրէններու, որոնց ձեռքէն Դաւիթ Պատրիարք ստիպուած է փախչիլ եւ երթալ Ռերֆա, Սրապիոն Վարդապետին թով (1597, Ապրիլ), անշուշտ նպաստահաւաքութեան ձեռնարկներ ալ կատարելու նպատակով:

Շախրունակուող պատերազմներուն պատճառաւ սակայն, ԺԷ. Դարու սկիզբը, Ս. Աթոռը այնպիսի նեղ կացութեան մատնուած է, որ հարկադրուած է եկեղեցոյ թանկագին սպասները գրաւի դնել պարտատէրերու մօտ: Ազգին մեծամեծները պէտք տեսած են Վանքին վարչութիւնը փոխանցել Գանձակեցի Գրիգորին, ուստի Դաւիթ Պատրիարք հրաժարած է 1613ին: Վախճանած է հասուն տարիքով՝ 1622 թուականին:

ՊԱՏՄԱԿԱՆ

**Մ Ա Ս Ն Ա Ի Ռ Ր Պ Ա Տ Ի Մ Ա Գ Ի Ռ Ի Թ Ի Ի Ն
Ս. ՆՇԱՆԻ ՎԱՆՈՒՑ ՍԵՐԱՍՏԻՈՅ**

Գ Լ ՈՒ Ի Գ.

Յաղագս բարձրագույն հարգանքով՝ որք եկին հասին ի վերայ Սեբաստիոյ եւ վասն մահաւան Եղիսէ Արեւաբակոյսին եւ յազորելոյ այլոցն: (Չամշ. Պատմ., Բ. Հասար, էջ 974-975: Ուսման, ԵԹ = 1060):

Յաւուրս յայտնով Տաղրիւ արքայն Պարսից տեղեկացեալ 'ի Սլար Խորասանայ թէ Յոյնք սկորացեալ են 'ի զօրութենէ եւ չէ փոյթ պահել նոցա զաշխարհ Տէրութեան իւրեանց՝ եղ 'ի մտի վերստին արձակել զգուճոյս զօրաց 'ի վերայ նոցա եւ ապականել զաշխարհն սահմանաց նոցին: Շարժեալ ապա զամենայն աշխարհն Պարսից եւ Սկիւթացոց եղելոց ընդ իշխութեանմար իւրով՝ զուստրիաց զանթիւ զանհամար բազմութիւն մարդկան եւ ետ 'ի ձեռս երից զօրավարաց իւրոց՝ որոց անսուսք էին՝ Սամուխ, Ամուրքաֆր, եւ Գիճաղիջ, եւ առաջեաց զնոստ յաշխարհն Հայոց՝ յամենայն սահմանս՝ յորս տիրեալ էին Յոյնք՝ պատուէր տուեալ նոցա յազարտ վարել զաշխարհն եւ զնազ մինչև 'ի Սեբաստիա եւ աւերել զքաղաքն զայն: Հորդան տուեալ զօրացն Պարսից անարգել խաղացին յաշխարհս Հայոց՝ իբրև զյորձանս գետոց եւ հեղեղեցին զերկիրն առ հասարակ եւ որպէս ընթանայ հուր ընդ եղէզն՝ այնպէս ընթացան սոքա ընդ աշխարհս, եւ լափեցին զամենայն՝ զորս գտին՝ մինչև հասին 'ի գաւառն Սեբաստիոյ, ուր եւ ապականեցին զգեղեցիկութիւն զաշտաց նորս եւ արեամբ ներկեցին զընդարձակութիւն վայրացն եւ հուրք ծախեցին գրեթէ զամենայն ուսանս եւ զգեղաք նորս: Իբրև սղդ եղև այս արշաւանք նոցա 'ի քաղաքս Սեբաստիոյ՝ փութացեալ Ատովմայ եւ եղորոք նորս Արուսանլայ՝ փախեալ անտի հանգերձ իշխա-

նօքն Հայոց եւ գնացին յաւանն Խաւատանէք եւ մարացան անդ, զի անսովի էր այն, իսկ զօրքն Պարսից հասեալ պաշտութեցին զՍեբաստիա յաւուր Բարեկենդանի վարդապետին, եւ զի ոչ ունէր քաղաքս պարսպ հաստատուն՝ յորդեալ եւ զեղեալ նոցա առ հասարակ 'ի ներքս հարին 'ի բերան նորս զամենայն հասակ մարդոյ, որոց մարմինք իբրև զփայտս անստով կուտեալ լինէին 'ի վերայ երկրի, եւ տրիւնք նոցա իբրև զհեղեղա՝ հոսեալ ընդ փոշոցս յորդուսթեամբ զեղուին 'ի գետն, որ անցանէր ընդ մէջ քաղաքին, որով եւ ջուրք գետոյն 'ի գոյն տրեան գնային եւ անկանէին յԱլիս գետ: Եւ յետ այսր հարածոյ յափշտակեցին զամենայն քանձա Ատովմայ եւ զամենայն ինչս, զորս գտին 'ի Տանս պիտանի, եւ որոշեալ՝ առին յինքեանս անչափանաս մանկուսն եւ զաղջկուսն եւ զտիկնայոց, եւ ապա արկին հուր 'ի քաղաքն յամենայն տեղիս. յապարանս եւ 'ի մեծամեծ շինուածս եւ յեկեղեցիս, զորս՝ հարիւր թուէ Ուրնայեցի Պատմիչն, ամենեքին զմբէթաչէնք եւ անեղք եւ որք ապրեալ էին 'ի սրոյ՝ մաշեցան 'ի հրոյ եւ այնպէս 'ի սակաւ ժամու ժոխիւր դարձաւ Մեծ Քաղաքն Սեբաստիա եւ ամենայն սահմանք նորս. եւ եղև իբրև զհիւղ մի մրգապահաց, թէպէտև յետոյ փոքր մի եւ նորոգեցաւ: Իսկ զօրացն Պարսից կացեալ 'ի կողմանս յայնտովի զաւուրս ութն, առին զամենայն աւարն եւ զգեղեցիս եւ գնացին յաշխարհն իւրեանց: Եւ Ատովմար քաղաքս ելեալ գնաց 'ի Կ. Պոլիս, եւ կացեալ անդ ժամանակ մի զարձաւ 'ի Սեբաստիա (ՇԺ = 1061), Եւ յետ իբրև երից ամաց զալստեան Ատովմայ արքայի եւ եղորոք նորին Արուսանլայ 'ի Կ. Պոլսոյ (ՇԺԳ = 1064) ժամանեալ հրաւէր երկնային կողմանս՝ եւ վճար հասեալ կենաց Ե-

զիսէ Արքեպօ.ին Սերտատիոյ հանգեալ առ Քրիստոս և նստու 'ի տեղի նորին՝ հրամանաւ Աստուծոյ արքային Տէր Խաչատուր Արքեպօ.ն, որ էր այր խոնկան և իմաստուն: Սա հովուեաց զհօտս Քրիստոսի աշակուղը տքնութեամբ և բազմավիշտ տառապոկրութեամբ ամս իրբն 31, մինչև ևս փոքր մի ոգի տուեալ Սերատաիս՝ Սպարապանս Պարսից Խրուճ՝ որ 'ի քիրտ մեր կտրին ասի, 'ի տոճին Տուղրիլի, ասպտամբեալ յԱլփասլանայ՝ դիմեաց զօրու ծանու՝ ի սահմանն Հայաստանի (ՇԺԸ = 1069, Ուրհայեցի): Ել ընդդէմ նորա Մանուէլ կիւրապաղատ, զօրավար Յունաց, այլ 'ի պարտութիւն մատնեալ՝ ձերբակալ եղև 'ի պատերազմի և զօրք նորա՝ յերեսացնորա ցրուեալ՝ ի փախուստ դարձան, և ապա համարձակ յառաջ խաղացեալ յաւարի էառ զպատերազմեալ տեղիս, և յարձակեալ 'ի կողման Սեբաստիոյ բազում նեղութիւնս հասոյց Ազգիս Հայոց:

Չայս ամենայն լուեալ Տիւմէն կայսր (ՇԺԹ = 1070) զօրածողով արար զանհամար մարտիկս, և դիմեաց 'ի վերայ Պարսից, Յանցանել նորա 'ի Սերաստիայ՝ ընդ առաջ և իին նմա թագաւորն Աստուծ և եղբայր նորա Արուսաւի և ընծայեցին նմա բազում նուէրս, իսկ թշնամիք նոցա՝ իշխանքն Յունաց՝ որք չէին յայնտօիկ կողմանս՝ բազում բանիւք չարտիտեցին զնոցանէ և զազգէս Հայոց, 'ի հարկանել ասին Խրուճայ՝ զաշխարհս մեր, սոքա առաւել կոտորեցին զմեզ քան զզօրս նորա, և թէ գրգռիչք Պարսից սոքա են Հաւասաց անմիտ կայսրն զարարնութեանց նոցա առանց ըննելոյ և հրամայեաց զօրաց իւրոց յաւարի առնուլ զնորոգեալն Սերաստիս՝ զոր տւարեալ նոցա քաղաքս՝ արարին և բողոճ կոտորածս: Չայս տեսեալ իշխանաց Յունաց և Հայոց՝ որք եկեալ էին ընդ կայսրն 'ի Կ. Պոլսոյ, շարժեցան 'ի գուժ 'ի վերայ Հայոց և ազակեցին զկայսրն զաղարեցուցանել զգլխոս յանիրաւ գործոյ ասի, և կայսրն թէպէտ լուուս նոցա, բայց ընկէց յիշխանութենէ զԱստուծ և զԱրուսաւի, և սպառնացաւ նոցա 'ի դառնալ իւրում 'ի Պարսից 'ի Յոյն դարձուցանել զնոսս և զա-

մենայն Հայս ընդ նոսա: Ապա հորդանս տուեալ զօրացն Տիոմէն՝ խաղաց 'ի Տուրուբերանն Հայոց, և դիմեալ 'ի վերայ Մանազկերթի էառ զայն, և զօրս եգիտ 'ի քաղաքի անդ 'ի Պարսից խողխոզեաց սրով: Լուեալ Ալփասլանայ զարշաւանս կայսրն, դիմեաց և ինքն 'ի վերայ նորա և 'ի դաւաճանել զօրացն Յունաց՝ մատնեցաւ կայսրն 'ի ձեռս Ալփասլանայ՝ զոր յետ սակաւու արձակեաց զնա ասելով իրբ 'ի նախատինս նմին. աշտեալ է իմ ընդ սահման օրինաց ձերոց՝ զօր ասէք. Բարի է՝ բարի առնել թշնամեաց 'ի նմին իրի և ես շնորհեմ քեզ զկեանս և զթագաւորութիւնս քոս: Իրբն 'ի Կ. Պոլսի լուան զմեռանելն նորին, կացուցին կայսր ըզՄիքայէլ զօրդի Տուկինայ և յետ պատեւրազմոց ինչ՝ հրամանու Միքայէլի բրեցին զաչն Տիոմէնայ և եղին 'ի մենաստանի միոյ՝ 'ի Պաստա կղզին, ուր մեռաւ նա չարաշար: Որպէս պիղծն Յուլիանոս սպառնալով սրբոյն Բարդի՛ գնաց 'ի Պարսս և խոցեալ 'ի Մեռուկերթի ստակեցաւ և այլ ոչ դարձու (ՇԻ = 1071), սոյնպէս և Տիոմէն մեծաւ խրդիտանօք սպառնալով ազգիս մերոյ՝ էանց գնաց և ոչ կարացեալ հասանիլ ըզձից իւրոց՝ այլ ի քաղմավիշտ տառապանս իւրում փչեաց զողին և բարձաւ 'ի միջոյ (Վահրամ և Ուրհայեցի: ՇԻԹ = 1080), Եւ յետ ամաց իրբ ըննից մեռանի 'ի միում մի Աստուծ արքայ՝ որդի Սենեքերիմայ և եղբայր նորին Արուսաւի, օրով և բարձաւ թագաւորութիւնն Արժրուհեաց և ամենեկին անձանթ եղև կարգ ազգի նոցա: Եւ յետ հնգեաստան քաղաց մեռաւ Խաչատուր Արքեպօ.ն՝ քաղաքիս Սերաստիոյ (ՇԽԴ = 1095, Վարդան Պատմիչ) և եղաւ ի վանս Սուրբ Նշանի և կացուցին 'ի տեղի նորին իշխանք ազգիս մերոյ զՅովսէփ Արքեպօ.ն (ՇԽԹ = 1100) որ բազում տառապանս և զվիշտս կրեաց, զի յաւուրս նորա իշխան սմն յազգէս Հայոց՝ նեղեալ յոժ 'ի բունութենէ Յունաց՝ գնաց 'ի Պարսս և ուրաքեալ զհաւաստս՝ ընկալաւ յարքայէն Պարսից զիշխանութիւն կուսակալութեան սահմանացն Սեբաստիոյ և Յունական կողմանց, և կարգեցաւ Դանիշման և պատերազմեալ զօրօք Պարսից՝

**ՀԱՄԱՌՈՑ ԵՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՄԵՐ ԵՒ ԲՈՅՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ ՎՐԱՅ
ԵՒ ՍԱՂԻՄԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ**

Առաջաւորաց Բարեկենդանով կը սկսի շարքը Զատիկական տօներուն, որոնք մեր Եկեղեցւոյ մօտ կը շարունակուին մինչև վարդապատի յաջորդող Եշ. օրը, գրաւելով մօտ կէսը տարւան: Զատիկն 70 օր կամ 10 եօթնեակ առաջ ինկող այդ կիրակի օրը նաև միւս Արեւելեան Եկեղեցիներու մօտ կը սկսի Զատիկի հաշիւը: Յոյնք զայն կը կոչեն Դրիոսիոն, որ կու գայ դրիւս — երեք — բառէն, նշելու համար սկիզբը Բուն Բարեկենդանը կամ Մեծ Պահքը կանխող երեք եօթնեակներու նախապատրաստութեան շրջանին: Չայն կը կոչեն նաև Փարիսեցիի եւ Մաքսուտի կիրակի: Ղպտոց մօտ Յովնանու Բարեկենդանի կիրակին է ան. որուն յաջորդող չորս օրերը նկատուած են իբրև Յովնանու

պահի, նմանողութեամբ մեր Առաջաւորաց շարքապահներին, որ հաստատուած ըլլալ կը թուի Ս. Լուսաւորչէն և որուն վերջին օրը՝ Ուրբաթ, կը նշուի արգէն Յովնան մարգարէի յիշատակը: Յունաց մօտ այդ եօթնեակի Չորեքշաբթի և Ուրբաթ օրերը կոչուած են Կոնոնիականներու Չորեքշաբթին և Ուրբաթը: Արեւմտեան Եկեղեցիներու մօտ, Զատիկական շրջանը կը սկսի Եօթնասներորդաց կիրակիով, որ սակայն կ'իյնայ մեր Առաջաւորաց պահոց յաջորդող կիրակիին, այսինքն միայն Չշաբթիներ կը բաժնեն զայն Բուն Բարեկենդանէն: Ներկայիս միայն Անկիլիքան Եկեղեցւոյ մօտ մնացած է ան: Վատիկանի Բ. Ժողովի որոշումով, կաթողիկէ Եկեղեցւոյ մօտ ներկայիս միայն Օր Մոխրո-

ընդ Յոյն և ընդ Լատինս, բազում հարուածս հասոյց նոցա և մեծաւ անձկութեամբ տառապեցուցեալ վշտացուցանէր թազգո Հայոց 'ի Սեբաստիա և 'ի սահմանս նորին (ՇՄԳ = 1104): Եւ յետ չորից ամաց սատակեցաւ: Յետ կրկնոյ զբազում խոշտանգանս և զնեղութիւնս՝ հանդարտեալ ժամանակս ինչ Յովսէփոյ Արքեպս.ի քաղաքիս Սեբաստիոյ և հասեալ յաւուրս ձերութեան փոխեցաւ առ Քրիստոս և թողեցաւ 'ի վանս Սուրբ Նշանի (ՇԿՁ = 1107, Յուլիոս 28): Եւ նստաւ 'ի սեղի նորին Տեսուչ զՏէր Դաւիթ Արքեպս.ն: Սուրբ սորա Ալիքոս ամիրայն Սեբաստիոյ՝ որդի թոռանն Դանիշեմանոյ նահապետեալ զբազումս յազգէս Հայոց: Իշխան ոմն Դաւիթ անուն ունէր զ'ինչ օրդիս՝ Գուարինէ, Արև, Ռաաիկոս, Մամիդոս և Տուքիկոս, և եղև 'ի յարձակելն Սկիւթացոց գերեցաւ Դաւիթ երէց որդումն, (Շարունակելի՛ 3)

և ինքն ուրացաւ զհաւատս Քս.ի, բայց կին նորա սնոյց զչորեաին որդիս իւր 'ի վարս Աճպաշտութեան՝ որոց 'ի չափու հասեալ՝ երեք 'ի նոցանէ վասն քաջութեան իւրեանց կարգեցան 'ի զինսւորութիւն ամիրային Ալիքիսասոյ, իսկ Ռաաիկոս կրօնաւորեցաւ 'ի վանս Ս. Նշանի: Եւ 'ի չարախօսել ռմանց զչորեցուցն եղբարց միանգամայն անին առաջի Ամիրային և յետ բազումս հրապուրելոյ զնասաւարանալ զհաւատս, իբրև ետես թէ ո'չ առնուն նոցա յանձն՝ բազմադիմի դառն սանջանօք ետ չարչարիլ զնասաւ, և հուսկ յետոյ հատին զգլուխ նոցա, զորս ամփոփեալ քրիստոսնէից թաղեցին մերձ 'ի ճանապարհն Քառակուսի սասցեալ և կարգեցաւ առն վասն նոցա՝ անուանեալ շՏՈՅ Գոհարինեանց ըստ որում մեծն 'ի նոցանէ կոչիւր Գոհարինէ:

ՏԻԳՐԱՆ Ս. ՔԻՐԻՇԵԱՆ

ցով է որ կը սկսին Ջառակի հետ կապուած
 տաները: Եթե անանկերորդացի յաջորդող
 կիրակին կը կոչուէր Վարսնեբողաց՝ իսկ
 անոր ալ յաջորդողը՝ աշխնքն Բուն Բա-
 բկեկնդանի կիրակին՝ Յիսնեբողաց կիր. օ
 Տարեգիրը Ա կաթ Ի հղած պարա-
 գային, Ծննդեան Ութօրէքը չլլորացած
 վրայ կը հասնի Առաջաւորաց պահքը: Սակայն
 լաւագոյն է Ծննդեան տօնին կա-
 թուութիւնը գերազատ համարելով՝ զանց
 առնել պտօնց առաջին օրը կամ օրերը:

Ս. Սարգսի զօրավարին եւ որդւոյ ճորտ
 Մարտիրոսին եւ չորեքտասան զինուորացի:
 Առաջաւորաց պահաց Շարաթ օրը մեր Ե-
 կեղեցիին կը կապուէ յիշատակը Ս. Սար-
 գիս զօրավարին, որ մէկն է մեր մօտ
 մեծ ժողովրդականութիւն վայելող երեք
 ոչ - հայազգի սուրբերէն - միւս երկուքը
 ըլլալով Ս. Գէորգն ու Ս. Յակոբ Մծննայ
 հայրապետը, թէև Ս. Գէորգ մեծ ժողո-
 վըրդականութիւն կը վայելէ նաև օտար-
 ներու մէջ: Ապրած աւ հրաշագործած է
 հապաղովկիոյ (կեսորիոյ նահանգ) մէջ:
 Հակառակ ասոր, Յունաց Տօնացոյցը չէ
 յիշատակած իր անունը, մինչ Լատինաց
 մօտ ան կը նշուի Հոկտեմբերի 7ին: Տա-
 րբրինան է նաև որ մեր մօտ մեծ ծաւա-
 լում ունեցող Սարգիս անունին կարելի
 չէ հանդիպիլ օտարներու մօտ, զանցա-
 լելի բացառութեամբ Մարտիրոսներու: Ե-
 բրուսաղէմի սովորութիւնն է Ուրբաթ ե-
 րեկոյան կատարել նախատօնակ իսկ Շա-
 րաթ առաւօտ մատուցանել Ս. Պատարագ՝
 սուրբին անունը կրող դոգբերիկ այլ գողտ-
 բիկ մատրան մէջ, որ կը գտնուի Մայր
 Տաճարի հիւսիսային կողմը եւ կը նկատուի
 հնագոյն մասը Տաճարին: Հոն կայ նաև
 Ս. Մինասայ անունով սեղան մը, ուր
 սակայն չի մատուցուիր Ս. Պատարագ:
 Ըլլալով նախադուռը Ս. Աթոռոյն Գան-
 ձատան, անոր որմերը զարգարուած են
 թանկարժէք գուազաններով: Սաղմու-
 կան սովորութիւն է նաև այս տօնին հո-
 ճեկանկիստ կատարել հանգուցեալ ազգա-
 յին մեծ բարերար Գալուստ կիւլպէնկե-
 անի հօր՝ Սարգսի հոգւոյն համար: Խօսք
 չուանիք Ս. Մարտիրոսի - որ յունարէն
 բոս մըն է, նահասակ իմաստով - եւ շա-
 րեքտասան զինուորներու մասին:

Յաջորդ օրը մեր մօտ ծանօթ է իբրև
 Ս. Սարգսի Կիրակի, իսկ Յունաց մօտ Ա-
 նուակի կիրակի է այդ օր, զոր իրենք
 կը յիշատակեն Բուն Բարեկենդանէն եր-
 կու շարաթներ առաջ, մինչ մենք՝ երկու
 շարաթներ ետք:

Անոր յաջորդող եօթնեակը յատկաց-
 ւած է ազգային սուրբերու, ուր յաջոր-
 դարար կը յիշատակուին Ասովլանցի, Սու-
 քիասանց եւ Ոսկեանց: Առաջինները զօրա-
 վարներ են, իսկ միւսները՝ ճգնաղգևաց
 վանականներ, որոնք կը յիշատակուին
 նաև Ս. Պատարագի ընթացքին: Իսկ Շա-
 րաթ օրը վերապահուած է մեր անմեծ
 հայրապետներէն Սահակ Պարեւ հայրա-
 պետի յիշատակին: Կ'աթէ յիշել որ մեծ
 այդ սուրբին յիշատակը մենք կը տանենք
 երկիցս, ե թէ տարբեր ձևով կ'երեւի իր
 անունը երկու պարագաներուն: Այսպէս,
 մինչ առաջինին մէջ ունինք Իսահակ,
 Ա. Մեսրոպի հետ յիշատակուած ասէն ա-
 նունը կը մերկանայ Իէն:

Նոյն օրը մեռելաց յիշատակին նուիր-
 ւած է Յունաց մօտ, իսկ մեր մօտ վեր-
 ջին Շարաթը ըլլալով կ'երգուի կիրակ-
 օրու քի սովորական շարականը (Սուրբ Ես
 Տեր եւ Եկեմակալաբայից), որմէ ետք կը
 վերսկսի երգուիլ Մեծն Ներսէս հայրա-
 պետի տօնին, աշխնքն Հոգեգալուստէն
 քսան օրեր ետք:

Բուն Բարեկենդանը կանխող կիրա-
 կին մեր Տօնացոյցին մէջ արձանագրուած
 է իբրև Միջին Կիւրակ, թէև աւելի ճիշդ
 պիտի ըլլար գոյն կոչել վերջին Յարու-
 րեան եւ վերջին Հարասնեաց կիրակի, ս-
 րովհետև այդ օր, վերջին անգամ նախ
 քան Չաթիկ, կ'երգուին Յարութեան մե-
 ղեղիներ եւ վերջին անգամ, նախ քան
 Նոր կիրակի, արտօնուած է Սուրբ Պտակ
 օրննիլ: Յունաց մօտ կը կոչուի Միսի
 Բարեկենդանի կիրակի, վասնից վերջին
 օրն է ուր մահչէնի գործածութիւնը ար-
 տանելի է իրենց մօտ: Յաջորդ եօթնեակը
 Նաւակատիքի եօթնեակ է իրենց համար,
 ուր կ'աթենդէնի գործածութիւնը միայն
 արտօնելի է: Իսկ Ղպտաց մօտ Բուն Բա-
 բկեկնդան է այդ օր, քանի որ անոնք
 7ի տեղ 8 եօթնեակներ պահք կը բռնեն:
 Այս կարգադրութիւնը եղած է զբիստա-

նէութեան նախնի գործերէն, աւր շարքեւորս պատճառաւ Ղարախներու թիւը խիստ նուազած ըլլալով Եգիպտոսի մէջ, օրուան Պատրիարքը կ'արտօնէ մերձաւորներու ամուսնութիւնը, փոխարէնը տնօրինելով յաւելեալ եօթնեակ մը պահեստը թեան:

Բուհ Բարեկենդանը կ'անխաղ շարքալը կը բացուի շարք մը սուրբերու (Պարօկատանի մէջ նահատակով): Ատանք են. — Մարկոս Եղիսիկոս, Պիոն Բահմայ, Կլուբել Եւ Բեմիամիս օարկաւագներ, Արզման, Ուրզպան Եւ Սոյն: Ըստ սմանց, առաջինը կը զատուի խոտմբէն, նոյնացուելու համար Երուսաղէմի Աթուռին նախնական նոյնանուն եպիսկոպոսներէն մէկուն հետ, որուն յիշատակը Լատինք կը տանն 22 Հոկտեմբերին, «Երուսաղէմի առաջին ոչ-Հրեայ ծագումով եպիսկոպոսը» ծանօթագրութեամբ: Միւսներէն՝ Բեմիամիսին անուան է միայն որ հանդիպեցանք, այն ալ Լատինաց Տօնադոյցի մէջ, Մարտ ամսու վերջին օրը:

Երեքշարթի օր կը յիշատակենք Ղեւոնդեանց Բանահայերը: Վարդանանց հետ Աւարայրի դաշտը իջած սրբանունը այս կրօնաւորներու յիշատակի օրը Ս. Պատարաք մատուցանելու սովորութիւնը կայ արտասահմանի կարգ մը կեդրոններու մէջ: Հոս ալ ի նուան կը մատուցուէր Ս. Պատարաք՝ Ս. Քիշմածին մտարան մէջ:

Չորեքշարթի երկերչեան կը կատարուի նախատանակ Ս. Վարդանանց: Սովորութիւն կար ատեն մը որ Կիլիկեան Հեթում Բ. Թագաւորի միակաւոր սաթէ գաւազանը ունենար հանդիսապետը ի ձեռին, նախատանակի ընթացքին: Աւելի ետք, այդ սովորութիւնը փոխգրութեանց Աւագ Ուրբաթ, Թաղման նախատանակին, որպէսզի ուխտաւորներուն առիթը արուէր զայն անանխալ:

Հինգշարթի տօն է Ս. Վարդանանց զօրավարացն մեռոյ 1036 վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին: Այս տօնը Ս. Աթոռոյս մէջ նկատուած է իբրև տօնը Ժառանգաւոր սանիբուն — ինչպէս է Ս. Ստեփանոսի օրը տօնն է Սարկաւաղաց —, որոնք իրենց մէջէն ընտրուած դասապետներով կը զեկավարեն օրուան երգեստը թիւները և Ս. Հաղորդութիւն կը ստա-

նան իրենց Տեսչին ձեռքէն, որ կ'ըլլայ օրուան Պատարաքիչը: Ըլլալով անուան տօնը Վեհափա Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսին՝ կը կատարուի «Հայրապետական Մաղթանք»: (Նոյնը կը կատարուի նաև արտասահմանի մեր բոլոր եկեղեցիներուն մէջ, քանի որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին ալ — Տ. Տ. Գարեգին Բ. — անուան տօնն է այդ օր:) Արդէն արաւկան սեռի անգամներ շատեր, որոնք արքայանուներէ տարբեր անուն կը կրեն, իրենց անուան տօնախմբութեան օրը կը նկատեն Վարդանանց տօնը, ենթադրելով թէ այդ 1000է աւելի վկաներուն մէջ իրենց անուանակից մը կ'ընար գտնուիլ: (Նոյնն է պարագան Ս. Կոյսի Վերափոխման տօնին՝ իգական սեռին համար:) Սովորութիւն է այդ օր կատարել նաև Հոգեմանգոստեան Պատան, քանի օր Յիսուսակ մեռելոց Եւ Տօն ազգային բացարձակութիւնը կ'երևի Տօնացոյցին մէջ:

Ուրբաթ օր սովորութիւն է Ս. Պատարաք մատուցանել Ուղղափառ Ասորաց Ս. Մարկոս Աւետարանի եկեղեցւոյ մէջ, որ կը գտնուի Հայոց Թողի հիւսարային ծայրամասին: (Ղարախներ և Ասորիներ մեզի գաւառակից ըլլալուն, տարին մէկ անգամ տունց եկեղեցիներուն մէջ կը պատարաքենք:) Արարողութեան աւարտին, Միտրանութիւնը կը հիւրասիրուի Ասորաց Եպիսկոպոսին կողմէ:

Շարթ յիշատակ է Կ. Պոլսոյ Ս. Ժողովոյն 150 հայրապետացն (զուամբուած 381 թուականին): Տիեզերական Ժողովներու — որոնցմէ առաջին երկը միայն կ'ընդունինք մենք — հայրապետներու յիշատակը առանձին տօնախմբելու գրութիւնը յատուկ է մեր եկեղեցիին: Յօյներ միայն Նիկիոյ և Բ. Ժողովները կը նշեն, առաջինը մեր Երկրորդ Մաղապարտի Կիրակիին — քանի որ, ըստ Յայտնաւորքին, Համբարձման տօնի յաջորդող Կիրակիին զուամբուած է ան —, իսկ երկրորդը՝ 8-14 Հոկտեմբերի միջև ինկող Կիրակիին, իսկ մնացեալները, «Տիեզերական Ժողովներու Հայրապետներ յիշատակմամբ», կը նշուին 15-21 Յուլիոսի միջոցին հանդիպող Կիրակիին: Արեւմտեանք լուռ են այդ մասին:

Այս Շաբաթ օրը Յունաց Տօնացոյցին մէջ նշուած է իբրև «Սրբոց և ձգնաւորաց Շաբաթ»:

Երեկոյեան ժամերգութեան ընթացքին, եկեղեցական կանոնի համաձայն, կը վարագորութիւն եկեղեցւոյ խորաններն ու գլխաւոր սրբանկարները, որոնք այդպէս կը մնան մինչև Մտղիազարդ: Մայր Տաճարին մէջ, վարագորները կը փոխուին վից անգամ (ամէն Շաբաթ օր):

Պէտք է դիտել տալ թէ սեղաններ և սրբանկարներ վարագորելու սովորութիւնը ներկայիս յատուկ է միայն Հայց. եկեղեցիին: Կ'ըսենք ներկայիս, վասնզի մինչև Բ. վատիկանի ժողովի, Լատիններ ալ սովորութիւն ունէին վարագորելու սրբանկարները բայց անոր հետ ոչ թէ խորանները, այլ անոնց վրայի խաչերը միայն, և այն ալ ոչ թէ Մեծ Պահոց սկիզբէն, և այլ մեր Գալստեան Կիրակիի նախօրեակէն միայն, մնալով այդպէս երկու շաբաթներ, մինչև Ճրագալոյցի օրուան «Լուսաւորեալ» ի հանդիսութիւնը: Իսկ Ասորիներ Մտղիազարդի օրը կարճ պահու մը համար փակելով գլխաւոր սեղանի վարագորը, խորհրդանշական արարողութեամբ մը զայն կը բանան նոյն օրը, գիշերուան մուծին:

Բուն Բարեկեցական Կիրակին այլ եկեղեցիներու կողմէ կը կոչուի Carnival Sunday: Արեւմտաքի մէջ ան նկատուած է իբրև կերութեամբ և խրատականքի օր մը, տեղ տեղ հասնելով արեւելութեան և շրջապատութեան: Մեծ Պահք մտնելէ առաջ աշխարհիկ ուրախութեան օր մը վերջապէս — Լատինաց մօտ երեք օրեր, քանի որ անոնց մօտ Պահքը կը սկսի Չորեքշաբթի՝ Օր Մոխրոցով — ուր ուշագրաւ երևոյթ է ձգնաւոր: Յայնքէ զայն կ'անուանեն Կարնիվալի Բարեկեցական:

Մեր մօտ այդ օրն է որ կը ճշգրտին տարւոյն ձայները: Այսինքն, ինչ ալ ըլլայ նախորդ օրուան Ձայնը, այդ օրուանը կ'ըլլայ Դի, Մեծ Պահքը սկսելու համար ԱՁով, և շարունակելով յաջորդարար մինչև յաջորդ տարուան Բարեկեցականը: Տարօրինակ է որ Ս. Աթոռոյս մէջ միակ օրն է ան, ուր փակեալ — խորանով Ս. Պատարագ կը մատուցուի: Տեղական սո-

վորութեան համաձայն, այդ օր Լուսաւորարպետը կը վարէ Դարապետի պաշտօն:

Մեծ Պահոց առաջին օրը, վանուցս հաստատութիւններէն շատերը և վարժարանները կը մնան փակ, մինչ ժառանգաւոր սաներ օրը կ'անցընեն պոստով: Ս. Պատարագ ալ չի մատուցուի որ այդ օր Սրբավարներու մէջ: Յայնքէ ծոմապահութիւն կը հրահանուին այդ օր և յաջորդ օրն ալ չեն պատարագեր:

Արեւելեան Հռոմէադաւան եկեղեցիներ — Յոյն, Հայ, Ասորի — ևս, որոնք երբեմն Լատինաց նման Չորեքշաբթի օր կը մտնէին Մեծ Պահք, ներկայիս մեզի նման պահուցողութեան կը սկսին Բշ. օրուանէ: Հայ Կաթողիկէներ ընդունած են «Օր Մոխրոցով Պահք մտնելու սովորութիւնը, ինչ որ յիշեցում մըն է մարդուն՝ իր հողիցէն ծագումին և իր մարմինը հողին յանձնելու ճակատագրին: Քահանան արդէն «Նոյն է իր և ի հող դարձցիս» կը կրկնէ, մոխիրը հաւատացեալի գլխուն կամ ճակտին վրայ խաչանիչ ցանած պահու: Իսկ Մեծ Պահքը Չորեքշաբթի օրէն սկսելու սովորութիւնը եղած է պահուցողութեան շրջանը 6 իջը 40 օրերու մէջ ամփոփելու դիտաւորութեամբ, դուրս ձգելով սակայն Կիրակի օրերը:

Հակառակ 7 եօթնեակ կամ 48 օրեր ընդգրկելուն, մեր մօտ ալ Մեծ Պահքը կը կոչուի Քառասներորակ կամ Քառասներդասակ պահք, որուն 40 օրը օրը լրանալէ ետք, Ղազարու յարութեանէն սկսեալ, պարզ պահք բառով նշանակուած է մեր Օրացոյցին մէջ փոխան օր միմ պահոցի:

Ներկայիս պահքը իր խօտաքոյն ձեւով կը պահուի միայն Օրթոտօքս եկեղեցւոյ մօտ: Կաթողիկէներ լոկ Օր Մոխրոց և Աւագ Ուրբաթ օրերուն պահուցողութիւն և մնացեալ 6 Ուրբաթ օրերուն մեզիցէն հրամարտուած կը հրահանուին:

Դիակի է, որ մեր մօտ թէև Պահքը կը սկսի Բշ. օրը, բայց Մեծ Պահոց կարգերը — Արեւագալ, Խաղաղական և այլն — կը սկսին Չորեքշաբթի օրուանէ և կ'աւարտին Պահոց 40 օրը: Ուրբաթ օրը:

(Շարունակելի՛ 3)

Գ. ձ.

ՈՒՍՈՒՄԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԵԱՐԱԿԱՆ ԱՑ

ԵՐԿՐՈՐԴ ԽՄԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԱՏՃԱՌՈՒԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Է. դարու առաջին կիսում Երնողի ձևաձևը այսպէս կարգաւորուած ժամա- կարգութիւնը մնաց առ ժամանակ: Ինչպէս նախընթացներում տաօցինք, Եկեղեցւոյ ծիսական մասը զարգացման ենթակայ է, ինչպէս օտար Եկեղեցեաց՝ նայնպէս և մեր Եկեղեցւոյ համար: Յառաջ են գալիս թէ՛ ազգային և թէ՛ օտար ազգերի սուրբեր ու նահատակութիւններ, որոնք Գրիստոսի Ընդհանրական Եկեղեցւոյ սեպհականութիւն են կազմում, և ոչ թէ մի ազգի — օրինակ՝ Յայնի կամ այլոց —, որի մէջ նահատակուել կամ մարտիրոսացել է այդ սուրբը: Այս դէպքում, Եկեղեցին պարտական համարելով իրեն կրօնա-տագիտութիւնը արտայայտելու, օտնմտնում է նրանց յիշատակի համար օրեր: Եկեղեցւոյ սրբազան Հայրերը երգեր են հիւտում այդ մարտիրոսների անուան ձօնում, այդ երգերի մէջ յիշում նահատակի գործը, այլև բարեխօս ունենով զնոսա առ Հայր:

Կարելի է սակն նաև, որ մինչև Է. դարը Եկեղեցու օտնմտնած տօները շատ պարզ էին. մի օր միայն կը տօնուէր, աւուր պատշտոնի երգերի մէջ կը յիշատակուէր օրուայ տօնելին, թէ՛ օտարա-մուտ սովորութեամբ և թէ՛ կրօնական ջերմեանդուծեամբ սկսում են մի օրուայ պիտարէն մի քանի օր յիշատակել. այսպիսով, միօրեայ տօնը դառնում է բազմօրեայ: Այդ թուերը խորհրդաւոր են. 1, 3, 7 օրեր:

Տօների բազմանալովը կամ միօրեայ տօնը բազմօրեայ դառնալովը, բազմա-նում կամ լաւ ևս է սակն հիւտում են նոր երգեր: Եկեղեցական Հայրերը նոր տօներ կարգելով, պիտի հոգ տանէին զայն տարածելու ամէն կողմ, և նոյնպէս պիտի հոգային ՚ի պատիւ տօնելեաց հիւ-տած երգերն էլ տարածելու: Ինչպէս և

րեւում է պատմական ակնարկումից, ըն- տրուում են երգեցողութեան գիտակ ան- ձինք, որոնք շրջում էին Հայաստանի զանազան գաւառները և ուսուցանում ե- կեղեցեական երգերը: Այդ պատմական ակ- նարկը որ վերոյիշուեցաւ, կրկին մէջ եմ բերում, որովհետև մեզ համար գնահա- տելի է այս գրեթէ միակ փաստը, որից հանում ենք վերոյիշուել եզրակացութիւ- նը: Ան՝ այդ ակնարկը. — Ը... և ընա- րեցին արս իմաստուն, զի օրգեսցեն ընդ ամ. աւխարհս հայոց եւ զղոյն կարգաւո- րուրինս հաստեսցեսնս (կրօնկոս Գանձա- կեցի, էջ 34-35, 6 տող):

Սոյն այս ձևը, երգերը տարածելու, յիտոյ կը տեսնենք ներսէս Ենորհալու օրօք, բայց պէտք է երեւակայել թէ՛ այ- սուտամեային որքան զքուր էր հայոց աշխարհի բոլոր ծայրերում (Եկեղեցական) աստուածապաշտութեան մէջ նմանութիւն և կարգ պահպանելը, քանի որ հեղեցեալ տելանում են նոր երգեր:

Եթեքերը դարում և ապա յառաջ են գալիս Եկեղեցական նոր երգիչներ. այս կարգում կարելի է յիշել Անանիա Երևակացուն, Սահակ Զորպիորեցուն, Յովհան Օձնեցուն(*), Ստեփանոս (Բ.) Սիւնեցուն, Պետրոս Գեաղարձին, Գրի- գոր Մագիստրոսին, Յակովբ Սանահնե- ցուն, Գրիգոր Վկայաւերին, Յովհաննէս Սարկաւազ(**) Վարդապետին և վերջապէս ներսէս Ենորհալուն, այսինքն՝ ՓՐ. դա- րու երկրորդ կէտը, որովհետև երկրորդ խմբագրութիւնը դրւում է մօտաւորա- պէս այդ ժամանակները:

(*) Օձնեցու համար Գիրակոս գրում է. Ը... և երգեաց Շարական հարցին ամեղք յա- մենայնի և զպատուի, որ մինչև ցայսօր պաշտի յԵկեղեցիս հայոց, զհասել ձէն թաւ- կանէ մինչև ՈՁ թուականս, որ այժմ յաւուրս մեր է. — 39 էջ, Գիր. Գանձ.:

(**) Ը... արար և շարական Ղևնդեանցն քաջօր եղանակաւ, և յարմար բանիւ, որոյ սկիզբն է այս. «Պայծառացան այսօր սուրբ Եկեղեցիք»: — Նոյն:

Այժմ, հարց է յառաջ գալիս, թէ մ'վ է խմբագրել կամ կարգաւորել այդ ժամանակ շարականը և ժամապաշտութիւնը ընդհանրապէս: Երկու անձինք աւելի հաւանական կը թուին մեզ, այդ կարգաւորութեան գործում. մին՝ Ներսէս Ծնորդաւորի և միւսը՝ Ժ. Գարու վերջին քառորդին՝ Գէորգ Սկեւացին, որը այդ ժամանակ յայտնի գիտնական էր և վարժապետ:

Ներսէս Ծնորդաւոր մասին գիտենք. <... Բազում ինչ կարգեաց յեկեղեցի քաղցր եղանակաւ Խոսրովեան սեով շարականս ... Արար նա երգս և սւսոյց իսկ Փայտեցիկ, որք պահէին զբերդն (Հառմկայաւ), զի փոխանակ վարդապար ձայնից զայն ասացեն, որոյ սկիզբն է 'ի ուղմասէն Դաւթի Յեթնասուք 'ի գիշերի դառուն քո Տէր» և այսպէս խորհրդարար ըստ կարգի, և Ջարթիք փառք իմ», որ այժմ ասի յեկեղեցի 'ի ժամ գիշերային պաշտամանս:

Եւ այս, մեզ կ'ործնէ է տալիս, որ Ներսէս Ծնորդաւորի հոգ է տարել յատկապէս ժամագիրքը կարգաւորելու, նայն իսկ ժամագրքի երգերից մեծ մասը ինքն է հեղինակել. ուստի, հաւանական է թըւում շարականների կարգաւորումն Ներսէս Ծնորդաւոր անուամբ: Գրել է շատ նաև: Որովհետեւ, երբիք աւերածութեան պատճառով խանգարումը էր մտել ժամակարգութեան մէջ, ուստի, Մաքենեայ և Քեղևնեայ վանքերից և նոյնպէս մեծ Հայաստանի նշանաւոր վանքերից բերել առևա ժամագրքի հին օրինակներ, որովհետև վանքերը միակ տաւրապան վարդերը լինելով՝ անխախտ և ճշգրիտ օրինակներ կարող էին ունենալ, թերին սեղեցից, լրացուց:

Բայց մեզ այնքան էլ հաստատ չէ թուում Ներսէս Ծնորդաւոր շարականներ կարգաւորելը. վասնզի նախ որ վարդան Բարձրբերդիցին և Կիրակոսը, որոնք Ծնորդաւորն ժամանակակից են, չեն յիշում այդ և զժուար թէ թերանային զայդ հաղորդելու. երկրորդ՝ էլ ինչո՞ւ Գանձակեցի կամ վարդանը անդադար յիշատակելով «Ճոնընաբը» ասում են, «որ այժմ պաշտի յեկեղեցիս մեր»: Մանաւանդ

որ եթէ այդպիսի բան լինէր, վարդանը անպայման պիտի յիշատակէր, որովհետեւ ան Երուսաղէմից վերադառնալու ժամանակ, բաւականին (ժամ 6 տարի) մնում է Յակովբ Կլայեցի կաթողիկոսի հրաւիրանք Հառմկայաւ, և եթէ լինէր, այնտեղ պիտի ծանօթանար և յիշատակէր: Գուցէ Ճոնընաբից յետոյ աւելացած երգերը աւանձին տետրակներով կամ շրջիկ կարգաւորիչներով անքով տարածել է:

Հայր Ալիշանի «Միտունան» մէջ մի շատ կարեւոր փաստ ենք գտնում, որով այս երկրորդ խմբագրութեան կարգաւորիչը համարում ենք Գէորգին (Սկեւացին):

Ստեղծով Սկեւացու զպրոցի մասին, ասում է. «Մտունայ գրուատիչն կամ ոչ պարզապէս յիշէ զմիւս ևս յոյժ պիտանի հասարակաց գործ, որ և յայտարար ստեղծաւոր և շափազիտակ հանձնարոյ Գէորգայ, այն է քրիստոսի և Եսասաուրի ընդ ընդից եւ եղանակաց օտրականաց մերոյ: Ծանօթ է բանասիրաց, զի 'ի անապիր յիշատակարանս երգարանին, անգրատին 'ի սկզբանէ ԺԳ. դարու 'ի յուլով նշանակի գրեալ ըստ լաւ և ընտիր օրինակին, որ կոչի Սկեցի և յոմանս վկայի, զի ընտրողն այն էր Գրիգոր առաջին վարժապետ Սոայ և քաջ քարտուղար, մականուանեալն Սուլւոյ:

Արդ, Առաքել Սիւնեաց Եպիսկոպոսն 'ի լուծմանս Սահմանաց Դաւթի Անյաղթի, ասէ. «Ճշմարտեալ բանք երզնցս Սկեւ օրինակն է՝ 'ի շարականացն, զոր մեծ դպեալն Գէորգ ուղղելաց, այն որ զԵսայի մարգարէն մեկնեաց 'ի խնդրոյ Հեթում թողաւորին 'ի Սիս ... զի արհեստն առագանսութեան խառնեալ լիցի 'ի յերզան, որպէս նոյն Սոյն օրինակն է, զոր սահմանաց վարդապետն Գէորգ» (*):

Ինչպէս երևում է ընդձեռններից, եթէ երկրորդ խմբագրութիւն ընդունենք, պէտք է հաստատապէս ասենք, որ դա ստել է Գէորգ Սկեւացին ԺԳ. դարու վերջին քառորդում: Գուցէ եղանակների կարգաւորման արան գործակցել է Ստի վարժապետ՝ յայտնի Գրիգորը, մականուանեալն Սուլւոյ:

(*) «Միտունան», էջ 104, բ. սիւնակ, ց106 էջ, ա. սիւնակ, 1 տող:

Ուստի, երկրորդ Խճաբարութեան մէջ կը մտնէին երգերը հեղինակներին՝ Անանիա Շիրակացու, Սահակ Ջորափորեցու, Յովհան Օձնեցու, Ստեփանոս (Բ) Սիւնեցու, Ստեփանոս Մոկացու, Պետրոս Գեառաբաձի, Կերսէս Շնորհալու, Կերսէս Լամբրոնացու, Խաչատուր Տարօնցու, Մեծիկն Վարդանայ, Յակովբու կյայեցու և Գէորգ Սկեռացու:

Ընդհանրապէս այս հեղինակներին մեծ մասը նոր տօներին համար յատուկ երգեր չեն հիւսել, այլ տօն կիրակէ օրերին, և բազմօրեայ տօներին միև ուուրց շարուկանները:

Ուրեմն, երկրորդ անգամ շարականների կարգաւորումն հաւանական ենք կարծում Գէորգ Սկեռացու ձեռքով: Գարու վերջին, և աւելցած կը լինին վերոյիշեալ հեղինակաց երգերը:

**ԵՐՐՈՐԿ ԽՐԱՎՐՈՒԹԻՒՆ
ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԼՏԿԵՐ ԵՐԱԿԱՆՆԵՐ**

Ներկայումս մեր ձեռքին եղած Շարականը հարկու ժԳ. գարու Շարականներից տարբերութիւն ունի, վասնզի ժԳ. գարուց յետոյ նոր տօներ են աւելացել: Մեր համեմատած ձեռագիր Շարականներում նոյնիսկ կան այնպիսիները, որք չեն մուծուած ապագրուածի մէջ, ինչպէս Շարական Համամայ, կանոն Սրբոյն Արտուրուհէհայ, Շարական Տարագոսեանց, այլ հարց Աւետեաց Աժծանի, ևն., որոնք ամբողջութեամբ պիտի կցենք սոյն գրութեանս 'ի հետազոտութիւն յարգոյ բանասիրաց: Վերոյիշեալ Շարականին ապագրութեան մէջ չմուծուած լինելը բացատրում ենք նրանով, որ այդ շարականները կամ տօները մի որոշ շրջանում են յառաջ կկել, չեն ընդհանրացել, ուստի և տօնացոյցի ու պաշտամունքի մէջ չեն մտել:

Մի անթուական մագաղաթեայ գրչուական մէջ, № 1573 (որի նիւթից երևում է 'հին լինելը), պահպանում է ժԳ. գարու սկզբում հիւսուած ձեռագրերը խորինք երբը, ձևյօր զուարճացեալ, ձևեկաստուրը Երրորդութեանն(°), Արևելք գիւրաբփինա (ժԵ. գարու) կիրակոս Արևելցու, Շ' յանսահմոն ծովէն՝ մեծ վար-

դանինը, Ձեռագրի յորտամբ՝ Սարգիս Սեանցու:

ԺԳ. գարու մի թղթեայ գրչուական մէջ (№ 1598 և № 1615) պահպանում են վերոյիշեալ շարականներից շատերը, որ յետոյ է աւելցուած ուրիշ գրչի ձեռքով:

Այս թերութիւնները 'ի նկատի ունենալով, կարծում ենք որ մի երրորդ անգամ կարգաւորուել է Շարականը, և այդ այն ժամանակ միայն, երբ արդէն հիւսուած էր վերափոխման Անձինք Շարականը՝ կիրակոս Արևելցու ձեռքով:

ԺԵ. և ԺԶ. գարերի ձեռագիր Շարականները վերջանում են Արևելք գիւրաբփինաով. նոյնպէս և մեր այժմու ձեռքի ապա Շարականը այդ երգով է վերջանում: Այս վերջին կէտը զօրեղ փաստ է, որ երրորդ կարգաւորումն շարականաց տեղի է ունեցել ժԵ. գարում:

Այս երրորդ կամ վերջին խմբագրութեան անհրաժեշտութիւնը յառաջ է գալիս նրանից, որ ժԳ. գարուց սկսեալ, Հայոց աշխարհը անհանգիստ և աւեր վիճակի մէջ էր: Կաթողիկոսական Ս. Աթոռը երկրի սրտից — Արարտեան աշխարհից — փոխադրուած էր կիլիկիա, ժողովրդի մեծամասնութիւնից հեռու, ուստի և Եկեղեցու գէտը գժուարանում էր յաճախել հսկողութիւնը: Ճշմարիտ է, Հայաստանում էին հռչակաւոր և մեծ վանքերը, որոնց մէջ մշտամուտն էր աղօթում և աշխատում էին մեծանուն և հանճարեղ վարդապետներ, բայց այդպիսի յաճախակի յարձակմունքները միջոց չէին տալիս այդ սրտացու վարդապետներին Եկեղեցու ներքին բարեպարտութեամբ մտածելու և զբաղուելու:

ԺԵ. գարում կատարուած պատմական մի կարևոր փաստ մեզ աւելի ևս համոզում է պնդելու և հաստատելու այս երրորդ խմբագրութիւնը: Այդ փաստը Հայարպետական Ս. Աթոռի Ստից Ս. Էջմիա-

(°) Ս. Սարգսի տօնը հաւանօրէն հաստատուած է Ն. Շնորհալու ժամանակից: Սա Միքայէլ Ասորուն յանձնեց, որ Ս. Սարգսի աւանդութիւնը Ասորերէնից թարգմանի Հայերէնի: Ուստի հաւանական է այդ ժամանակից հաստատուած լինի Ս. Սարգսի յիշատակութիւնը Եկեղեցու մէջ:

ծին փոխադրուելն է, որից յետոյ կիրական կա կաթ. վիրապետին ձեռնարկում է Եկեղեցու ներքին բարեգործութեան, կիրական կաթողիկոսը այդ դարու Եկեղեցու պետերից ամենաեռանդունն ու ամենանշանակաւորն է: Այն հոգածութիւնն աւելանալով, որ օտ ամուսն էր սա վայրավատեալ ու վշտակիր հասը, սորա յետնորդներին մէջ աւելի նուազ կ'երևի: Եւ այս բոլորը մեզ բերում է կատարեալ համոզման, որ սա հոգ տարած լինի նաև համակարգութեան վերայ, կամ օտ ինքն, կամ սորա ժամանակ այդ գործը պէտք է գլուխ եկած լինի:

ԺԵ. դարում յայտնի է կիրական Արևելցի կամ Երզնկացի, իբրև գրողէս և բանիբուն եկեղեցական, որ Յովհաննէս Երզնկացու առաջին աշակերտն է: Համառոտած Յայտմանագրքի մէջ, կիրական՝ երգիչ, խմբագրող է անուանուած: Տպագրած Շարականը, ինչպէս և ուշ գրչագիրներ, վերջանում է վերափոխման անձինքն Արևելք գերաբարձն շարականով: Այս շարականի վերջին առն սկզբնապատերը կիրական անունն են կազմուած: Եւ որովհետև ժԵ. դարում կիրական Արևելցին է յայտնի, ուստի վերջնական կարգաւորումն հաւանօրէն կիրականին կը տամ, որ իւր շարականով կը փակէ մեր Ս. Եկեղեցւոյ յոգնաշնչան հարց սրտաբուլղի երգերը:

Այս նոր կարգաւորման մէջ շատ քիչ նեղինակաց երգերը կը մտնեն, նախկին նեղինակաց գուրք մնացած մի քանի երգերը, այլ և Յովհանն Երզնկացու և կիրական Արևելցու: Ասկայն, այս կարգաւորումն ըստ իս, սակի ներքին բաժնին կը վերաբերի, այսինքն՝ երգերը դասաւորել ըստ պատկերաց տօնից:

Սակայն, այս խմբագրութիւնից էլ գուրք մնացին մի շարք շարականներ, որոնք ինչպէս երևում է, ընդունուած չէին և չէին ընդունւրացած և կամ տօնացոյցի մէջ մուտք չէին գործած: Այսպիսիք են մեր նախընթացներում յիշատակած շարականները, որոնք մինք ենք գրել ձեռագրաց համեմատութեան ժամանակ, և վարդանանց մի այլ շարական՝ «Անթառամ սիրոյ ծնունդդ», «Թագաւոր գոլով» շարունակութիւնը, Ս. Սարգսի,

ՏԻՊՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

**ԵՂԵՐԱՄԱՆ ՎԱԽՃԱՆ
Տ. ՂԵՒՈՆԴ ԱՐՔԵՄՍ. ԴՈՒՐԵԱՆԻ**

«Սիոն»-ի ներկայ թիւը մամուլին յանձնուած՝ և ապագրութիւնը մօտ էր արդէն լրանալու, երբ հեռագիրը երէկ (26 Գեկա.) բերաւ մեզի սարսաղագեցի գոյժը թէ Ամերիկանոց Առաջնորդ Տ. Ղեւոնդ Արքեպօ. Գուրեան երկու օր առաջ, կիրակի, սպաննուած է Նիւ Եորքի եկեղեցիին մէջ, պատարագած միջոցին:

Մանրամասնութիւնք կը պակսին անշուշտ սակաւին. և մենք ի դուր միամբուութիւնը ցանկացինք ունենալ գիշեր մը և ցերեկ մը ակնկալելու թէ յաջող հեռագիր մը կրնար հասնիլ, հերքելու համար սոսկալի լուրը. և սակայն կը զգանք այլևս թէ կը գտնուինք արդէն ցաւագին և ահարկու իրականութեան մը առջև, սղարաւ համար կորուստը բազում առաւելութիւնքով զարգարուած ընտիր Հովիտի մը, որ զանազան պատեհութիւններով և պայտօնավարութիւններով արժեցուցած էր ցարդ ինքզինքը, և որ, վստահ էինք թէ հեռագրէ պիտի հանդիսանար Հայ Եկեղեցւոյ ամենէն մեծարժէք գէմբերէն մին:

(«Սիոն», 1934, Հ. Տարի, Յունուար, Թիւ 1, էջ 21):

Ս. Յակոբու, Թեոդորոս զօրավարի մի մի երկրորդ շարականները:

Այսպէս ուրեմն, ընդունում ենք երեք գլխաւոր խմբագրութիւններ: Այս խմբագրութեանց ժամանակները ևս դարապուլիս կարելի է համարել թէ՛ Եկեղեցու ներքին և արտաքին բարեգործութեան, և թէ՛ հայ լեզուի զարգացման: Այս խմբագրութեան հետ եկեղեցական նեղինակներ բաժնեցինք երեք կարգի. — Առաջին խմբագրութեան՝ ձօնի ձեռամբ, է. դարում, երկրորդ խմբագրութիւն՝ Գէորգ Սկևռացու՝ ԺԴ. դարում, և երրորդ (ուշի քան կարգաւորումն) ժԵ. դարում՝ կիրական Արևելցու ձեռամբ:

ՎԱՀԱՆ ԲԺՇԿԵԱՆ
(Շարունակելի՛ 4)

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԷԱՆ ԵՌԹՆԵԱԿՐ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՁ

17րդ տարին ըլլալով, տարւոյս Յունուար 22-29 երկարող եօթնեակի միջոցին, տարբեր Եկեղեցիներու և գաւառնանքներու պատկանող Սաղիմարնակ քրիստոնէականեր — հոգեւորական թէ աշխարհական — քով քովի գալով, նշեցին Եկեղեցիներու Միութեան Եօթնեակը:

Բացի Յոյն Օրթոտոքսներէն և Ղպարիներէն, այս տարի ևս բոլոր միւս Եկեղեցիները իրենց զավելի մասնակցութիւնը բերին հեւմեկնիք ոգիի արգասիքը եղող և տարուէ տարի ծաւալող այս շարժումին, միացնելով իրարու հոգեբուխ իրենց աղօթքներն ու բանաւոր խնդրանքները:

Եօթնեակը բացուեցաւ Կիրակի, 22 Յունուարի առաւօտեան ժամը 11ին, Ս. Փրկիչ՝ Տրսնչիոսկեաններու Մայր Տաճարին մէջ, Հայ-Կաթողիկէ համայնքի Պատր. Փոխսանօրդ Գերջ. Տ. Յովսէփ Մ. Վրդ. Եպարսեանի մատուցած Ս. Պատարագով: Երգեհոնակար Պր. Վահէ Գալստեան և իր շնորհալի Տիկինը՝ Եօթէ, մին իր ճարտար նուագածութեամբ իսկ միւսը՝ իր թովիչ ու մարզուած ձայնով, հայկական Ս. Պատարագին թովչանքն ու քաղցրութիւնը փոխանցեցին բազմաթիւ ու բազմազգի ներկաներուն, որոնց գլուխը կը գտնուէր Լատինաց Մօնս. Ճիւղօժօ Պէլթրիթի Պատրիարքը: Արարեղէնով քարոզ ժը խօսեցաւ Ասորի-Կաթողիկեներու Պատր. Փոխսանօրդ Մօնս. Փիէր Ապօ էլ-Անատ:

Նոյն օրը, երեկոյեան, աղօթաժողով կար Անկլիքաններու Սեյնթ Ճօրճ Մայր Տաճարին մէջ: Հակառակ վայրին հետաւորութեան, եկեղեցին լիցուն էր ամբողջու-

Յ Ո Ւ Ե Լ Ե Ա Ն՝ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՎԱՅԱՆ ԹԷՔԷԱՆԻ

Ուրախութեամբ կը տեղեկանանք իր մարգարութեան զրկուած շրջաբերական ծանուցատուէ մը թէ այս Փետրուարի 10ին, Փարիզի մէջ պիտի տօնուի Պր. Վահան Թէքէանի դրական գործունէութեան քառասնամեակը: Քաղցր է մեզ յուսալ թէ, ինչպէս թերթերու մէջ քանիցս տեղեկութիւններ տրուեցան այս մասին, ուրիշ բազմաթիւ հայաշատ վայրերու մէջ ևս պիտի լինին այս առթիւ ազգային սիրոյ և յարգանքի արտագին արտայայտութիւններ, որոնց արժանի է ստուգիւ ազգասէր և մեծատաղանդ քանասեղծու «Սիոն», մասնակցելով այս ընդհանուր զգացմանց, կը մտղթէ որ ապակուրի բողոքով տարիներ ապրի պատուական Յոգելուարը, աւելի կհինաւէտեւրու համար հայ դրականութիւնը իր մտքուր քնտրին այնքան ազնիւ ներշնչութիւններովը:

(«Սիոն», 1984, Հ. Յարի, Փետրուար, Թիւ 3, էջ 61):

ՊՐ. ԳԱՆՈՒՍԿ ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ՍԵՐ ՍԷՁ

Փետրուար 9ի երեկոյին, յանակնկալաւ մեր մէջ ունեցանք Ս. Աթոռոյս պատուական բարբարներէն Պր. Գալուստ Կիւլպէնկեանը, Եգիպտոս և Սիւրիոս այցելութեանը առթիւ ցանկացած էր անցնիլ Ս. Երկրէն, տեսնել Սրբուսողէժը — ուր եկած էր անգամ ժը միայն, կանուխ, 9 տարեկան հասակին, իր բարեպաշտ ծնողացուց հետ —, երկրպագիլ տնօրինական Ս. Տեղեաց, համբուրիլ Գլխադիրը և տեսնել Հայկական նուիրական տոյ Հաստատութիւնը: Կարելի չեղաւ համոզել զինքը, որ ընդունի հանդիսական ընդունելութեան մը նուագազոյս պատիւը գէթ. իր աշնուական համեմատութիւնը մերժեց ամէն ցոյց, ուղերձ և երգ: . . . Պատկառանքով ծնորդակց Գլխադիրի գերեզմանին առջև և հաւատքով ընդունեց օրհնութիւնը՝ զոր տուին իրեն հոն Ս. Պատրիարքը, և Տ. Մեսրոպ և Տ. Սմբատ Եպիսկոպոսունք:

(«Սիոն», 1984, Հ. Յարի, Մարտ, Թիւ 3, էջ 95):

Քեամբ: Անգլերէն, Արաբերէն և Ֆրանսերէն լեզուներով կատարուած Ս. Գրական ընթերցումներու և քանի մը Hymnոիրու երգեցողութեան աւարտին, խօսք առին Յոյն-Կաթոլիկ կղերական մը և Անկլիքան երէց մը, առաջինը Արաբերէնով իսկ երկրորդը Անգլերէնով արտայայտուելով քրիստոնէական սիրոյ և համագործակցութեան մասին: Ներկայ էին մեզմէ Ղոգշ. Տ. Գուսան Արղ. և Բարշ. Ալեքս Սրկ.:

23 Յունուար, Երկուշաբթի երեկոյ, մերն էր կարգը: Ս. Յակոբեանց Մայր Տաճարը իր խորհրդաւոր ու կիսամութ կամարներուն ներքեւ ընդունեց այլադաւան քրիստոնէաներ, հոգևորական թէ աշխարհական, որոնք լարուածով պիտի հետեւէին մեր Եկեղեցւոյ Հանգստեան Ժամու (Հսկում անունով ծանօթ) աղօթքներուն և մեղեդիներուն: Գերշ. Տ. Կիրեղ Եպօ. կարգաց Անգլերէն քարոզ մը: Փակման աղօթքը ըրաւ, Հայերէնով, Տորմիտոն Աբրայամի վանահայր Հայր Նիկողայոս Էկէնատէր:

24 Յունուար, Երեքշաբթի, Լուտերականներուն էր կարգը: Գերմաներէն, Արաբերէն և Անգլերէն լեզուներով երգուած և արտասանուած մեղեդիներէ և Սուրբ Գրական ընթերցումներէ բողկացած յայտագիր մը գործադրուեցաւ, որուն ընթացքին Նիկիական Հաւատածքն ու Տէրունական Աղօթքն ալ լսուեցան (վերջինը՝ բազմաթիւ լեզուներով): Մեզմէ ներկայ էին Ղոգշ. Տ. Բարսեղ Վրղ. և Ղոգշ. Տ. Գուսան Արեղայ, որոնք ապա, բոլորին հետ քովտի որտե՛ր բարձրանալով, ուրիշ տարիներու նման, ճաշակեցին հոց ու գինի՝ իրր նշան քրիստոնէական եղբայրութեան:

25 Յունուար, Չորեքշաբթի երեկոյ, քաղաքիս Հրէական բաժնին մէջ գանձուող Եթովպական եկեղեցին փութացած էին այլադաւան քրիստոնէականեր: Հապէշներու Գերշ. Տ. Բառնարատ Եպօ.ը, կէս ժամ տեւող արարողութեան աւարտին, ըրաւ իր խօսքը Անգլերէն լեզուով:

26 Յունուար, Հինգշաբթի ժամը 4ին, Սիոն լեռան կատարին գանձուող Վերջին Ընթրեան վերնատան մէջ կատարուեցաւ աղօթաժողովներուն ամենէն ապաւուորիչը: Տպաւորիչ՝ գուցէ անոր համար, որ վայրը սեպտիկանութիւնը չէ որնէ համայնքի — ասնուէրէի և դրոսեցիի զգացումները չէզոքացած են — ու մանաւանդ գանձուելուն Գրիստոնէական Եկեղեցւոյ կազմաւորման վայրին վրայ: Չոյք կատարաններէն եղան ընթերցումներ՝ Եբրայերէն, Ֆրանսերէն, Արամերէն (Գրիստոսի խօսած լեզուն), Արաբերէն, Յունարէն, Գերմաներէն և Անգլերէն լեզուներով: Մեր Սարկաւոզներն ու Դեղիներնը և-ս, առաջնորդութեամբ Տ. Գուսան Արեղայի, իրենց մասնակցութիւնը բերին յայտագրին, ՎՍիոնի սրբիքն և ՎԵՐԻՆՈՐԴ մեծն շարականներով: Հանդէս եկաւ նաև Տորմիտոն Եկեղեցւոյ երկսեռ երգչախումբը: Աղօթաժողովը փակուեցաւ Ս. Ղոգւոյ՝ քովտի մատարան մէջ:

27 Յունուար, Ուրբաթ, աղօթաժողովը կայացաւ Ֆրանչիսկաններու եկեղեցին մէջ: Ներկայ էին մեզմէ Տ. Բարսեղ Վրղ. և Տ. Գուսան Արղ.: Եղան Խառնուրէն, Ֆրանսերէն, Սպաներէն, Անգլերէն և Արաբերէն լեզուներով Ատուածաշնչական ընթերցումներ: Լատիներէն, Իտալերէն և Սպաներէն լեզուներով երգուեցան հոգևոր տաղեր: Համայնքագետի փոխանորդ Հայր Ծօրճ Պուսթանի ապաւորիչ քարոզով մը շնչեց քրիստոնէական սիրոյ և համագործակցութեան կարիքը, մասնաւորաբար այս երկրին մէջ և այս օրերուն: Հանրածանօթ և ալիքարգ երգահնահար Տիար Օկոսթին Լամա նուագեց Պախի հոգևոր երաժշտութենէն պատտռիկներ:

28 Յունուար, Շաբաթ, Ասորոց Ս. Մարկոս Աւետարանիչ փոքր եկեղեցին ու գաւիթը — հակառակ ցուրտին — լեցուած էին բազմազգի հաւատացեալներով: Մեծ մասամբ Ասորերէն լեզուներով կըսած աղօթքներու և շարականներու կողքին եղան նաև Անգլերէն, Ֆրանսերէն, Հայերէն (Կորնթացոց Թուղթէն, Ղոգշ. Տ. Գուսան Արեղայի կողմէ) և Արաբերէն լեզուներով ընթերցումներ: Գարողիչն էր Գերշ. Տ. Պէ՛հնամ Եպօ. Կակկաուի: Յոյն-Կաթոլիկ Եպօ. Լուսթի Լահնամ արտաքոյ յայտագրի խօսք առնելով, անգրադարձաւ Ներսէս Լամբրոնացիի մասին, դրուատելով Եկեղեցիներու միութեան սրբազան նպատակին համար իր ի գործ դրած ջանքերը:

Ա.ՄԱՆ ՈՐԻ ՀԱՆԳԷՍ ԺԱՌԱՆԳ. ՎԱՐԺԱՐԱՆԻ

Հակառակ աշակերտներու թիւին զգալի նուազումին — քաղաքական պայմաններ չարտօնեցին նոր սաներու ժամանումը — այս տարի եւս մեր հոգևոր դպրանոցէն ներս Ամանորը դիմաւորուեցաւ պատշաճ հանդիսաւորութեամբ:

Ըստ Հին Տոմարի Ամանորի նախօրեակին — 13 Յունուար, Ուրբաթ —, Վարժարանի ճաշարահը, զեղեցկօրէն զարդարուած տօնածառով եւ մասամբ նորին, պատրաստ էր ընդունելու Ս. Պատրիարքն ու Միաբանութիւնը: Ըստ սովորութեան, անոնց սրահ մուտքի պահուն, ժառանգաւորներ հնչեցուցին Վարժարանի քայլերգը՝ «Միրա ի սիրտ»: Ներկայ էին նաև ուսուցիչներ եւ Ս. Աթոռոյ պաշտօնեաներ:

Վարժարանի Տեսուչ Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Գազանճեան ըրաւ հակիրճ եւ պատշաճ բացման խօսքը, որմէ ետք սաները, դեկավարութեամբ Վարժարանի Եւրոպական Երաժշտութեան ուսուցիչ Տիար Վահէ Գալայճեանի, խմբերգեցին Սհան Տօրեանէ դաշնաւորուած «Ժամանակի լարին վրայն», որուն հեղինակն է Ն. Ամենպատուութիւնը: Բարշ. Շահին Արկ. Երկաթեան ըրաւ պահին յարմար բանի մը խօսք: Ժառ. սաներ, դարձնալ Տիար Վահէ Գալայճեանի դեկավարութեամբ, երգեցին «Անոյշ Հայաստան»ը, որմէ ետք չորս Ուրարակիրներ — Գէորգ Հայլաճեան, Արմէն Ճուտուրեան, Վարզան Մելքոնեան եւ Կայծակ Մամիկոնեան — բաւարար յաջողութեամբ ներկայացուցին Յակոբ Պարոնեանի «Քաղաքավարութեան Վնասները» գաւեշտախաղէն սեսարան մը:

Բանի մը վայրկեանի ետք, մուտք գործեց Կաղանդ Պապուկը, որ «օրօրալով — շորօրալով» սրահին շրջանը ընելէ ետք բազմեցաւ կեդրոնը՝ վեհապատօրէն, բաշխելու նախ իր բանաւոր եւ ապա նիւթական կաղանղէքները ըլլորին: Այս տարուան բաւաւոր կաղանղէքները յղացումն էին խիստ ճարտար ու պատրաստարան մտքի մը:

Աճն. Ս. Պատրիարք Հայրը իր փակման խօսքին մէջ կանգ առնելով նորոգուող ժամանակի գաղափարին շուրջ, յորդորեց սաները զիտնալ յարգն ու արժէքը անոր եւ զգուշացուց զայն յումպէտս մսխելէ:

Միաբերան երգուած Տէրունական Աղօթքէ ետք, Ն. Ամն. «Պահպանիչ»ով փակեց զուարթ այս հանդէսը:

29 Յունուար, Կիրակի երեկոյեան, Յոյն-Կաթոլիկներու եկեղեցւոյ մէջ կայացաւ եզրափակիչ աղօթատոյժը, բողոքացած մեծ մասամբ Բիւզանդական ծէսով եւրեկոյեան ժամերգութեան աղօթքներէն — արտասանուած թէ եղանակաւորեալ — ւ Գերշ. Տ. Լահնամ Եպս. պիւրճիմաստ քարոզ մը տուաւ: Կատարուեցաւ հացի, ցորենի, գինիի եւ ձէթի օրհնութիւն, որմէ ետք ներկայները — որոնց շարքին Հոգշ. Ֆ. Բարսեղ Վրդ. և Հոպշ. Տ. Գուստան Արք. — ճաշակեցին օրհնուած հացէն, Պատուասիրութեանէ ետք ներկայները ցրուեցան, յաջորդ տարի վկայութիւն հաւաքուելու երջանիկ ակնկալութեամբ:

Մեծ է այս առթիւ մեր գոհունակութիւնը, հաստատելով թէ տարուէ տարի զանգուածներ աւելիով կը զգան կարիքը նմանօրինակ հանդիպումներու, և բարիքը որ անոնց միջոցաւ պիտի ծաւալի նոյն արմատէն սերած Քրիստոնէական Եկեղեցւոյ այլազան էիւզաւորումներուն վրայ:

Ս. ՅԱՎՈՒԹ ԵՆԵՐԱԵՆ

Ս. Վարդանանց տանին առիթով (1 Մարտ), որ անուան տանն է ազգիս Վեհափառ Հայրապետին, հետեւեալ հետազոտող յղուած է Մայր Աթոռ. —

ՅՐԱՍԱՂԻՄ, 29 Փետրուար 1984

Ն. Ս. Օձնուրից Տ. Տ. Վազգէն Ա.

Կարողիկոս Ամենայն Հայոց Ս. Էջմիածին

Ձեր Կ Սրբութեան անուանակոչութեան օտնին ուրախ առիթով, ճանկեկ ընդունիլ մեր, Ս. Ռակոբեանց Միաբանութեան եւ Սաղիմանայ համայնքի ջերմագին ընդունուրութիւնները, երկար ու երջանիկ օրերու լուսազոյն բարեմաղորութիւններով հանդերձ:

ԵՂԻՇԷ ԱՐՔԻՍՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆ
Պատրիարք Հայ Սրուսաղիմի

Ե Կ Ե Ղ Ե Յ Ա Կ Ա Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

● Կիր. 1 Յուն. 1984. — Ս. Գատարաքը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնա-մատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Ռուբէն Վրգ. Յովակիմեան:

● Դշ. 4 Յուն. — Ամեն. Ս. Գատարաքը Հայրը նախագահեց Մայր Տանարին մէջ պաշտուած հանդիսուար նախատեսակին եւ Քափորով բարձրացաւ Գատարաքբարան:

● Եշ. 5 Յուն. — Ս. Գառի մարգարէին եւ Յակոբայ Տեսնեղոր (Տօն Աւակնյակն Ս. Արառոյ Յրուակելի): Ըստ սովորութեան, փառքը բարձր-ձուռնաի տանն, Ամեն. Ս. Գատարաքը Հայրը, շարժաւ եւ եմիփորն առած, բարձրացաւ Տեսնեղոր Աթոռի պատուանդանին, ուր սպա աշահամբոյրով ընդունեց Միաբանութեան շնորհաւարութիւնը: Վերիտառ Աստուած մեր մաղթանքի ընթացքին, Հուսարարագետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս. մատուար բարեմաղթութիւնները բարեւ. Ամենապատուութեան բարբ հանդիսացաւ եւ արեւատութեան համար: Օրուան հանդիսուար Ս. Գատարաքը՝ Աւագ Սեղանին վրայ մատուցեց եւ տանելի սուրբերուն մասին քարոզեց Գատր. Փոխանորդ Գերշ. Տ. Կիրեակ Եպոս. Գարեգինները: Հուսարարագետ Սրբազանք նախագահեց վառն հանգուցեալ Գատարաքբաց կատարուած հոգեհանդիսութիւն:

● Ուր. 6 Յուն. — Նախատեսակին ի Ս. Յարութեանց Ամեն. Ս. Գատարաքը Հայրը: Տօնին բարձրատակիր Հայրերն էին Հոգը. Տ. Վանիկ Վրգ. եւ Հոգը. Տ. Գուռն Արքեպոս:

● Եր. 7 Յուն. — Ս. Տեմիմոսի ճակակալին: Ըստ սովորութեան, առաւօտեան ժամերգութեան ընթացքին կատարուեցաւ Սարկաւագաց շանդէնը: Ե Սարկաւագները եւ Սարկաւագիրները պանծացցին յիշատակը իրենց մատուցարանին: Ներկայ էր Ամեն. Ս. Գատարաքը Հայրը: Ս. Գատարաքը՝ աւանդատան Ս. Ստեփանոսի սեղանին վրայ մատուցեց Հոգը. Տ. Կոմիտաս Վրգ. Երզնկեցի:

— Երեկոյեան, Սարկաւագաց տանին առիթով, ժառնգ. Վարժարանի շաշարակին մէջ կայացաւ Միաբանական ընթրիք, ուր Ամեն. Ս. Գատարաքը Հայրը յարգարկան իր խօսքը բարձր Սարկաւագներուն եւ սաներուն, օրոնք երգեցորդ տանին շարակներէն:

● Կիր. 8 Յուն. — Ս. Գատարաքը մատուցուեցաւ ի Ս. Յարութեան: Ժամարարն էր Հոգը. Տ. Գուռն Արքեպոս Ալեանեան: Ս. Քարգմանայ Յրգ. Վարժարանի աշակերտութիւնը ստացաւ Ս. Հայրապետութիւն:

— Նախատեսակին ի Ս. Յարութեանց Հոգը. Տ. Սեւակ Վրգ. Դարեգին:

● Բշ. 9 Յուն. — Ս. առակելոց Գերոսի եւ Գոռոսի: Գլխուար Աւագելոց տանին առիթով, Ս. Գատարաքը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Գերոսի վերնամատարան մէջ: Ժամարարն էր Հոգը. Տ. Ռոզի Վրգ. Ռզդիբեան:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ս. Գատարաքը Հայրը, ի զլուխ Միաբանութեան, շարժաւ արեւմտեան մասը գործեց Մայր Տանար, եւ հանդիսուար նախատեսակին նախագահելէ ետք Քափորով բարձրացաւ Գատարաքբարան:

● Դշ. 10 Յուն. — Ս. Ռդղոց Ռոսման՝ Յակոբայ առակելոց եւ Յովնաննու աւետարանին: Հուսարարագետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս. Գաղանեան մատուց օրուան հանդիսուար Ս. Գատարաքը՝ Ս. Գլխագրի մատարան մէջ, որմէ ետք, Ամեն. Ս. Գատարաքը Հայրը, ամպուով նիտակ և Կենաց Փայտի մատուցելի ի նեղին, նախագահեց Մայր Տանարին մէջ կատարուած երրորդած մեծահանդէս Քափորին: Յետոյ ամէնքն ալ երգեցողութեամբ բարձրացան Գատարաքբարան, ուր Գատարաքի Սրբազանք օրհնուած նշխար բաժնեց բոլորին:

● Եր. 14 Յուն. — Նոր Տարի (Կալանդ) և Ս. Բարսիլիայի: Կէս գիշերին, Մայրապետանքի մեծ շաղիք, Յունեց զանգերուն հետ (Ս. Յարութեան Տանարի), կ'աւարտէր զաշուարը Նոր Տարուան: Ըստ սովորութեան, Մայր Տանարի Աւագ Խորանին վրայ Ս. Գատարաքը մատուց ժամօրհնոցը՝ Հոգը. Տ. Ռուբէն Վրգ. Յովակիմեան (Հոգը. Հօր քարոզը տեղեկ Սիոնիայ այս թիւին 33րդ էջին վրայ): Ապա, Օրհնեցէք զՏէրի՝ Ս. Աթոռոյ շարականի երգեցողութեամբ, բոլորն ալ բարձրացան Գատարաքբարան:

ըխորքարան, ուր նախ Լուսաբարապետ Սըրբազանը (ի դիմաց Միաբանութեան) և սպա Ս. Թարգմանչաց Մանգապարտեղէն զոյգ մը փոքրիկներ (ի դիմաց աշակերտութեան) շնորհաւորեցին — վերջինները՝ ծաղկեփունջի ալ մատուցումով — Ն. Անեղանկատութիւնը այս ուրախ առիթով: Ս. Գատարաքը քանի մը խօսք ընելէ ետք նարինջ բամենց բուրբիւն:

● Կիր. 15 Յուն. — Ս. Գատարաքը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամաբարն էր Հոգը. Տ. Վանիկ Վրդ. Մանկաբան:

● Դշ. 18 Յուն. — Ճագաղոյց Սուրբ Եննիզեան: Առաւօտեան ժամը 10ին, Ամեն. Ս. Գատարաքը Հօր գլխաւորութեամբ և առաջնորդութեամբ Լ. Ծ. Մ. Բ. և Լ. Մ. Բ. Մ. Բ. սկստաւորան երգեստ խումբերուն, Միաբանութիւնը ինքնաշարժերու պատկառելի շարանով մը նամբայ ելաւ դէպի Բեթլեհէմ: Այս տարի ալ խոստանկատ էր օդը — փոքրիկ և տեղատարափ անձրև: Հակառակ ասոր, դիմաւորութիւնները — Թէ՛ նամբու կէտին (Յունաց Ս. Եղիա վանքին գիմաց) և Թէ՛ Ս. Եննիզեան կրպարակին վրայ — կատարուեցան նախընթաց տարիներու կանոնաւորութեամբ և շուքով մտերմորէ մեծի իրազեղութեամբ Թափօրը մտաւ զործեց Ս. Եննիզեան Տաճար և բարձրացաւ մեր Տեղաբանը, ուր ներկաները պատուատրուեցան:

— Կէսօրէ ետք ժամը 2.15ին, Գերշ. Տ. Կիրեղ Եպիսկոպոս Գարեգեանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնը վերաշափառած մտաք զործեց Ս. Եննիզեան Տաճար: Ս. Այրի ուխտէն և ճրագալոյցի արարողութենէ ետքը, Ս. Այրին մէջ Գերշ. Հանդիսակտ Սրբազանը մատոյց կանգիտար Ս. Գատարաք նախատեսակի աւաբորին, Միաբանութիւնը Թափօրով բարձրացաւ մեր վանքի սեղանատունը՝ ընթրիքի:

● Եշ. 19 Յուն. — Ս. Եննիզեան և ԱՍՏԻՈՒՍԻՍՍՏԻՆՈՒԹԻՒՆ: Կէս ժողովին, խորհրդաւոր պաշտօնագրութեան մը ետք, Միաբանութիւնը իջաւ Ս. Եննիզեան այլը, ուր կատարուած արարողութիւնները ձայնասփռուեցան Խորայէլեան ուստիօպոլսէն: Ամեն. Ս. Գատարաքը Հայրը տուաւ իր պատգամը (սե՛ս աստ, էջ 5): Սոյն կանգիտութեան ներգայեցող Եղան Երուսաղէմի և Բեթլեհէմի Քաղաքակառնները և Բեթլեհէմի Ձինստարական Կառավարիչը: Տաճարի մեր բամենի մէջ Ս. Գատարաքը մատոյց Հոգը. Տ. Համբարձում Վրդ. Գեղշիշեան, իսկ վերջինը՝ Ս. Այրին մէջ՝ Կիրաբոյ մեր մէջ գանձազ Բուամնիոյ և Գուլգարոյ Առաջնորդ Գերշ. Տ. Տիրալ Արքեպոս. Մարտիկեան: Երգուքին միջև կատարուեցաւ Ջրօրհնէքի սրտագրաւ արարողութիւնը:

— Նախանշէն ետք, ժամը 7ին, Միաբանութիւնը վերադարձաւ Երուսաղէմ և բարձրացաւ Գատարաքը: ուր Ն. Ամեն. Սուրբ Եննիզեան աւետիսով արձակեց ամէնքը:

● Երուսաղէմի մէջ, ճրագալոյցի կարգը պաշտուեցաւ ի Ս. Յարութիւն: Ս. Գերեմիանին վրայ պատարագեց Հոգը. Տ. Կիրեղ Վրդ., իսկ նախատեսակին նախագահեց Տաճարին Տեսուչը՝ Հոգը. Տ. Վաղարշ Վրդ.:

— Հինգշաբթի, Կանոնի առաւօտուն, Ս. Յակոբանց Մայր Տաճար Աւագ Սեղանին վրայ պատարագեց, ըստ սովորութեան, Ս. Հրեշտակակոտայ վանաց Տեսուչը՝ Հոգը. Տ. Սեան Վրդ. Հարիպեան: Գերշ. Տ. Կիրեղ Եպոս. նախագահեց Ջրօրհնէքի կարգին:

— Գերշ. Սրբազանը նախագահեց նաև Մայր Տաճարին մէջ պաշտուած նախատեսակին:

● Ուր. 20 Յուն. — Յիւսակ սեղան: Այսօր ևս Ս. Գատարաք մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Գատարաքը զարձակալ Հոգը. Տ. Սեան Վրդ., Աւագ Թարգմանը, Ս. Աթոռոյ մէջ ընդունուած սովորութեան համաձայն: Հոգեկանգտեան կարգին նախագահեց Գերշ. Տ. Կիրեղ Եպոս.:

● Եր. 21 Յուն. — Ս. Գատարաքը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղբի: Ժամաբարն էր Հոգը. Տ. Կոմիտաս Վրդ. Եղբայրներ:

● Կիր. 22 Յուն. — Ս. Գատարաքը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Առաւածածնայ խոբանի վրայ: Ժամաբարն էր Հոգը. Տ. Ռուբին Վրդ. Յովակիմեան:

● Դշ. 25 Յուն. — Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսաբարապետ Գերշ. Տ. Գրեգորի Արքեպոս.:

● Եշ. 26 Յուն. — Անուանակոյնի և Տեսն: Առաւօտեան ժամը 8.40ին, Գերշ. Տ. Տիրալ Արքեպոսի Մարտիկեանի գլխաւորութեամբ և Գերեմիանի վրայ վերաշափառով մտաք զործեց Ս. Յարութեան Տաճար, ուր Գերշ. Հանդիսակտ Սրբազանը մատոյց օրուան կանգիտար Ս. Գատարաքը՝ Քրիստոսի Ս. Գերեղմանին վրայ և խոսեցաւ պաշայնջունէ և հոգեշահ քարոզ մը: Վանք գարձին, Հայոց Թաղի մտաւորն, լայն ի լայնոյ շարժանի կրկեցութեամբ, Միաբանութիւնը յառաջացաւ և բարձրացաւ Գատարաքը: ուր Ամեն. Ս. Գատարաքը Հայրը նախագահեց Ջրօրհնէքի արարողութեան: Նոյնը, Ժամօրհնող Հօր զըլլխոստութեամբ, կրկեցուցաւ սեղանատան մէջ, ուր օրհնուեցաւ նաև Ռերխայի շաշը:

● Ուր. 27 Յուն. — Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Կիրեղ Եպոս.:

● Եր. 28 Յուն. — Եմունը Յովհաննէս Կարպեթի: Ս. Գատարաքը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Կարապետի խորանին վրայ: Ժամաբարն էր Հոգը. Տ. Գուսան Արք. Ալեանեան:

● Կիր. 29 Յուն. — Ս. Գատարաքը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամաբարն էր Հոգը. Տ. Սեան Վրդ. Հարիպեան:

● Եր. 4 Փետր. — Հարպուեաց Արամասի եւ Կիրեղի: Ս. Գատարաքը ի Ս. Գլխաղբի մատոյց Հոգը. Տ. Վանիկ Վրդ. Մանկաբարեան:

● Կիր. 5 Փետր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: ժամաբարն էր չորքշ. Տ. չամբարձում վրդ. Բէշիշեան:

● Եր. 11 Փետր. — Գրիգորի Աստուածաբանին: Ս. Գատարազը ի Ս. Գլխազիր մատուց չորքշ. Տ. Խուրէն վրդ. Յովակիմեան:

● Կիր. 12 Փետր. — Բարեկենցաղ Առաքաւորի պահոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարն մէջ: ժամաբարն էր չորքշ. Տ. Գուսան Արշ. Ալեանեան:

● Աբ. 17 Փետր. — Նախատանակին ի Ս. Յակոբ Նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպոս:

● Եր. 18 Փետր. — Ս. Սարգսի զօրավարին: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Ս. Սարգսի մատարն մէջ, որ Նախագահն է Ս. Աթոսայ Գաննատան: ժամաբարն էր չորքշ. Տ. Կամիտա Վրդ. Շերպէթեան: Ըստ սովորութեան, հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Սարգիս Կիւրեղեանի հոգւոյն համար, նախագահութեամբ Լուսարարպետ Ս. Նոր:

● Կիր. 19 Փետր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: ժամաբարն էր չորքշ. Տ. Ռոհի վրդ. Որդիքեան: Լուսարարպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս խօսեցաւ նորոգ հանդուցեալ Ս. Առխար Միարան և Փարիզի Առաջնորդ Տ. Սերովբէ Արքեպոս Մանուկեանի կեանքին ու գործին շուրջ, և նախագահեց հոգեհանգստեան պաշտամուսնեքին:

● Եր. 20 Փետր. — Իսաակայ Պարբիի հայրապետին: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխազիր: ժամաբարն էր չորքշ. Տ. Վանիկ վրդ. Մանկատարեան:

● Կիր. 26 Փետր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մատարն մէջ: ժամաբարն էր չորքշ. Տ. Լամբարձում վրդ. Բէշիշեան:

— Մայր Տանարին մէջ պաշտուած Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատանակին և եղանակի առաջին Անդառառանին նախագահեց Ամեն. Ս. Գատարաբը շայրք:

— Գիշերասկզբին, ի Ս. Յակոբ պաշտուած եղանակի առաջին սկիզբեցէն և Հսկման կարգերուն նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպոս:

— Գիշերը, նախդին ժամաղջ. վարժարանի մարդազաշտին վրայ կը վառէր Տեառնընդառաջի աւանդական կրակը, պայծառ ու աստեղազարդ երկնքի մը տակ:

● Իշ. 27 Փետր. — Տեառնընդառաջ: Օրուան հանդիսաւոր Ս. Գատարազը՝ Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ մատուց Գատր. Փոխաւորք Գերշ. Տ. Կիւրեղ Եպոս. Գարեգինեան:

● Դշ. 29 Փետր. — Մայր Տանարին մէջ պաշտուած վարդանանց հանդիսաւոր նախատանակին նախագահեց Ամեն. Ս. Գատարաբը շայրքը:

● Եր. 1 Մարտ. — Ս. Վարդ սեանց զօրավարաց մերջ 1336 վկայոցն (Յիսասկ սեանից եր. 60 վկայոցն): Այս տօնը Ս. Աթոսայ մէջ նկատուած է տօնը ժառանգաւոր սաներուն: Իբր այգ,

Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց վարժարանի Տեսուչը՝ Լուսարարպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս Գաղանեան, որ խօսեցաւ նաև աւուր պատշաճի քարոզ մը: Կատարուեցաւ շայրապետական Մարտինոսի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վաղգէն Ա. ի տնտես տօնին աւիթով, ինչպէս նաև հոգեհանգստեան պաշտօն, որոնց նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպոս: Ժառանգաւոր սաներ տառան Ս. Հաղարդութիւն իրենց Տեսչէն:

● Աբ. 2 Մարտ. — Ըստ սովորութեան, Ս. Գատարազ մատուցուեցաւ Ասորոց Ս. Մարգարէ խորանի կեկեղեցւոյ մէջ: ժամաբարն էր չորքշ. Տ. Կամիտա Վրդ. Շերպէթեան: Սերբուզարի Թափօրեները գլխաւորեց չորքշ. Տ. Վաղարշ վրդ. Իսլառաբեան: Միարան Հայրեր Կիւրեղեանեան Ասորոց Գերշ. Եպոսէն:

● Եր. 3 Մարտ. — Կ. Պոլոյն Ս. Փողովոյն (381): Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գրիխազիր: ժամաբարն էր չորքշ. Տ. Խուրէն վրդ. Յովակիմեան:

— Երեկոյեան ժամերգութեան ընթացքին, Մայր Տանարի խորաններն ու գլխաւոր սրբանկարները վարդաբուսեցան:

● Կիր. 4 Մարտ. — Բաճ Բարեկենցաղ: Փակեալ-խորանի Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ: ժամաբարն էր չորքշ. Տ. Գուսան Արշ. Ալեանեան:

● Դշ. 7 Մարտ. — Սկիզբ կարգաց Մեծի պահոց: Առաւելաւ, Մայր Տանարին մէջ պաշտուեցաւ Սեբեակայի առաջին ժամերգութիւնը, իսկ երեկոյեան՝ առաջին տաղապահանք:

● Աբ. 9 Մարտ. — Նախատանակը պաշտուեցաւ Մայրապետի Ս. Թորոսեկեղեցւոյ մէջ, որ Ձեռագրատունն է Ս. Աթոսայ: Լանդիսապետն էր Ձեռագրատան Տեսուչը՝ Գերշ. Տ. Նորայր Արքեպոս Գաղարեան:

● Եր. 10 Մարտ. — Ս. Թեղոցոսի զօրավարին: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Թորոս: ժամաբարն էր չորքշ. Տ. Խուրէն վրդ.:

— Կէտօրէ ետք, Ամեն. Ս. Գատարաբը շօք գլխաւորութեամբ, Միարանութիւնը շարաւորապէս մուտք գործեց Ս. Յարութեան Տանար, ուր մեր վերնամատարն մէջ պաշտուած ժամերգութեան նախագահեց Գերշ. Տ. Կիւրեղ Եպոս: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սերբատեկեաց այցելութեան հանդիսաւոր Թափօր Տանարէն ներս: Թափօրապետն էր չորքշ. Տ. Լամբարձում վրդ. Բէշիշեան:

● Կիր. 11 Մարտ. — Արստման Կիւրակի: Գիշերային և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարն մէջ: ժամաբարն էր չորքշ. Տ. Կամիտա Վրդ. Շերպէթեան: Ապա կատարուեցաւ հրազարձ մեծանազն Թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին և Գատանտեղանի շուրջ, նախագահութեամբ Ամեն. Ս. Գատարաբը շօք: Թափօրականք երգեցին Այլակերպութեան շարականներ:

● Գշ. 13 Մարտ. — Մեծ Պահնց առաջին Նսկումին ի Ս. Հրեշտակապետ քարոզիչ չորշ. Տ. Ռուբէն Վրգ. Յովակիմեան:

● Եշ. 15 Մարտ. — Մեծ Պահնց առաջին Նսկումին ի Ս. Յակոբ քարոզիչ Լուսարարապետ Գեղբ. Տ. Գարեգին Արքեպ. Գաղանձեան:

● Եր. 17 Մարտ. — Ս. Կիրոյի Երուսաղիմացւոյն: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան Ս. Կիրոյի սեղանին վրայ: Ժամարարն էր չորշ. Տ. Լայրեի Վրգ. Գալաշեան:

● Կիր. 18 Մարտ. — Անառակի Կիրակի: Ըստ սովորութեան, առաւտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարազը մատուցուեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր չորշ. Տ. Սեան Վրգ. Ղարկպեան: Իտեցաւ Լուսարարապետ Ս. Լայրը և, հանդ. Արրաւ Սիւրբիւքեանի մասունն քառասունքին առթիւ, շնչոտց աղգային հարցներու շուրջ անոր ցուցաբերած արի ու առողջ կեցուածքը և վեր առաւ երիտասարդութեան գերը համայնքի մը կենսունակութեան տեսակէտէն:

● Գշ. 20 Մարտ. — Նսկումին ի Ս. Հրեշտակապետ քարոզիչ չորշ. Տ. Կոմտան Վրգ.:

● Եշ. 22 Մարտ. — Նսկումին ի Ս. Յակոբ քարոզիչ Գեղբ. Տ. Կիրոյի Եպ. Գարեգին:

● Եր. 24 Մարտ. — Ս. Յովհաննու Երուսաղիմացւոյն: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիր: Ժամարարն էր չորշ. Տ. Վանիկ Վրգ. Մանկասարեան:

● Կիր. 25 Մարտ. — Տճեսի Կիրակի: Մայր Տաճարի Տ. Յով. Կարապետի խորանին վրայ պատարագիչ չորշ. Տ. Գուսան Արեղայ:

● Գշ. 27 Մարտ. — Նսկումին ի Ս. Հրեշտակապետ քարոզիչ չորշ. Տ. Ռոկ Վրգ.:

● Եշ. 29 Մարտ. — Նսկումին ի Ս. Յակոբ քարոզիչ չորշ. Տ. Սեան Վրգ. Ղարկպեան:

● Ուր. 30 Մարտ. — Վաղուսն Գուսասուն մանկանց տունին առթիւ, գիշերը բացառիկ Նսկում կատարուեցաւ ի Ս. Հրեշտակապետ, որ իր անդրանիկ քարոզը խօսեցաւ չորշ. Տ. Գուսան Վրգ. Ալեանեան:

● Եր. 31 Մարտ. — Ս. Քառասուն մանկանց Սեբաստիոյ: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիր: Ժամարարն էր չորշ. Տ. Ռուբէն Վրգ. Յովակիմեան: Վերադարձուց կատարուեցաւ Ս. Քառասունց մանկանց նկարին առջև շնչուած շարժական սեղանին վրայէն, որուն գիմաց, կախայի մը մէջ կը պլպլային քառասուն գոյնզգոյն կանխիկներ:

— Կէտրէ ետք, Լուսարարապետ Գեղբ. Տ. Գարեգին Արքեպ. ի զխաւարութեամբ, Միաբանութիւնը շարաշափտուով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Ս. Գեղեզմանի և Գիւտ Խալի մայր ուխտերէն ետք, վերջնայն կից՝ Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ պաշտուեցան ժամերգութիւն և նախաստեակ Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբաւորելեաց այցելութեան հանդիսարար Թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր չորշ. Տ. Լամբարձում Վրգ.:

Պ Ա Ե Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Ուր. 6 Յուն. — Նոր Անկիլեան Արքեպ. Սամբր Բաֆ'իթիկ պաշտոնի կողմէն առթիւ կայացած հանդիսութեան ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գեղբ. Տ. Գարեգին Արքեպ. և Աւագ Թարգման Չորշ. Տ. Սեան Վրգ.:

● Բշ. 9 Յուն. — Սրբառք Ս. Մննդեան տօնին առթիւ, Ամեն. Ս. Պատրիարք չոր գըլ-խաւարութեամբ, Միաբանութիւնը շնորհաւորութեան ցեաց Յունաց Պատրիարքարան: Իսկ Պատր. Փոխ. Գեղբ. Տ. Կիրոյի Եպիսկոպ., Չորշ. Լայրբուրա Կես, այցելեց Ասորաց և Նապէշաց Եպ. ներսն և Ռուսաց գրոնապետին:

● Ուր. 13 Յուն. — Երեկոյեան, Ս. Աթոռ ժամանեց Ռուսմիոյ և Պաշկարիոյ Առաջնորդ Գեղբ. Տ. Տիրայր Արքեպիսկ. Մարտիկեան և տօներէն ետք մեկնեցաւ՝ Եշ. 9 Փետր.ին:

● Ուր. 20 Յուն. — Կէտրէ առաջ, մեր Ս. Մննդեան տօնին առիթով, Պատրիարքարան յարգաբար այցելութեան եկան շանազան համայնքներու հոգևոր պետեր և պետական ակաւաւոր ղեմքեր: Իսկ օտար տէրութեանց չորշ. Կարմիր այցելիներն Ետրաթ օրը:

● Գշ. 24 Յուն. — Արևմտեան Գերմանիոյ Վարչապետ Նէլմուլթ Բոլիլ Իորայէլի տուած այցելութեան առթիւ, Գեղբ. Տ. Կիրոյի Եպ. օգակայան մեկնեցաւ՝ իրմատարութեան:

● Գշ. 25 Յուն. — Կերմանիոյ Վարչապետին ի պատիւ Փաղաքապետ Վեմ. Թէտի Բոլլէքի կողմէ տրուած Թէյասեղանին ներկայ եղան Ամեն. Ս. Պատրիարք Լայրը, Գեղբ. Տ. Կիրոյի Եպ. և Քարտուղար Տիրա Գէորգ Նիւրդեան:

● Եր. 28 Յուն. — Վեմ. Նէլմուլթ Բոլլ այցելեց Ս. Յարութեան Տաճար, որուն այլազան մասերը պտըտեղէ ետք մասնաւոր հիացումով քարայտուեցաւ մեր վերամատարան շուրջ իրրեկ գեղեցկագոյն մասը Տաճարին:

● Կիր. 5 Փետր. — Ս. Մարանի մատաւան տօնին առիթով (9 Փետր.), Մարանի եկեղեցւոյ մէջ մատուցուած Ս. Պատարագին և ընդունուելութեան ներկայ եղան Չորշ. Տ. Սեան Վրգ. և Չորշ. Տ. Գուսան Արգ.:

● Բշ. 13 Փետր. — Կրեմէի շայն Չորեք Նովի Արք. Տ. Յովակիմ Գնչ. Լալլանեան ժամանեց Ս. Աթոռ, ուր մնաց մինչև 20 Փետր.:

● Գշ. 14 Փետր. — Ամեն. Ս. Պատրիարք Լայրը նախագահեց Ողբ. Արրաւ Սիւրբիւքեանի յուղարկուարութեան: Լանդաղիւքի, Նախիկի Ատենապետ Ն. Մ. Ը. Միտիկեան և ուսուցիչ Ժաննգ. Վարժապետի, յանկարծամահ եղած էր Նախորդ երեկոյ, 37 տարեկանին:

● Ուր. 17 Փետր. — Ամեն. Ս. Պատրիարք Լայրը մեկնեցաւ Փարիզ, ներկայ գտնուելու հանդ. Սերպրէ Արքեպ. ի յուղարկուարութեան: Իրեն կ'ընդհարանոր Չորշ. Տ. Սեան Վրգ. և Վերադարձաւ Ուր. 24 Փետր.արին:

Տ Ա Ր Ե Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

ԵՐՈՒՍԱՂԷՍԻ ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

1983

Ա) Ելեմսական

	Ի. Շ.
1. — Նոր գիրքերու և թերթերու գնում	82,225.85
2. — «Իոն»-ին՝ փոխանակուած թերթերու հաշուայն	510.00
3. — Գիրքերու և թերթերու կազմին	8,900.00
4. — Ամսականք	51,000.00
5. — Աշխատավարձք	8,760.00
6. — Գրենական պիտոյք	10,655.19
7. — Ընթացիկ ծախսեր և առանին պիտոյք	19,187.00
8. — Դրուշմաթուղթ և թղթատար	45,030.00
9. — Հեռախօս	11,557.50
10. — Մանր նորոգութիւններ	3,750.00
Գումար՝	241,575.54

Բ) Նոր պիւրքեր և բերքեր

	Գնուած	Նուէր սացուած	Գումար
1. — Հայերէն	293	320	613
2. — Անգլերէն	65	135	200
3. — Յրանսերէն	17	32	49
4. — Արաբերէն	2		2
	377	487	864

**ՍԱՀԱԿ ԳԱԼԱՅՃՅԱՆ
Քարտուղար**

● Ել. 1 Մարտ. — Կէսօրէ ետք, Յունաց Գատրիարքարանի Թանգարանի բացման ներկայ եղան Ամեն. Ս. Գատրիարք Հայրը, Գերշ. Տ. Կիւրեղ Եպոս., Լոգշ. Տ. Սեան Վրդ. և Տիար Գ. Հինգլեան: Թանգարանը կը գտնուի Իրենց Ս. Նիկողայոսի վանքին կից:

● Բշ. 5 Մարտ. — Մեծ Պաւոս առաջին օրուան առթիւ, ժառանգ. սաներ և Սարկաւազներ օրական պտոյտի գացին Երիբով:

● Բշ. 12 Մարտ. — Ամեն. Ս. Գատրիարք Հօր այցելեց Վատիկանի Արեւելեան Եկեղեցի-ներու Խորհուրդի Վարիչ Հայր Տիւփրէ:

● Գշ. 14 Մարտ. — Լոգշ. Տ. Բարսեղ Վրդ. և Լոգշ. Տ. Գուսան Աբղ. Ենթիւյ գտնուեցան

Յոյն-Կաթոլիկներու ԱՄլազիոթային Գեղարնի բացումին, ուր Գերմանացի Փրօֆէսէօր մը սիւններով նմոշներ ցոյց տուաւ արեւելեան ժողովուրդներու մանրանկարչական արուեստէն, որոնց մէջ առիւծի բաժինը զբաւած էին հայկականները: Գերշ. Լուսթի Լանհամ Եպոս. մեծ հիացումով արտայայտուեցաւ լայ զրշագրական արուեստի մասին:

● Կիր. 25 Մարտ. — Յունաստանի Անկախութեան 163րդ տարեդարձի առթիւ, American Colonyի մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն. Ս. Գատրիարք Հայրը, Տ. Գարեգին և Տ. Կիւրեղ Սրբազաններ, Տ. Սեան Վրդ. և Տիար Գէորգ Հինգլեան:

«ՍԻՈՆ»-ի ԽՄԲԱԿՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՍԵՆԱԿՐԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅՈՒԹ ԵՆ ՀԵՏԵԻԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Կորյեյ Վարդապետի երկերը — Նորայր Աբջ. Մովսիսյան, Երևան, 1984, էջ 66; (Աբխազական «Սիոն»-ին)
- Յորելյան Աւետիս Եսփուճեանի — Իր ծննդեան 50ամեակին և գրական գործունէութեան 30ամեակին առթիւ, Հրատ. Հայ Ազգ. Հիմնադրամի, Գահիրէ, 1982, էջ 132: Ո՛ր է Նըրը . . . — Աւետիս Եսփուճեան: (Խմբագրականներու շարք՝ «Լոս Անճելըս Թայմզ» թերթին յօդուածին առիթով) Գահիրէ, 1981, էջ 177: [1981, էջ 669: Եզրկատահայ Մշակոյթի Պատմութիւն — Աւետիս Եսփուճեան, Գահիրէ, Տպ. «Արև»-ի: Հայերը Լիբանանի մէջ — Սիւսիկ Յակոբ Վարժապետեան: Հանրագիտարան Լիբանանահայ Գաղութի: Բ. Հատոր, 1920-1980 Շրջան (Պատկերազարդ): Պէյրուս, Տպ. Սեան, 1981, էջ 543:
- Մշոյ Բարբառը եւ իր ժողովուրդին Դիմաստուերը — Սմբատ Շահնազարեան, Պէյրուս, Տպ. Սեան, 1972, էջ 248:
- Կեանքիս Պատկերազարդ ժապուէնը (Ինքնակենսագրութիւն — Յուշեր, Դէպքեր, Դէմքեր՝ 1924էն մինչև այսօր) — Հրանդ Գէորգեան (Հացիկեան): Հայէպ, Տպ. Տէր Յովհաննէսեան, 1983, էջ 255:
- Ճուցակ Հայերէն Ձեռագրաց Մխիթարեան Մատենադարանին ի վիճակ (Հատոր Գ.) — Հ. Օգոստինոս Վրդ. Սեբուշեան (Կազմող): Վիեննա, Մխիթարեան Տպարան, 1983, էջ 1216:
- Տասնհինգ-ամեայ Հովուութիւն Տօրթ. Մեսրոպ Մայրազոյն Վրդ. Գ. Գրիգորեանի (Վիեննա, 1962-1977) — Արէա Վ. Հինդլեան: Փարիզ, Տպ. Տէր-Յակոբեան, 1978, էջ 44:
- Անաւարտ Խաղ (Բանաստեղծութիւններ, 1969-1979) — Կարիկ Պատմական: Փարիզ, 1980 — Ռոսթըր Գամբընի, Նիւ ձրբսի, էջ 159:
- Պանդիկ Հիւսիս-Սրիւնը (Ժամանակագրութիւն Վարդուան) — Նազարէթ Թովալեան: Փարիզ, Տպ. Մօրիս Յօր, 1983, էջ 102:
- Յուշատետան Պոլտոյ Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցի Հիմնարկութեան 150ամեակի Առթիւ Նախատեսակի — Դեկտ. 31, 1981, Նիւ Եորք, Տպ. Բ. Քատէճեան, էջ 64: Հրանտ Ասատուր (Կեանքը և Գործը) — Մբրուհի Գ. Հայրապետեան, Գեղարուեստական ձևաւորուածը Ա. Ժանոյնանի: Լոս Անճելըս, Հրատ. «Գրամարտիկ» Տպարանի, 1979, էջ 238:
- Յաղագս Քերականութեան Համառօտ Լուծմունք — Առաքել Սիւնեցի (1350-1422 թթ.): Աշխատասիրութեամբ՝ Բանասիրական Գիտութիւնների Դոկտոր, Փրոֆ. Լ. Գ. Խաչերեանի: Լոս Անճելըս, ԱԼՖՕ Բրինթինկ Գամբընի, 1982, էջ 235: Ուլունքարը (Քերթնուածներ — Ժամերգութիւն Հայաշունչ) — Ժազ Ս. Յակոբեան: Սիւրբ — ԱՄՆ — Հօլիվուտ, Տպ. Ապրիլ, 1983, էջ 308:
- Կեդրոնականցի — Հրատարակուած՝ Մոնրէալի Կեդրոնականցիներու կողմէ: Խմբագրեցին՝ Ս. Գարրին, Գ. Շիրվանեան և Ն. Ուզունեան, Մոնրէալ, Տղաշարուսիւն և Տղադրութիւն Տիգրան Ա. Մանավեանի, 1983, էջ 86:
- Մէկ Ազգ, Մէկ Մշակոյթ — Պոլտահայ Միութիւն: 10ամեակ Պոլտահայ Միութեան Մէկ Մշակութային Մարմնի, 1973-1983, Մոնրէալ, 1983, էջ 16:
- Սուր եւ Սուռեր (Քերթնուածների նոր Հաւաքածոյ) — Վարանդ (Ս. Քուրճեան), Թեհրան, Տպ. «Մագերն», 1982, էջ 120:
- Գլածոր (Տեղագրութիւնը, Պեղումները, Վիճադիր Արձանագրութիւնները) — Իգիթ Գ. Ղարիբեան: Երևանի Պետական Համալսարան: Երևան, Համալսարանի Հրատարակչութիւն, 1983, էջ 241:

- Գլածորի Համալսարանը* — Աշոտ Գ. Արքայաժողովի, Երևանի Պետական Համալսարանի, Երևան, Համալսարանի Հրատարակչություն, 1983, էջ 181.
- Յովհաննէս Տէր-Գալթեան Զուղայեցու Հաշուետումարը* — Լ. Ս. Խաչիկեան և Հ. Գ. Փափազեան, «Մասնաշարան» Հայկ. ՍՍՀ Մինիստրների Խորհրդին Առընթեր Մաշտոցի Անուան Հին Զեռագրերի Ինստիտուտ, Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1984, էջ 424.
- Ռ՞՞՞ Սպաննեց ձօն Քէնէտիին* — Միխայիլ Սողոթելեան: «Թարգմանեց՝ Ռ. Ղ. Վարդանեան: Երևան, «Հայաստան» Հրատարակչություն, 1976, էջ 226.
- Il Santo Sepolcro di Gerusalemme* — Virgilio C. Corbo, O. F. M. Aspetti archeologici dalle origini al periodo crociato. Studium Biblicum Franciscanum - Collecto Maior - No. 29. Parte I - *Testo* - Con riassunto in inglese, 1981, pp. 235. Parte II - *Tavole* - Con annotazioni in italiano e in inglese, 1981 - 68 Tavolas. Parte III *Documentazione Fotografica*. Con annotazioni in italiano e in inglese, 1981. All printed in Jerusalem, Franciscan Printing Press.
- No Choice but One* — Haykas Keyan. New York, Armen House, 1978, pp. 318.
- The Path I Walked Along* (Short Stories) — Haykas Keyan. Bronx, New York, Manufactured in the U. S. A., 1983, pp. 158.
- The Call of the Crane, The Ambitions of a Pig* — Ara Baliozian. Flushing, New York, Voskedar Publishing Corp., 1983, pp. 76.
- The Complete Armenian Cookbook*, Including Favorite International Recipes — Alice Bezjian. Fair Lawn, N. J., Rosekeer Press, 1983, pp. 280.
- The Armenian Question and the Genocide of the Armenians in Turkey* — Hagop S. Anassian (Compiled by him). (A Brief Bibliography of Russian Materials). Publication of American Armenian International College, La Verne, California. In Russian and English. Los Angeles, Abril Printing Company, 1983, pp. 177.
- The Relationship of the Armenian Church with other Christian Churches* — Hagop Nersoyan. Los Angeles, a YACE Publication. A Publication of the Western Diocese of the Armenian Church of North America, 1983, pp. 13.
- The Book of Revelation and the Armenian Church* — Fr. Vazken Movsesian. Los Angeles, Published as above. Date and pages as above.
- The Origins of Christian Art* (with 191 Illustrations, 25 in colour) — Michael Gough. London, Thames and Hudson, 1973, pp. 216.
- The Antagonists* — Ernest K. Gann. London, Coronet Books, 1972, pp. 287.
- La Version Arménienne des Discours de Grégoire de Nazianze* — Guy Lafontaine et Bernard Coulie. Tradition manuscrite et histoire du texte Corpus Scriptorum Christianorum Orientalium Americae et Universitatis Catholicae Lovaniensis - Vol. 446 - Subsidia Tomus 67. Lovani, in Aedibus E. Peeters, 1983, pp. 154.
- Photographies Arméniennes* (Scènes et Portraits 1880-1930) — Pierre Ter-Sarkissian, Jean-Claude Kebadjian & Michel Pazoumian. Centre de Recherches sur la Diaspora Arménienne — Centre de Documentation Arménien. 80 photographjes réunies et commentées. Gentilly, France, CRDA, 1983, pp. 108.
- Le Passe-temps d'un Sédentaire* (Arménien & Français) — H. Djirian. Beyrouth, Impr. "Liban", 1930, pp. 147.
- Le Saint-Chrême Arménien* — Hrant Papazian. Photographies en Couleurs de l'Auteur. Istanbul, Renkler Matbaasi, 1983, pp. 15.
- Kungaprakt Och Familjeliv* — Bobby Andstrom. Och Erhan Güner, foto. Stockholm, Askild & Kärnekull Förlag AB, 1983, pp. 60.
- Lastjudet* — Peder Carlsson & Dan Glimme. Norge, Braspanning, 1982, pp. 346.

Բ Ո Վ Ա Ն Գ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա.ի Ծննդեան Բարոզը	2	
Ամեն. Ա. Պատրիարք Հոր Ծննդեան պատգամը Բեթղեհեմի Ս. Այրեան	5	
Շնորհաւոր սկան գիր՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսաւանէն	8	
> > Ռուսաց Պիսկէն Պատրիարքէն	9	
> > Վասիկանէն	10	
> > Քենթրպըրիի Արքեպիսկոպոսէն	10	
> > հեռագիրներ՝ յղուած Ս. Արտէն	11	
Կոչ՝ շնորհաւորեան Օրձուան առքիւ	ՅՈՎՀԱՆՆԷՍ - ՊՕՂՈՍ Բ. ՊԱՊ	12
ՓՈՆԵԱՆ ԽՄԱՌԱԳՐԱԿԱՆԻ		
— Սերովբէ խոհեմազարդ	Ե.	19
Մտերմիկ խօսակցութիւն յետ Վահու	ԱՐՄԵՆԱԿ ԳՈՒԹՈՒՄՃԵԱՆ	25
Սերովբէ Արք. Մանուկեանի յիշատակին	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	29
«Տեսուչ Հայրսուրբը»	Գ. ՃԱՐՏԱՐ	30
Կենսագրական գիծեր Տ. Սերովբէ Արքեպ.ի		32
ԿՐԾՆԱԿԱՆ		
— Ամանորի պատգամ	ՌՈՒԲԷՆ ՎՐԻ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ	33
— Փրկչին ծնունդը	ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆՆԻՎԻՋԵԱՆ,	34
— Նուարասիկ դաշինքը	> > >	35
ԱՍՅՈՒԱԽԱՐԱՆԱԿԱՆ		
— Տեսական աստուածաբանութիւն	ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ	36
ՌԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ		
— Լո ին ալոբի	Գ. ՃԱՐՏԱՐ	39
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ		
— Ս. Յակոբեանց Վանք, Երուսաղէմ	Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ	40
ՊԱՅՄԱԿԱՆ		
— Մասնաւոր դասնագրութիւն		
Ս. Նեան վանուց Սեբասիոյ	ՏԻԳՐԱՆ Ս. ԲԻՐԻՇԵԱՆ	44
Համառօտ եւ բաղդասական ուկնարկ մեր եւ		
Բոյր Ե յեղեյիներու Տօնացոյցներու վրայ	Գ. Ճ.	47
Ուսումնասիրութիւնք Շարականաց	ՎԱՀԱՆ ԲԺՇԿԵԱՆ	50
ՅԵՍՈՒՆ ՅԱՐՈ ԱՌԱՋ		
— Եղբարման վախճան Տ. Ղեւոնդ Արքեպ. Գուրեանի		53
— Յոբելեանի՝ Բանաստեղծ Վահան Թեքեանի		53
— Պր. Գալուստ Կիւլպենկեան մեր մէջ		53
Եկեղեցիներու Միութեան եօթնակը Երուսաղէմի մէջ	Գ.	54
Ամանորի Հանդէս Ժառ. Վարժարանի եւ Ընծայարանի		56
Ս. ՅԱԿՈՒՆ ՆԵՐՍԷՆ		
— Հեռագիր		57
— Եկեղեցականք - Բեմականք		57
— Պոստօնականք		60
Տարեկան Տեղեկագիր Երուսաղէմի Կիւլպենկեան Մասեմադարանի	ՍԱՀԱԿ ԳԱՂԱՅՃԵԱՆ	61
Յանկ՝ Կիւլպենկեան Մասեմադարանի կողմէ աստուած գրեթու		62